

17723



1913

2003

461

ՄԱԼԻԹԵԱՆ ՕԳՈՒՏԸ

ՊԱՏճենական

ՉՈՐՍ ԱՐԱՐՈՒԱՑՈՎ

(ԳԱԽՈՋԻ ԿԵԱՆՔԻ ԱՌՆՈՒԱՆ)

ԱՐՏՈՂՐԵՅ

ՄԻԱՎԱՐ. ՊԱՐԵԱՆ

Թաւրոնք Դպրոց մըն է,
Արուա աշակերտերը ժողովարդիերէ էն.



ԳԱՀԻՐԵ

Տայագր. ԵՂԻՋ ԹՈՐՈՍԵԱՆԻ

1913

2-1.99
L-97

ԵՐԻ 99
Հ-97

ՄԻՈՒԹԵԱՆ ՕԳՈՒՏԸ

ՊԱՏՇԵՎԱԿԱՋ

ԶՈՐԱ ԱՐԱՐՈՒԱՑՈՎ

(ԳՈՒԱՈՒ ԿԵԱՆՔԵ ԱՌՆՈՒԱԾ)

ԱՐՏԱԴՐԵՑ

ՄԻՍԱՐ ԱՋԲ. ՄԱՐՔԵԱՆ

Թարոնիլ Դպրոց մըն է ,
Առուն աշակերտները ժողովուրդներն են :



Գ. Ա. Հ Ի Բ է

Տպագր . ԵՂԻՒՅ : ԹՈՐՈՍԵԱՆԻ

1913


Թատրական ներկայացումներու իրադրություն
Հեղինակին վերապահուած է
Եւ անոր սոնրագրութիւնը չի պահպանութիւնը անվանել
աերը անվանել են .

Վայով
Կ 6458 - ար



31474-64

82x



ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԶՈՒ

ԽՈՐԻՆ ՑԱՐԴԱՆԱՑ

ԵՒ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Ա.Ռ.

ԱՆՄՈՈ-ԱՆԱԼԻ ԲԱՐԵՐԱՐՔ ԻՄ

ԱԶՆՈՒ ԱՇՈՒՔ ՊՈՂՈՍ ԵՒ ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏԵՍՆ

Վարժարաննուղ սեւին ներ, մտնելուս պիս շուտափոյք,
Այք ու բենիս հետ մեկտեղ, Ձեր անունը սովորեցայ,
Եւ այն օրեն ակսեազ, դրօչմեցի ես անփոյք
Աճ նշելի տառերով վեհ անուննիդ սրիս վրայ:

ՄԻՍԱՔ ԱԲՐ. ՍՈՒՐԵԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՊՐԵՄԻՈՒՄ ԱԿԱԴԵՄԻԱՆ

ՅԱՌԱԶԱՔԱՆ

ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ

Յարդելի Ազգակիցներ,

Թէեւ ինձմէ առաջ բազմաթիւ կարող գրչի տէր
հայ բանաստեղծներ, գրագէտներ խօսած, գրած եր-
գած են Միթիթելն կարեւորութիւնը, սակայն ես ալ
իմ կարգիս անոնց ծովածաւալ գաղափարին վրայ
ուժպ մը, կաթիւ մը միայն աւելցնելու, եւ անոնց
միծաղորդ կոչին՝ մեղմ ձայնով մը մասնակցելու
համար, փութացի զրիչս ձեռք առնել Ազգիս հանդէպ
ունեցած պարտականութեանցս ջնջին մէկ մասը կա-
տարելու յոյսով :

Ազգակիցներ,

Երբ մարդ կը տեսնէ իր եղբօր մորթուիլն ու խոշտանգուիլը, իր հօր գանակոծուիլը, իր մօր անպատուըուիլը իր քրօջ առեւանգուիլը, պղծուիլն ու բռնի իմլամացումը, վերջապէս իր ընտանեկան սուրբ պատոյն ոտքի կոխան ըլլալն ու բռնաբարուիլը, երբ ականատես կըլլայ իր տան քանդուելուն հին օճախին, հայրենի օճախին, մոխրանալուն ու աւերակ գառնալուն, ի՞նչպէս չի յուզուի, ի՞նչպէս չի զգածուի, ի՞նչպէս արիւնը եռ չելլէ ու վրէժինդութեան հրալառ բոց մը չի այրէ իր սիրտը, երբ իր ներսը ցամքած չէ հայի վրիժառու արիւնը, երբ իր ներսը թմրած չէ զգացումի ջիղը, Սակայն ցաւալի է ըսել թէ՝ այս ամենքին ականատես հայը լուռ կը մնայ, չի շարժիր բնաւ, որովհետեւ մարած է իր մէջ զգացումը, մարած է հզօր կԱՄՔԸ, Զէ՞ որ քանի դարերէ ի վեր ստրուկ ծնանք, ստրուկ մեծցանք ու ապրեցանք եւ ստրուկ պիտի մնոնինք թերեւ, եթէ ժամանակը մեզ չի փոխէ.

Հայե՛ր, հայի զաւակնե՛ր, աչքերնիս արիւնի մէջ բացինք, ջուրի տեղ արեան մէջ լողացինք, անձրեւի տեղ դաշտերնիս արիւնով, հայի արիւնով ոսոգուեցաւ անհաշտ թշնամին ձեռքով. սակայն մենք չի զգացինք, չի ցնցուեցանք, սառած մարմինի մը նման անզգայ մնացինք, երբ մեր անդամներն ալ իրարու ետեւէ կտրատեցին, ի՞նչ, միթէ մենք, հայերս չէի՞նք կարող եւ նոյն իսկ հիմա չե՞նք կերող ազատուիլ, նետել իսպառ մեր վիզէն այդ գերութեան լուծը, անպատութեան ժանդուած չըդ-

թան, ու չնջե՛լ ազատ, ապրի՛լ ազատ, ի՞նչ կը պակսէր մեզի, միթէ խե՞լքը, միթէ հարստութիւնը կամ աւելի ճիշգը ըսելով՝ զրա՞մը, միթէ ու՞ժը, Ո՛չ հայե՛ր, ո՛չ, այդ ամէնն ալ ունէինք, միայն երկու բան կը պակսէր մեզի, կԱՄՔ եւ ՄիՈՒթիին, որոնց միայն կը հետեւի ազատութեան իրականացումը, Ուրեմն մենք չունէինք ու չունեցանք ե՛ւ կԱՄՔ ե՛ւ ՄիՈՒթիին ե՛ւ ազատութեան գաղափար, Քսաներորդ դարուն մէջ մեծ ամօթ մըն է այս մեր ճակտին դրօշ- դուած, այդ լաւ գիտցէք, Հայե՛ր:

« Մեր անցեալը տիսուր է, իսկ ներկան ալ անոր շարունակութիւնը » ըսած է մեր անմահն Ռաֆֆին, Այո՛. այդ ճիշգ է, սակայն մենք պէտք է այդ առածը, այդ ասացուած յեղացրջենք, հիմնովին փո. խե՞նք վերջի նախադասութիւնը եւ ըսենք. « Մեր անցեալը տիսուր է, այ՛ո, բայց ներկան զուարթ եւ ապագան փայլուն պէտք է ըլլայ », Ահա այս պէտք է ըլլայ մեր, նշանաբանը, նպատակակէտը : — Ներկան ՈՒՐԱԽ, ԱՊԱԳԱՆ, ՓԱՅՑՈՒԻՆ, Բայց ի՞նչ միջոցով կարելի է ձեռք բերել այդ բաղձացուած նշանաբանը, պիտի հարցնէք ինձ թերեւս չատերդ, Պատասխանը շատ պարզ եւ շատ դիւրին է — ՊէՏՔ է ՄԻԱԲԱՆԱԾ, ՄԻԱՑԱԾ ԳՈՐԾԵՆՔ շարունակ : Ասկէ ետք պէտք է լաւ հասկնանք թէ միշտ ու ամէն տեղ « ՄիՈՒթիինը ԶՈՐՈՒԹԻՒԻՆ է », Ճիշգ այս ստուածային պատգամը բացարելու համար գրեցի այս թատերախաղը, ուրուն ՆՊԱՏԱԿԸ ուրիշ բան չէ, բայց եթէ նոյն իսկ բեմի վրայ ներկայացնելով այն պարագաներն ու ժամանակները, որոնց մէջ ապրեցանք ու կ'ապրինք. գեռ, գուրս բերելու ու զրական կերպով ապացուցանելու թէ Միութիւնը ի՞նչպէս կը գործէ ու կը յաջողի . եւ բացորշապէս հասկցնելու համար մեր կարգ

՚

մը խուլ ու կոյր «տկանատեսաներուն , որոնք դժկա-
մակեցան թեւ ու թիկունք ըլլալէ . սիրտ սրտի .
ձեռք ձեռքի տոլէ գաղափարական մարտիկներուն ,
Շատ լաւ հասկնալու ենք , Հայե՞ր , մեր տակէ վերջի
կատարելիք զերը . Օտարնելու կողմէ մեզի , մեր
ճակտին նետուած արտաքը « թէ ճագարի նման վախ-
կոտ . մորթուող ոչխորի նման հեղ են »ը սրբե՞նք .
ու ցուցնենք թէ , եթէ ուզենք . ճագարը՝ վագրի .
ոչխարը՝ մասդործի կրնանք փոխել : Ալդ , ասկէ ետք
յարգելի ազգակիցներ , այլեւս չըսենք « եթէ ու-
զենք »ը այլ ըսենք « կուզենք » :

Վերջացնելով խօսքս , կը մաղթեմ որ գրքոյկո
առաջադրուած նպատակին լաւ ծառայէ : Այս պիտի
բառայ իմ բովանդակ միմիթարութիւնս :

Հեղինակը
Մ . Ա . Ս .



ԱՆԶԻՆՔ

1. — Յունան աղբար
2. — Սառա խարուն
3. — Կայծակ — Յունանի եւ Սառայի մեծ տղան
4. — Սիսակ » » » կրտսէր »
5. — Խաչիկ աղբար
6. — Աննա խարուն
7. — Թազուհի — Խայիկի եւ Աննայի աղջիկը
8. — Կարօ — Կայծակի ընկերը
9. — Սերոք » »
10. — Խան Հասան Խան
11. — Ապուլլահ
12. — Հիւսկին
13. — Ծըստափա
14. — Դրացիներ կիներ . եւ այլն :

ԱՐԱՐՈՒԱԾ Ա.

ՏԵՍԻԼ 1.

ԽԱԶԻԿ ԵՒ ԱՆԱ

ԽՈՍՈԿՑՈՒԹԻՒԸ ՏԵՂԻ ԿՈՒԵՆԱՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ
ԳՈՒԱՌՆՀՐՔՆ ՄԵԿՈՒՆ ԲԱԽԱԿԱՆ ՀԱ-
ՐՈՒՍ ՏԱՆ ՄԸ, ՃԱՇԱԿՈՒՈՐ ԶԱՐ-
ԴԱՐՈՒԱԾ ՍԵՆԵԿԻՆ ՄԵԶ, ԽԱ-
ԶԻԿ ԱԴԲԱՐ ԵՒ ԱՆՆԱ ԽԱ-
ԹՈՒՆ ՔՈՎԵ ՔՈՎ ՆՀՍ-
ՏԱԾ ԵՆ. ԹԱԳՈՒՀԻՒՆ
ՏՈՒՆԸ ԶԵ.

ԽԱԶԻԿ. — (Սիկառին մուխը դուրս փյելեն
յետոյ կրսէ Աննային): Աննա'ս, վերջապէս այս
օրն ալ պիտի տեսնենք: Դեռ ցուրտ շիրմին
գիրկը չի հանգչած ու աչքերնիս չի փակած
այս գործն ալ վերջացնենք, անկէ ետքը ի՞նչ
կըլլայ թո'զ ըլլայ:

ԱՆՆԱ. — Դուն ալ ինձի պէս կը մտածես

եղեր մարդուկս։ Քանի այդ խօսքը խօսուեր է կարծես թէ մեծ գանձ մը գտեր եմ ու սրտէս կուրախանամ, և շատ անգամներ ատոր վրայ կը մտածեմ։ Ինծի այնպէս կը թռւի թէ՝ բոլոր ինծի հանդիպողներն ալ զիս պիտի շնորհաւորեն։

ԽԱԶԻԿ. — Տղան տեսա՞ծ ես, կը հաւնի՞ս փեսացուիդ։

ԱՆՆԱ. — Ի՞նչպէս չէ, առանց տեսնելու տղան աղջի՞կ կուտայ իրեն և մինչեւ որ սիրտս չի սիրէ գոնէս նե՞րս կը մտցնեմ զայն։ «Վերջին զղումը անօդուտ է» կըսէ առածը չե՞ս դիտեր։

ԽԱԶԻԿ. — (Խնդրալով) Էհ, կը հաւնի՞ս ալ։

ԱՆՆԱ. — Ո՞հ, ո՞հ, հաւնելն ալ խօսք է։ Թագուհիս աշխարհ գոլէն ի վեր սրտիս մէջ այդ քաջ տղան օրոշեր էի ինծի փեսացու, և ատանկ ալ եղաւ։ Երանի՛ թէ բոլոր սրտիս բաղձանքներն ալ այդպէս կատարուէին։

ԽԱԶԻԿ. — Ես ալ տեսած ու հաւնած եմ տղուն, իրաւ որ Թագուհիս արժանի է Կայծակին։ Երկուքն ալ կարծես իրարու համար ստեղծուած են։ Կայծակը իր նմանը շունի ոչ մէկ տեղ, ապօնհիս ոչ մէկ աշխարհի մէջ։ Այդ ի՞նչ վայելլուչ կերպարանք, ի՞նչ գեղեցիկ դէմք, ի՞նչ համայիշ ու դիւթիչ նայուածք է և որչափ քաղցրախօս է աղջիկս։ Ի՞ստուած ալ դիտէ որ իր այդ սքանչելի յօրինածը Կայծակն զատ ոչ մէկուն կը վայլէր դրկել։

ԱՆՆԱ. — (Քրին ասկէն խնդրալով) Դուն շատ աղէկ կըսես, շատ ալ յարմար կը գատես իրարու, սրտիդ մէջ այդ ուրախութիւնը ունիս, գիտեմ, սակայն՝ տեսնենք թէ անոնք ալ այդպէս պիտի խորհի՞ն։ Իրենց խօսքերուն վրայ հաստատ պիտի մնա՞ն։

ԽԱԶԻԿ. — Այդ ալ խօ՞սք է որ կըսես Աննա։ այսօր Յունան աղբարը զիս տեսաւ շուկայէն վերագարձիս, շատ խօսեցաւ այդ նիւթին վրայ և ըստ թէ՝ «Ճիշտ այս իրենիուն անպատճառ պիտի գանք նշանախոսութիւնը կատարելու համար»։

ԱՆՆԱ. — Բայց ու՞ր է, ինչո՞ւ չեկան։ Կ'երեմի թէ գործերը յատ են, բայց ինչո՞ւ գործերը մինչեւ հիմակուայ թողած են, անշուշտ այլես չպիտի գան։

ԽԱԶԻԿ. — Այդքան մի՛ աճապարեր սիրելի՛ս։ Համբերէ քիչ մը, ժամը Յին հազիւ կուդան։ և լաւ վստահ եղիր թէ Յունան աղբարս իր խօսքէն ետ դարձող մէկը չէ։ Նա ուրիշներու պէս մնամէջ գլուխ ալ չէ, անոր խօսքը խօսք է, և ըստմը՝ ըստմ։ Քաղաքիդ մէջ անոր նմանը կրնա՞ս գտնել, և թէ ինչո՞ւ խոստմադուութ լլայ։ քանի որ ինքն ալ ինծի պէս մազերը ճերմկցուցեր, աչքի լոյսը հատցուցեր է ու գեռ տղուն նշանտուքն ու հարսնիքը նոր պիտի տեսնէ։ Գիտե՞ս թէ հօր մը համար ի՞նչ

մեծ երջանկութիւն է զաւակ կարդել, հարս ու
թոռներ ունենալը:

ԱՆՆԱ. — Ես ալ գիտեմ որ այդպէս է,
բայց մոռցար մօր մը ուրախութիւնը պատ-
մել:

ԽԱՂԻԿ. — Ես հայր եղած եմ, որով մինակ
հօրը զգացած ը կրնամ պատմել: Մօր մը զգաց-
ման պատկերացումն ալ քեզի կը թողում: Սա-
կայն թէյ, սուրճ, օղի և անուշեղէնները պատ-
րաստած ես: Ա՛լ գալու ժամանակնին մօտե-
ցաւ: Հիմա թերես դուռը բաղիսն հիւրերս:

ԱՆՆԱ. — Ամէն բաներն ալ պատրաստած
եմ, գուն անհոգ եղիր:

ԽԱՂԻԿ. — Ե՛լ ներս գնա, ինձի գաւաթ մը
օղի բեր և սուրճին ու թէյին ջուրն ալ տաք-
ցուր որ վերջը շատ նեղութիւն չի կրես:

ԱՆՆԱ. — Աղէկ որ ըսիր, օղի մը խմէ որ
հիւրերուդ հետ խօսած ատեն լեզուդ բացուի,
որ աղէկ աղէկ խօսիս, բայց նայէ որ գոհ թո-
ղուս զանոնք:

ԽԱՂԻԿ. — Դուն իմ կողմէս հանգիստ եղիր,
ես անոնք գոհ կը թողում, սակայն դուն ալ
գաւաթ մը օղի խմէ որ քու ալ լեզուդ բաց-
ուի, մէկ իմ խօսելովս ի՞նչ կըլլայ, դուն ալ
պատրաստուիր որ իմ յօդնած ատենս ինձի օդ-
նութեան համնիս, տեսնեմ զքեզ, լաւ լաւ
խօրաթէ, աղէկ մտածելով խօսէ, և ըլլայ որ
անկարեսը նիւթերու վրայ դարձնես խօսքիդ

թելը, վերջը կըսեն թէ « մայրն ի՞նչ է որ աղ-
ջիկն ալ ինչ պիտի ըլլայ »: Ինձմէ աւելի քու
զրուցելդ կարեռը է, որովհետեւ աղջիկդ քու
քով մեծցած, քու խօսքերդ ու գործերդ սով-
րած, քու բնաւորութենէդ օրինակ առած է:
Մայրը աղջկան մէհինկ բաշին է կըսեն չե՞ս
գիտեր:

ԱՆՆԱ. — Եթէ անանկ է, թող սր ամէն
բան ուզածիս պէս ընեմ ու կարգագրեմ, և
լաւ վստահ եղիր թէ հիւրերս զարմացմամբ ու
ապշահար դուրս պիտի ելլեն: (Ոտքի կեղէ ու
ներսէն զաւար մը օդի թերելով Խայիկ աղբօր
կուտայ ըսեղով): Ա՛ռ գաւաթ մը օղիդ ու խմէ:

ԽԱՂԻԿ. — Ապրի՛ս, տուր որ խմեմ ան-
գամ մը (Ձեռքը երկնցնելով գաւարը կառնէ ու
կը խմէ), օ՛ֆ, ի՞նչ անուշ եղիր: (Յետոյ դէմ-
քը Անձային կողմը դարձնելով կըսէ): Ա՛լ
յեւք խօսքերնուս ծայրը բռնած գնացինք,
աղջիկը մոռցանք: Ու՞ր է Թագուհիս (զսրմա-
ցումով) շուտ ըրէ, չըլլայ թէ գլխուն ջուր մը
լեցնեն գիւղացիները . . . : Թողունք գիւղացոց
տղաքը (ձայնը կամաց ցնելով): Հասան Խանին
գաղան ծառաներն ալ մըջիւնի նման կը վըխ-
տան, մութ ատեն կը թափառին սինլքոր շու-
ներու պէս փողոցէ փողոց կարենալ մասս մը
հասցնելու համար հայոց: Կընայ ըլլալ թէ մեր
աղջիկն ալ տեսնելով, նէ ալ մեր ձեռքէն
խլն ու տանին: Ի՞նչ կընանք ընել, օրը զօ-

բաւորին է ։ Զար գաղանը եթէ գիտնայ թէ
մենք այսպէս գեղեցիկ աղջիկ մը ունինք, այս
օրուընէ իսկ մեզմէ կը խլէ մեր հոգու հատու-
րը ու բռնի կիսլամացնէ ։

ԱՆՆԱ. — Մարդ, ի՞նչ կը սես (զարմացու-
մով երկանը երեսը կը նայի) բերանդ բարի-
լուրերով բաց, դու հիմակուընէ սկսար սիրու
գող հանել: Ի՞նչ ըսել է աղջիկ բախցնել, բռնի-
խլամացնել, առանց հօրը մօրը կամքին, ո՞ր
գարու մէջ կ'ապրինք . . . : Եթէ չտամ աղջիկս
գարձեալ կը տանին:

ԽԱՉԻԿ. — Դու ալ կեցեր մանուկի խօսքեր
կը խօսիս. Հասան Խան ըսել ու գիւրութեամբ
վրայէն անցնի՛ կը լլայ: Իր անունը լսողները
վախերնէն կը մեռնին, Բռանկ, Դելի-ձոր,
Գափան, Խամմի, Ջուլալ, Խիրակ, Զորլու և
ձանիկ գիւղերը բոլորը ալրեց. Ժողովուրդը
սրէ անցուց իրեն խօսքը մերժած և հրամանը
չկատարած ըլլալնուն համար: Կուզե՞ս որ հա-
րիւրէ աւելի աղջիկ համբեմ, որոնք իր չար ու
կատղած կամքին ու կիրքին զոհ գնացած են:
Ուր որ գեղեցիկ մը տեսած է՝ անմիջապէս դա-
զանարար իր կինը ըրած է, և հիմա ո՞վ գիտէ
քանի՞ քանի՞ խլամի քողի տակ քրիստոնեայ
կիներ կը պահէ իր հարէ իին մէջ: Իր շան
կամքն ու չար կղձերը կատարելու համար՝ ու-
նի հարիւրաւոր զինուած պաշի-պօզուիներ, ու-
րոնք իրը Աստուածային պատգամ՝ կը նդունին

Երենց Խանի ամենապզտիկ հրամաններն իսկ ։
Ան — Բայց այդ պաշի-պօզուիները միշտ
պատրաստ ունի՞ իր ձեռքին տակ այդ Հաստի-
Խան ըսած շունդ:

ԽԱՉԻԿ. — Այսո՛, այսո՛. Եթէ անոնց պէտ-
քը զզայ՝ մէկ անդամով հազարաւորներ կը հա-
ւաքէ իր զլուկալ ու անոնց մոլի իր գործը ա-
ռաջ կը տանի: Ահա այդ արջի թօժիւններով,
շան լակոտներով, քանի՞ քանի՞ մարեր ան-
զաւակ, քանի՞ կիներ ալրի, բանի՞ հարսեր
անփեսայ թողուցած է: Ատու քարացած սիր-
տը ո՞չ աղաչանքը, ո՞չ լացն ու կոծը, ո՞չ մօր-
արցունքը և ո՞չ ալ ծերին մղձկտանքներն կը բ-
ռնան կակզայնել:

Ան. — Եա այդ շան ծնունդը ի՞նչ բանով
կրնան ետ կասեցնել իր չար նպատակէն:

ԽԱՉԻԿ. — Ոչի՞նչ և ոչի՞նչ: Միայն իր կամ-
քը, ինքն է իր տէրը. ինքն է իր Աստուածը: Պարսից Շահն անդամ կարող չէ անոր ըրածին
վրայ գանգատիլ: Բայց գիւրե՞ս մեզի ի՞նչ կը
մայ ընել, միշտ զգուշովեամբ ապրիլ ու
քրանց քնիս անդամ ցոյց չտալ անոր, այդ
վայրագ յովազորդիներուն: Բայց շուտ ըրէ՛,
շտախօ՛ս. գարձեալ երկարացուցինք մեր
խօսքը: զնա՛ Թագուհիս բե՛ր, աղուոր մը
հազցուր, զարդարէ՛ որ իր կեսրոջ ու կեսրարի
առջեւ ելած ատեն շատ աղւոր, կոկիկ, հմայող
ձեւ մը ունենայ:



ԱՆ.—Իմ աղջիկս արդէն պարզուի ըշտեստի մէջէն ալ հմայող ու գիւթիչ գիւթ մը ունի, ա'լ ուր մնաց թէ զարդարուած վիճակի մէջ. (ըսեղով դուռ կեղի երթալ աղջիկը բերելու համար) .

ԽՈՂՋԻԿ.— (Առանձին) Յունան ազբօրը խօս քին նայելով այսքան չպիտի ուշանալին . արդեօք ի՞նչ պատահեց (ժամացոյցը կը համեռ ու ակնողը այժին դնելով . մատերով կոկի համերել 12, 1, 2, 3.) ժամը երեքն է . գրտեր . . . գեռ չեկան . . . մեր կինն ալ կասկածելու իրաւունք ունէր . . . որոիհետեւ այսքան ուշ ատեն նշանտուքի չեն երթար . . . անպատճառ բան մը պատահեց ասոնց (այս լած դէմի մը առնելով) 0'հ. նստելէն ծունկերս ալ յոգնեցան . . . ելլեմ քիչ մը պտտիմ հըլա . — (կըսէ ու ոտի կեղի, ձեռքը ետին կապած կը պտի սենեակին երկայնին, պատերուն վրայ. պատուհամէն դուրս նայելով ու նորէն կոկի) . Իշխէ ասանկ է մեր գործը . պէ հէ, աղբար . եթէ պիտի գաք, եկէք ու լմացէք, և եթէ չպիտի գաք, գոնէ մեզի լուր, մը տուէք, սա կամ նա գործը ունենալնուս համար չպիտի կրնանք գալ այսօր . . . Դէհ հիմա հոգի բեր որ դիմանայ . . . իրենց չի գալէն անցանք մեզ ալ անքուն ու անհանգիստ կը թողուն : Մա՛րդ Աստուծոյ քիչ մը մտածել գիտցէք (երթալ գաղը

կը շարումակէ եւ կոկի բարկացոյ դէմի մը ստանալ) Հը՝, հը՝ քիչ կը մնայ որ եւլեմ յարդ զրկեմ ու ըսեմ թէ՛ ա՛լ մի գաք . ես աղջիկս չպիտի նշանեմ . . . Բայց այդ ալ ի՞նչ-պէս ըսեմ, այլես վերջը միթէ կարելի՞ է կայծակիս պէս փեսայ յը դտնել : Ատանկ քաջ մը գիշեր զորեկ ճրագով փնտուելով կարելի չէ դտնել : Ո՛չ, ո՛չ . այդ անխոհեմութիւնը գոր ծել կարող չեմ . քիչ մըն ալ համբերեմ . աշ . խարհքի գործ է . այս ալ կը լմնայ : (Այս միջոցին Աննա եւ Թագուհին ներս կը մտնեն խնդաղով . Խայիկ անոնց կողմը դառնալով կը հարցնէ) Խոհու կը խնդաք . ի՞նչ կայ . ի՞նչ տեսաք . պատմեցէք նայիմ :

ՏԵՍԻԼ 2.



ՆՈՅՆԻՔ ԵՒ ԹԱՐԴԱԿԻ

ԱՆՆԱ . — Ինչ պիտի ըլլայ, Մըկոյէնց Անթառամը թոնիրին մէջ հաց կողած տեզը, մէկէն ի մէկ մէջը ինկած է, բայց չէ մնասուեր :

ԽՈՂՋԻԿ . — Զարմանք է, ինչպէս կըլլայ որ թոնիրը կոյնայ ու չի մնասուեր :

ԹԱՂԹՈՒՀԻ. — Հայրիկ, հազիւ թէ Անքառամքը թոնիրը ինկաւ, անմիջապէս դարս բաշեցինք հանեցինք, իր ազնկան հետ :

ԽԱՉ. — Դուք ու՞ր էիք որ անմիջապէս օգնեցիք իրեն :

ԹԱԳ. — Կատարինէն և ես թոնիրին գլուխը նստած էինք՝ երբ նէ թոնիրը ինկաւ, Ասկէ զատ՝ մէջն ալ շատ կրակ չիկար :

ԽԱՉ. — Էյ, ազնիկս, ա՛լ ի՞նչ եղաւ, ո՞վ կար, ո՞վ չկար, ո՞վ եկաւ գնաց :

ԹԱԳ. — Ամէն օրուան հաց բացով գործաւութիները. ստկայն Անթառամին թոնիրը իյնալէն քիչ առաջ, երկայնահասակ, թանձր ու սե պեխերով, գլուխն ու վիզը փատթուած մէկը եկաւ ներս մտաւ, բայց բընաւ չի խօսեցաւ . . . :

ԽԱՉ. — Պատմէ նայիմ ուրիշ ի՞նչ ըրաւ այդ անձանօթը :

ԹԱԳ. — Դրանք առջեւ կեցաւ (ձեռնով դուռը ցուցնելով) բոլոր կիներուն ալ հետաքրքրութեամբ նայեցաւ իրը թէ կուզէր զանոնք ճանչնալ :

ԽԱՉ. — Քեզի ալ նայեցա՞ւ ազնիկս :

ԹԱԳ. — Ինձի նայելը չեմ գիտեր Հայրիկ, բայց անոր մեկնելէն յետոյ Արաքսին ըստ թէ՝ քեզի շատ երկարօրէն նայեցաւ, որովհետեւ ճրագը ճիշդ քու դէմդ դրուած էր :

ԱՆ. — Զի գիտցաք թէ ո՞վ էր ան, ազնիկս, հա՞յ էր թէ պարսիկ կամ քիւրտ :

ԹԱԳ. — Ի՞նչ գիտնամ թէ ով էր . մարդիկ, բնաւ չի խօսեցաւ և ես ալ ուշագրութիւն չըրի որ գոնէ երեսըս միւս կողմը դարձնէի հասկմայով մասձիշ կակաս : Դուռը կը զարնուի երկու անգամ, եւ մայրը կերրայ դուռը բանալ, աղջինն ալ բոլի ուրիշ դոնէ մը ներս կերրայ :

ԽԱՉԻԿ. — Աննա', Աննա', գուռը ձեծողը ո՞վ է :

ԱՆ. — (Դրսէն կըսէ) Յունան ազբարն ու Սառա խաթունն են :

ԽԱՉ. — (Ոսի եղջեռով մինչեւ սենեակի դուռը կերրայ) Հրամեցէ՛ք, հրամեցէ՛ք, ներս հրամեցէ՛ք, (ձեռնովը սենեակը ցուցնելու նըշան մը ընելով հիրենը ներս կուգան Աննայի առաջնորդութեամբ) :

ՏԵՍԻԼ Յ.

ԵՐԿՈՒ ԽՆԱՄԻՆԵՐԸ

ՅՈՒՆԱՆ ԵԽ ՈԱՅԱ. — Բարի իրիկուն Խաչիկ ազբար, բարի իրիկուն Աննա խաթուն, (ըսելով Խաչիկ աղբօր ձեռնոր կը բօրուեմ) :

ԽԱՂԻԿ ԵՒ ԱՆՆԱ. — Աստուծոյ բարին լեռայ ձեր տունը . բարի եկաք (նորեկներուն թէ . ւերեն ժաշելով) տա պէս վեր հրամեցէք (կըսէ Խաչիկը , Յունանը ժիշ մը առաջ կերպայ ու կը նսի , Խաչիկ նորեն կըսէ) ։ Ճանըմ , տա՝ բրդէ մինտէրին վրայ նոտէ որ հանգստանաս . Դուն ալ ինծի պէս ծեր ես , ալ հիմա մենք պէտք է որ կակուղ ու թանձր մինչերներու վրայ նըստինք որ տաքնանք . (այս տահուն Աննան դուրս կեղի) ։

ՅՈՒՆ. — Ատանկ է , այո՛ . բայց տեղս աղեկ է , դուք հանգիստ եզիք . (Քիշ աղ ինք - զինքը շակելի յետոյ) ։ Անշուշտ հիմա դուք պիտի ըսէք թէ շատ ուշացաք .

ԽԱՂ. — Քաւ լիցի , ինչո՞ւ ըսենք այդ-պէս . հրամանը ձերն է ։ Երբ ուզէք կրնաք դալ , ձեր և ձեզի նմաններուն համար մեր դուռը միշտ բաց է , ատոր համար անհանգիստ մի ըլլաք .

ՅՈՒՆ. — Ներողութիւն ուշ եկած ըլլակ . նուս համար . Խաչիկ աղբար , կան պարագաներ որ երբեմն մարդիկ իրենց պարտականութիւնը կատարելէ կը թերանան ակամոյ .

ԽԱՂ. — « Լաւ է ուշ , քան երբէք » կըսէ առածը , զործուն կատարուիլն է կարևորը , ուշ կամ կանուխը հոդ չէ .

ՅՈՒՆ. — Ի՞նչ ընենք մենք ալ ուզեցինք որ կանուխ գանք սակայն չեղաւ այդպէս .

ՅՈՒՆ. — Դիտէք թէ մենք ինչո՞ւ ուշացանք այսքան .

ԽԱՂ. — Զէ՞ , ուրկէ պիտի գիտնանք .

ՅՈՒՆ. — Մեր զբացիներէն մէկը այսօր դաշտէն վերադարձած ատեն , քանի մը քիւրտ աւազակներ վրան կը յարձակին , Հայլո ձորին մէջ աղեկ մը կը ծեծեն , կը կապեն ու հոն կը ձըգեն խեղճ մարդը , և յետոյ անոր ձին , էշը , զոյդ մը եզը և երեք զոյդ կոփերը կը քշեն ու կը տանին (միւսները ուշի ուշով մը-սիկ կընեն) .

ԽԱՂ. — (Անհնանգստութեամբ) Է՛ , յետոյ ի՞նչ եղեր է թշուառ մարդը .

ՅՈՒՆ. — Այդ մարդուն կինը՝ տեսնելով որ էրիկը չի գար , եկաւ կայծակին աղաչեց որ երթայ . ֆնտուէ ու տուն բերէ , ուշ ատեն էր երբ տուն վերադարձան . Մենք ալ ստիպ ուած գնացինք քիւ մը միկիթարեցինք խեղճերը . Ահա տուն մըն է որ փճանալու վրայ է :

ԽԱՂ. — Օ՛ֆ , օ՛ֆ , այս վատ ու կատ զած գաղանները երբէք չպիտի թողուն որ մենք հայերս՝ հարստանանք , մալի ու միւլի տէր ըլլանք .

ՅՈՒՆ. — Այս ազգը պարզապէս ծոյլ ու պորտաբոյծ է . Ժողովուրդը հացկատակ , աշքածակ , անկուշտ բարբարոսներէ բաղկացած է : Հայը կը ցանէ իրենք կը հնձեն , հայը կը

տնկէ իրենք կը կտրեն, լաւ գիտցէք որ եթէ
հայը չըլլայ, ատոնք այդ սինլքոր բարբարու-
ները՝ վայրկեան մ'ալ չեն կարող ապրիլ։ Հա-
յըն է որ ատոնց շունչ ու հոգի կուտայ։

ԽԱՂ. — Ճշմարիտ է, ճշմարիտ է ըսածդ։
(զիոնի շարժելով) բայց ե՞րբ արդեօք, ո՞վ
Աստուած, այս գիշատիչներուն սուր ճիրաննե-
րէն մեզ պիտի փրկես։ Ոյս ի՞նչ է մեր քա-
շածը . . . ։

ՍԱՂ. — Զեմ գիտեր թէ մեր մեզքն ի՞նչ
է որ ասանկ միշտ Դամոկլեան սուրի տակ
կ'ապրինք։ Նին ատոնները յանցաւորները մի-
այն ստիպուած էին մնալ մինչև որոշեալ ա-
տեն մը. իսկ հիմա մենք մեր ամբողջ կեան-
քի տեսողութեան մէջ հարկադրուած ենք կե-
նալ։ 600 տարիէ ի վեր գիշեր թէ ցորեկ
ահ ու գողի մէջ կապրինք, մտածելով թէ ահա
հիմա կը ջարդեն ահա վազը։ Իերեկի թէ Աստ-
ուած ու մեզմէ երես դարձուցած է։

ՅՈՒԽ. — Ճակատնուս վրայ ի՞նչ որ գըր-
ուած է անիկա կը տեսնենք։ Մենք պիտի
մտածենք ատոր վրայ։ Աստուած թող մտածէ
իր հաւատացեալներուն վրայ։ Մենք հիմա
գանք մեր խօսքին։ սակայն Աննա խաթունը
ունէ։ Մենք շատ հոս չենք կրնար կենալ։
Թող գայ որ քիչ մը տեսակցինք, մի քանի
խօսք ունինք ըսենք ու անցնինք երթանք։

ԽԱՂ. — Եթէ պիտի երթայիք ինչու ե-
կաք, մի՛ աճապարէք այդքան։

ՍԱՂ. — Հըլէ դուն կանչէ, թերեւս կը
կենանք։

ԽԱՂ. — (Ոսքի կ'եղիք, դրան կը մօտենայ-
ու կը կանչիք)։ Աննա՛, դու՛րս եկուր, քեզի
ջուխտ մը խօսք ունին ասելիք հիւրերս (Աննան
ներս կուզայ ժպուն դէմքնով մը)։

ԱՆ. — Ներողութիւն, քիչ մը ուշանա-
լուս, կարեոր գործու մը համար ներս երթալ
ստիպուած էի։ Հիմա դուք հրամայեցէք և ես
պատրաստ եմ կատարելու։

ՅՈՒԽ. — Հրամայելու եկած չենք, այլ
խորհրդակցելու միտօն։

ԽԱՂԻԿ ԵՒ ԱՆ. — Պատրաստ ենք։

ՅՈՒԽ. — Ենչպէս գիտէք, աշխարհի վրայ
մարդիկ միշտ զոյգ կ'ապրին։ աշխարհի ըս-
տեղծմանէն մինչև հիմա զոյգ ապրած են ու
գեռ պիտի ապրին։ Դա բնական օրէնք է Աս-
տուծէն սահմանուած, և այդ ոչ թէ մինակ
մարդոց սեփհական է, այլ բոլոր անասնոց և
թռչնոց համար ալ է։ Այդ զոյգը ընտանիքն
է, և հիմա մենք ալ կուզենք որ ձեր հրա-
մանով, բարի կամքով ու հաճութեամբ ձեր
աղջիկը մեր զաւկին կնութեան տաք, վասնզի
մենք զանոնք իրարու շատ յարմար դատած
ենք և անշուշտ դուք ալ յարմար պիտի դա-
տէք։

ԽԱՂ. — Քանի որ դուք լաւ դատած էք և չէք ուզեր մեզի չաշիք, մենք ալ կը համակերպինք ձեզ հետ, որով ըստ առաջարկնիդ ալ ընդունուած է իմ և իմ կնոջս կողմէ . Ատանկ չէ, կնիկ .

ԱՆ. — Այո՛, այո՛, քանի որ դուք ելեր մինչև հոս եկեր էք, ա՛լ կրնա՞նք ձեզ ձեռնունայն ու կոտրուկ սրտով ետ ճամբել :

ՅՈՒՆ. ԵՒ ՍԱ. — Շնորհակալ ենք, շնորհակալ (խնդարով) *

ՅՈՒՆ. — Աւրեմ, ա՛ռ աս՝ պահէ քովդ իբր նշան մեր խօսքերու հաւատար հութեան ու հաստատութեան (թաշկինակի մը մէջ փառքուած բան մը կը դնէ Աննայի գիրկը) .

ԱՅ. — Կարելի՞ է որ անգամ մըն ալ մեր հարսնցուն տեսնէինք ու յետոյ մեկնէինք : Սա ալ լաւ գիտցէք որ՝ շաբաթէ մը ամէն բան լմնցած պիտի բլլայ :

ԱՆ. — Այդշափ չու՞տ. (ըսեղով Աննան կ'երքայ որ աղջիկը բերէ) :

ԽԱՂ. — Թէև մեր կնոջ քիչ մը դժուար պիտի ըլլայ, սակայն ի՞նչ ընենք Աստուծոյ կամքըն է . եթք ալ որ ըլլայ պիտի տանիք : Է՞հ ի՞նչ ընենք, հրամանը ձերն է, ուզած ատեննիդ մենք պատրաստ ենք :

ՅՈՒՆ. — Էհ, Խաչիկ աղբարս, ոս կեանքի խնդիր է, ո՞վ գիտէ թէ վայրկեան մը ետք ողջ պիտի մասնք : Մենք ալ շուտ ըլլալուն կը

փափաքինք . որ դեռ սև հողուն չի յանձնուած գոնէ այդ մէկ ուրախառիթ օրն ալ տեսնէինք, վասնզի գիտէք որ ալ մեր վայրկեաններն իսկ համրուած են . մահու հրեշտակը իր սուր մանդազը սրած է մօտալուտ մեզ հնձելու համար :

ԽԱՂ. — Եթէ մեռնելու օրերնիս գիտնայինք՝ ո՞վ գիտէ ինչե՛ր պիտի ընէինք . . .

ՅՈՒՆ. — Այդ ստորդ է, բայց գիտէ՞ք թէ ատոր մէջ ալ որշափ անպատեհութիւններ կան :

ԽԱՂ. — Հասկցայ, հասկցայ միտքդ, աղէկ է որ չենք գիտեր . . .

ՏԵՍԻԼ

ՆՈՅՆՔ ԵՒ ԹԱԳՈՒՀԻ

(Աննա եւ Թագուհի Աերս կը մտնեն ու կամաց կամաց կը յառաջանան Յունան սորոց մօս, Թագուհին անոր բարեգաղուս մաղթելու համար *

ԹԱԳ. — (Կամաց մը գլուխը խոնարհեցնելով կըսէ) Բարի էք եկեր :

ՅՈՒՆ. — Օքնեա՞լ ըլլաս զաւակս, տեսնեմ թագդ ու պսակդ, Բարձրեալն Աստուած

օրերդ հազար ընէ . ուրախ ու երջանիկ օրեր
տեսնէք տղուս հետ : (Այժի կելլէ ու հարսմա-
ցուին վիզէն ուկեայ մանեակ մը կը ձգէ . և
դեռ չի մեկնած Սառան հարսին կը փաթռի
ու կըսէ) .

ՍՈՒՐ.— Ապրիս զաւակս , քիչ օրէն դուն
իմ ուրախութեանցս ազբիւրը պիտի ըլլաս ,
Կայծակիս ու քու օրերդ հրկնից աստղերուն պէս
անհամար ըլլան : (Ժակուելին յետոյ երկուիք
մէկտէն) :

ՅՈՒՆ. ԵՒ ՍԱՌ.— Մնաք բարով , (դուրս
կելլեն) :

(Վարագոյր կ'իշմէ)



ՃՐԱՅԻՐԱԿԱՆ ՊՐԵՄԻԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԱՐԱՐՈՒԱԾ

ՏԵՍԻԼ 1.

ԹԱԳՈՒՀԻՆ Կ'ԵՐԱԶԷ

ԲԵՄԸ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵ ՆՆՉԱՄՁՆԵԱԿ ՄԸ , ՄԱՔՈՒՐ
ՈՒ ԿՈՎԻԿ , ՈՐՈՒՆ ՄԵԿ ԱՆԿԻՒՆԸ ԶԳՈՒԱԾ Է ԱՆ-
ԿՈԴԻՆ ՄԸ . ԱՆՈՐ ՔՈՎ ԿԱՅ ՍԵՎԱՆ ՄԸ ՎՐԱՆ
ԴՐՈՒԱԾ ՀԱՅԵՎԻ ՄԸ . ՍԱՆՏՐ ՄԸ ԵՒ ՎՀՐ-
ԶՐՆ ՄԸ . ԹԱԳՈՒՀԻՆ ԳԻՇԵՐԱՆՈՑՈՎ ՄԻՍ-
ՄԵՆԱԿ ԱՆԿՈՂՆԻՆ ՄԷՋ ՆԱՏԱԾ . ՄԱ-
ԶԵՐԸ ՑԻՐ ՈՒ ՑԱՆ ԶԳՈՒԾ ՈՒՍԵ-
ՐՈՒՆ ՎՐԱՅ , ԽԵԼԱՑԵԼ ՈՒ
ՈՒՃԱԹԱՓ Կ'ՍԿՍԻ
ԽՈՍԽԻ .

ԹԱԳ.— (Միայնակ) Օ՛Ֆ , Օ՛Փ , Աստուած
իմ . այս ի՞նչ գէշ երաղ մըն էր սարսափեցու-
ցիք . Քիչ մնաց որ քունիս մէջ խեղդուէի : Ե .

թէ վայրկեան մըն ալ չարթննալով, ա'լ դործս լմցած էր : (Թաշկինակով ճակսի թրժնինը կը սրբէ ու յետոյ մէկէն ի մէկ ձեռփը կուրծին դմելով) Ու՞հ, ու՞հ . սիրաս կը տրոփէ, գլուխըս կը դառնայ . . . : Այս ի՞նչ էր որ գլխուս պատահեցաւ Ս. Կարապետ . . . : Անկողնիս մէջ մէկ կողմէս միւսս կարող չէի դառնալ . . . Կարծես քսան հոգւով ձեռքերս ու ոտքերս կապած էին . . . Անկողնս այնչափ ծանր կը կըշուէր . որ կարծես հազար լիտրնոց քար մը դըրած ըլլային վրաս . . . Ու՞հ, աչքերս կը մըթագնին, հասէ՛ք, հասէ՛ք, օգնութեան հասէ՛ք, անուշիկ ծնողքս . . . մայրիկ, մայրիկ, քովս եկու՛ր, շու՛տ, հիմա կը խենթենամ . . . Անպիտան քիւրտերը (մղծկալով) զիս այնքան նեղեցին քնոյս մէջ, որ ալ ոչ ձեռքիս վրայ ուժ մնայ, ոչ ալ ոտքիս (ձեռփերն որ սրին ու զիխուն դրած էր վար կիյևան) ալ չեմ կըրնար նստած կենալ (բարձին վրայ կիյևայ ճիշտ այս պահուն մայրը շտապով ներս կը վագէ ու աղջկան բուլցած մարմինը գիրկը առնելով կը հարցնէ) :

ԱննԱ. — Թագուհինս, հոգին, ի՞նչ կը լաս, ի՞նչ պատահեցաւ քեզի, ի՞նչո՞ւ դալկացած ես : Վա՛խ, եալրում, վա՛խ, մազերուն, սրմաթել մազերուն նայեցէք : (ձեռփը զիուխը սանելով ու մազերը շինելով) Տեսէ՛ք ի՞նչպէս

իրար խառնսւած են, ու՞յ, ճանի՛դ մատաղ, հոգիիդ մեռնիմ . . . Եռուտ ըրէ, ըսէ՛, ի՞նչ պատահեցաւ (աղջկէր լուս կը մնայ, կիսաբաց այժերը սիշտ դեպի վար տախտակամածին վրայ հակած) . Աննա ձեռփը աղջկան սրին վրայ կը դնէ ու կը պոռայ) Վա՛խ եալրում, վախ, այս ի՞նչ վիճակ է, երակները կարծես կը թըռչին : (աղջկան երեսին կը նայի ու կրսէ) բայց ի՞նչո՞ւ լուս կը մնաս սիրելիս, մայրդ հիմա ոզչ ոզչ գերեզման կառաջնորդես : Բա՛ց անզամ ճը տա անուշիկ բերանդ, քակէ տա խօսուն լեզուիդ լարերը, խօսէ՛, բարբառէ՛ որ սիրոս հանդստանայ, եթէ ոչ ես ալ կը նուազիմ հիմա :

ԹԱՐ. — (Քնախօսի նիման զառանցելով) Կայծա՛կ . . . Կայծա՛կ . . . հասի՛ր . հիմա զիս կը խեղդեն այս անգութերը . . . (Քիչ մը կը լոէ ապա թերը ես կը բաշէ լսելով) Թող . . . տուր ձեռքս . . . անիծեալ զաղան (կը լոէ, ուժով ուժով շունչ առնելով) Վա՛յ, մէջքս կոտրեցաւ . . . Կայծակս . . . հոգին . . . Կայծակըս, ազատէ՛ . . . զիս . . . այս անօրէն . . . բարբարոսներուն ճիրաններէն . . . (Առեն կը ցընեցուի) :

Ան. — Թագուհինս, սթափի՛ր, քովդ ի՞նձմէ զատ մարդ չիկայ գրկիս մէջն ես արդէն . . . :

ԹԱՐ. — (կցկտուր բառեր կ'արտասանէ :

Կայծակ . . . բռնէ . . . ջախ . . . ջախ . . . ուած
ձեռ . . . քէս . . . ես քեզի . . . եմ . . .
(կը լոէ) :

ԱՆ. — (կը թողու աղջիկը ու յետոյ գարաք
մը ջուր առնելով կը վազէ աղջկան բով ու
կրկին գրկելով երեսին ջուր կը արսէ) ԽԵԼՔԴ
ԳԼՈՒԽԴ բեր . անուշիկ աղջիկո :

ԹԱՂ. — (կը թոփրուի ու աչյը կը բանայ) .
ԱՆ. հո՞ս ճա , սիրականդ իմ մայրիկ . քիչ մը
ջուր տուր . խնդրեմ , կը պապակիմ : (Մայրը
շուտով բովի ջուրը կուտայ . աղջիկը կը խմէ
ու կակսի խօսիլ) ինչո՞ւ մթներ է . իրիկո՞ւն է
Մայրի'կ :

ԱՆ. — ԶԵ՛ , չԵ՛ աղջիկո , թոփի բեմի իւղին
աղջիկո , քնէդ գեռ նոր ելած ըլլալուդ հա-
մար քեզի այդպէս կերևայ . Պատմէ նայիմ
հոգիս , ինչե՞ր ահցան գլխէդ , ի՞նչ եղար ,
այդ ո՞ր Կայծակն էր որ օգնութեան կը կան-
չէիր . . . :

ՏԵՍԻԼ 2.

ՆՈՅՆԻՑ ԵՐ ԽԱՉԻԿ

(Հայր մերս կը մտնէ այդ պահուն , աղջ-
կան վիճակը տեսնելով վիզը կը փարուի ու
կըսէ .

ԽԱՉ. — Վա՛խ , եավրում , վա՛խ այս ի՞նչ-
է վիճակդ . ի՞նչ եղեր ես , շուտ պատմէ նա-
յիմ ինչե՞ր պատահած են քեզի . . . :

ԹԱՂ. — Բան չիկայ Հայրի'կ , Մայրիկ .
մի՛ վախնաք , երազ մը տեսայ , որ զիս շատ-
արսափեցուց :

ԽԱՉ. — Երա՞զ յր . . . (զարմացումով) :

ԱՆ. — Շուտ ըրէ՛ , պատմէ՛ , ա՛լ մեզ մի-
նեղեր :

ԹԱՂ. — Մեր դրացի ելիզա և Դշխուհի-
աղջիկներուն հետ գետակին միւս եղրը պտը-
տելու գնացած էինք : Լեռ , ձոր , դաշտ պը-
տըտելէն , ետոյ՝ խաղալէն , ցատկելէն գետափ-
ուղեցինք վազել , ուրկէ ալ տուն պիտի գա-
յինք : Սակայն մէյմնալ յանկարծ երեք զին-
ուած արիւնկզակ քիւրտեր լեռն ի վար իշ-
նելով մեր վրայ յարձակեցան , որոնցմէ ամե-
նէն գաղանը , ամենէն խիզախն ու վայրագը
կը պոռար : Թագուհին բռնեցէք , Թագուհին
բռնեցէք » ու այսպէս երեքն ալ ուղղուեցան-
դէպի ինձ : Կարծես արծիւի նման կը սուրա-
յին միշտ հրացայտ աչքերը իմ վրայ սեեռած-
դաշոյննին մերկացուցած :

ԽԱՉ. — Վա՛խ , ձագուկս , վա՛խ . . . : (Մը-
ղըծկալով ուշադրութեամբ աղջկան դէմքը կը
դիմէ) :

ԹԱՂ. — Վայրկեան առ վայրկեան ահեղա-

գոչ ձայնով կը պօռալին « Կեցի՛ր , կեցի՛ր . քեափիր կեավուր , ա՛լ ու՞ր կը փախչիս , հո- գիդ մեր ձեռքն է : Անխե՛լք , թռչուն ալ ըլ- լաս՝ դարձեալ մեր ձեռքէն չե՛ս կրնար աղա- տիլ » : Ես ալ դոզգալով կը վազէի , սակայն այդ անկարելի էր : Ոտքերս փոխանակ առաջ երթալու ետ ետ կ'երթային : Կուզէի թռչիլ , բայց մարդ էակը կարող չէր ընել այդ : Կու- զէի գլուխս քարի մը տակ պահել չերենալու համար , բայց քարերը լեզու ելած զիս կը մատնանշէին : Կուզէի սուրալ սարէ սար , սա- կայն գետինը ոտքիս տակ կուռէր ու կը փը- քանար քայլերս դանդաղեցնելու համար : Քար , փայտ , ու ալէն ինչ որ կը դտնուէր շուրջս . կարծես ձեռքեր ունէին ու քղանցքներէս կը քաշէին : Եւ այս բոլոր խոշնդուտները զիս ան- գութ թշնամիներուս ձեռքը յանձնեցին վեր . ջապէս : Յամառութեանս պատճառաւ ձեռքե- րէս քաշել , քաշկռտել սկսան : Այդ վայրագ- դաղաններուն պիրկ ու պինդ ձեռքերուն տակ փափուկ ձեռքերս արիւնոտեցան , ուստի մէկէն ի մէկ ցնցեցի ու ձեռքս աղատեցի , բայց , ա- ւա՞զ , ճիշդ այդ վայրկեանին բռունցքի սաս- տիկ հարուած մը ստացայ աջ կողիս վրայ որ զիս քարէն վար գլորեց : Անզգամ քիւրտերը դարձեալ զիս թող չտուին , երեք կովմէն բըռ- նեցին , տանիլ սկսան : Ո՞չ լալս , և ո՞չ ալ ա- ղաշելս անոնց սիրտը կակվացուց ու խիզճը ար-

թընցուց : Ա՛լ աւելի կը զայրանային ու ա՛լ աւելի կը տանջէին զիս : Յանկարծ կայծակս սարն ի վար սուրաց գնդակի արագութեամբ , հասաւ ըարերար ու պահապան հրեշտակի մը պէս , մէկ դաշոնի հարուածով երկու քիւր- տերուն գլուխները թռցուց , իսկ երրորդին ալ ոտքի ուժգին հարուած մը տալով սարն ի վար գլորեց ըսելով . Գնա՛ , պատմէ՛ ինչ որ տե- սար : Յետոյ թե թեսի մտած լեռն ի վեր բարձ- րացանք : Առաջ տկար էի , կայծակս գալէն վերջ ուժովցայ : Ինծի ինչպէս օգնութեան հաս- նելուն վրայ կը խօսէինք , երբ յանկարծ սար- սափած ընդուստ արթնցայ հրացանի մը պայ- թիւնը լսել կարծելով : (Կը լոէ ամենին աղ պահ մը կը մտածեն երազին վրայ . յետոյ հայ- րը խօսիր աղցկան ուղղելով կ'ըսէ) .

ԽԸ. — Աստուած բարին կատարէ աղջիկս , կը մազթեմ որ մէկմն ալ այդպէս չարչարանք- ներ ու գէշ երազներ չի տեսնես :

ԱՆ. — Բ այց ասոր մէջ յայտնի բան մը կ'ե- րեայ , անշուշտ այսօր շատ պիտի խնդաս աղ- ջիկս : Նէնէս կ'ըսէր թէ « Երազիդ մէջ եթէ լաս , այդ օրը քեզի ուրբախալի բան մը պիտի պատահի որ խնդաս » :

ԹԱԳ. — Սակայն մայրիկս , քու ըսածիդ- պէս չէ այս անգամ . կարծես հոգիս ինծի կը վկայէ որ այսօր ինծի գէշ բան մը պիտի պա- տահի անպատճառ : Երբ երազիս մէջի գարշելի

դազաններուն սև ու խոժոռ գէմքերը աչքիս
առջև կը ներկայացնեմ. սիրտս նորէն դող կ'ել-
լէ, երակներս դարձեալ կ'ուռին, մարմինս
դարձեալ կը դողդզայ, պաղ սարսուռ մը
կ'անցնի վրայէս, գլուխս կը դառնայ, աչքերս
կը մթագնին. ջիզերս կը թուլնան. Ա՞հ, Աս-
տուած իմ, եթէ այս անողոք բարբարոսները
երազիս մէջ տեսնելով անգամ կը սարսափիմ,
ապա եթէ դուրսը երես առ երես ինձի հան-
դիպին, ա'լ ի՞նչ պիտի ըլլայ վիճակս. Ո՞հ,
արդեօք Ե՞րբ ատոնց տաժանելի լուծէն ու ան-
դութ դաշոյնէն պիտի աղատինք

ԽԱՂ. — Համբերութիւնը ամէն բանի կը
յազմէ. վստահ եղիր աղջիկս, որ օր մը վեր-
ջապէս ատոնց անգիտութիւնները վերջ պիտի
դժնեն. բայց օրը յայտնի չէ :

ԹԱՂ. — «Մինչև որ աղը դայ, մատաղն
ալ կը հատնի» կըսէ հայկական առածը. Մին-
չև որ մենք ալ այդ օրուան հասնինք, արդէն
մեր ալ կեանքը կը մաշի ու կը հատնի ».

ՏԵՍԻԼ Յ.

ՆՈՅՆՔ ԵՒ ԱՊՃՈՒԼԱՀ

Երբ ասոնք այսպէս կը խօսէին յանկարծ
սեւադէմ, խիզախ ու պարբեր հասակով զին-

ուած ֆիւրս մը դուռը բաց գտնելով ներս կը
մտնէ ու կամաց կամաց կ'ուղղուի դէպ ի Թա-
գուհին :

ԹԱՂ. — Հայրի՛կ կը վախնամ, պաշտպա-
նէ՛ զիս տա անգութին հրացայտ աչքերէն, սև
ու խոժոռ գէմքէն : Երազիս մէջի քարէն վար
գլորուող քիւրտն է : Անշուշտ իր ընկերնե-
րուն վրէժը լուծել եկած է : (Կը մխուի հօրը
գիրկը :)

ԱՊՃ. — Տու՛ր ձեռոք ինձի անզգամ, շու՛տ
առջևս ինկիր . Խանը քեզ կ'ուզէ :

ԽԱՂ. — Ի՞նչ Խանն է հէրիփ, աղջիկս դուր-
ոը՞ն եմ դրած որ առնես տանիս . Նէ քու
վատ Խանէդ շատ աւելի աղօւոր նշանած ունի :
Նէ Կայծակիս է ու անոր պիտի մնայ յաւիտ-
եան :

ԱՊՃ. — (Բարկացունով) Սու՛ս, կեավուր .
լուէ՛. բերանդ լուա՛ ու ապա Խանիս նուիրա-
կան անունը բերանդ առ - Կեավուր ֆիմ միւ-
սիլմանտան էյի օլան ֆիմ - .

ԽԱՂ. — Անկարելի բան է, չեմ տար աղ-
ջիկս . . . (Կը զրկէ զայն է)

ԹԱՂ. — (Հօրը փատրուած) Աղատէ՛ Հայ-
րիկ զիս . . .

ԱՆ. — (Կէս մը շուարած եւ կէս մը ֆա-
ջաշերուած իր էրկան դիմադրութենէն, կը զո-
յէ) Ես կը մեռնիմ ե ապա աղջիկս կը յանձ-
նեմ (աղջկան վրայ կ'իյնայ) .

ԱՊՏ.— Տէ հէյ, վարնո՞ց քած, ծթռած պառաւ, դո՞ւ ալ ընդդիմութիւն կ'ընես։ Հիմա մէկ հարուածով քեզ հող ու փոշի կը դարձնեմ (աղջկան թեւէն կը բաշէ հայր ու մայր իրենց կողմբ կը բաշեն եւ Ապտուլահ բարկութեամբ կրսէ) թո՞ղ տուէք սատկած շուներ. զիս մի՛ սպասցնէք։ Որչափ սպասեմ, այնչափ վսասնիդ շատ կ'ըլլայ։ Հիմա եթէ անդամ մը պօռամ, հարիւրաւոր քիւրտեր կը թափեմ ձեր տան վրայ ու տուն տեղ կը կործանեմ։

ԽՈՉ.— Ատա՞նկ կը կարծես, եթէ մէկ մազս ալ մնայ, եթէ մէկ տկռաս ալ մնայ, դարձեալ քեզի աղջիկս չեմ տար. ինձի Գալենց Խաչօ կ'րսեն, աչքդ լաւ բաց։

ԱՊՏ.— Ծեր չուն քո՞ւ ալ խօսքդ կըլլայ, եթէ ամբողջ թաղդ ալ ոտքի հանես՝ դարձեալ իմ ձեռքէս աղջիկ չես կրնար առնել։ Ուրեմն, շու՞տ, թող տուէք, եթէ ո՞չ, հիմա ձեզ ալ կը մեռցնեմ (ատրճանակը մէջէն կը բաշէ ու Խաչիկ աղբօր ճակտին կը բռնէ։

ԹԱԳ.— Ահ, Հայրիկ, Մայրիկ, կը վախնամ. կը մեռնիմ. ազատեցէք զիս այս արիւնարբու գազանին ճիրաններէն (կը կծկտի ու իր ծնողաց գիրկը կը մխորի)։

ԱՊՏ.— Հիմա գազանը կը տեսնես (ուժով մը կը բաշէ աղջիկը իր ծնողաց գրկէն, հայր ու մայր զետինը կ'իշեան, դուրս եղելու պա.

հուն հայրը նորէն ոսքի կ'ելլէ, կ'ուզէ քիւրտին մէջէն բռնէլ, բայց քիւրտը ոսքի հարուած մը կուտայ ու ծերունի հայրը զետին կը փոք ըստով) Սատկի՛ր անզգամ, դեռ կը յանդգնիսանի ամենաքաջ զինւորին հետ մարտնչիլ։ (Նուաղեալ աղջկան մարմինը շաշկած դուրս կ'ելլէ. մայրը կը պօռայ։

Ան. — Հասէ՛ք, դրացիներ, հասէ՛ք, օդ. նութեան հասէ՛ք . . . բռնեցէ՛ք, տա անիծեալ, անգութ, անզգամ քիւրտը բռնեցէք թագուհիս փախցուց։ Աստուծոյ սիրուն . . .

Հասէ՛ք, հասէ՛ք։ Օ՛ֆ. օ՛ֆ, այս ի՞նչ էք սրգլիսուս եկաւ, տունս աւրուեցաւ, պատիւբռնաբարուեցաւ, հայե՛ք, հայե՛ք, պատիւնիդ փրկեցէք . . . Ուշ տունս փլաւ . . . տակը մընացի, պարտեզիս ծառը չորցաւ . . . վարդս կոկոն վիճակի մէջ խլեցին ինձմէ . . . Թագուհի ճա՞ն, ա՞խ, անունիդ մեռնիմ, արևիդ մեռնիմ, ի՞նչպէս ալ ես առանց քեզի ապրիմ։ Ալ ո՞վ զիս հող պիտի գնէ. ալ ո՞վ իմ վրայ պիտի լայ. Աննման թագուհիս, ա՛լ ու՞ր պիտի տեսնեմ երեսդ, ալ ուրիշ պիտի լսեմ անուշիկ ձայնդ, ա՛լ որու գիրկ պիտի գնեմ յոզնած գլուխս. Ա՞խ, սե ու անիծեալ ըլլարծնած օրդ, երանի թէ աշխարհ չի գայիր . . . որ զիս այս դարձին ու վշտին մէջ չի ձգէիր օ՛ֆ, օ՛ֆ . . . (օրօրուիլ կ'սկահ նստած տեղի)։

ԽՈՉ. — Վա՛խ, նազլու եավրուս, վա՛խ,

Հորնան այն անգութ ձեռքերը, կոտրին այն սուր ճիրանէ մատներն որ քու փափուկ բազ կէդ քաշեցին։ Քալած տեղդ ծով դառնայ ու յէջը խեղդուիս, եավրում։ Անցած լեռներդ բացուին ու քեզ կուլ տան, որ պատիւդ անարատ մնայ։ Աստուած իմ, կրամկ թափէ անգութ ու անողոք բռնակալին գլխուն։ Կայծակնե՛ր, կրակեցէ՛ք. հրդեհեցէ՛ք, ոչնչացուցէ՛ք զիս, որ այս անիծեալ օրը չի տեսնեմ։ Որև, լուսին, մարեցէ՛ք ինձի համար այլ ես, որ պահուիմ երկրի ոէկ անկիւնը տեսութենէ դուրս . . . շանթե՛ր շանթահարեցէ՛ք զիս։ Օ՞ֆ, օ՞ֆ, եավրում, անմոռաց եավրում, կեանքիս արել եավրում։ Քարե՛ր. փայտե՛ր, լեռնե՛ր, ձորե՛ր սգատանջ գլուխս պահեցէ՛ք։ Արարիչ Աստուած, կամ թագուհիս միացուր կամ կեանքս վերջացուր։ Այլես ինձի ապրիլ չկայ։ Ա՛ռ հոգիս, ա՛ռ Բարձեալն Աստուած։ (Զայեր նուալած զլուխը կը ծոէ ու կուշայ օրորուելով)։

ԱՆ.—(Մազերի փետքելով եւ զետինի ձանելորելով)։ Բացուի՛ր, բացուի՛ր գետին որ մէջ իյնամ ու կորսուիմ։ Ա՛լ օր չունիմ, ա՛լ կեանք չունիմ։ Կազս հատաւ, մուխս մարեցաւ, տունս կործանուեցաւ։ Օրն ինձ համար խաւար է, գիշեր է, գիշերն ինձ համար՝ տարտարոս, զնդան։ Լոյսս հատաւ, արել ինձ համար մայրը մտաւ այլ այլ անդինը քաշել, այս վշտին գիմադրել։ Ինն ամիս արգանդիս մէջ պահեցի . . . օ՞ֆ եավրում օ՞ֆ, անմոռանալի եավրում . . . երանի թէ ծնուած չըլլակիր . . . երեք տարի օրբանիդ սնարին քով անքուն անցուցի, գիշեր ցորեկ գրկէս գետինը չի դրի որ չի լոյ ձագուկս . . . մինչեւ քսան տարիքը քովըն ի վեր ման եկայ, ձեռքէն բռնեցի ժուռ ածեցի։ Բերնէս հանեցի բերանը դրի (լալով) ես չի հագայ, իրեն հագցուցի, ես աշխատեցայ, որ ինքը աղատ աղատ զուարձանայ։ Վախս կեանքիս թելլ զաւակս, վախս, ես դաշտ գը-

մար մարեցան այլես, աննման եավրում։ Մէկ հոգի մը ունեիր հազար հատ ետևէդ կը պըտըցնէիր. քեզ նայողը կը կրակուէր. հասակիդ նայողը կը հմայուէր. ձայնդ լսողը կը մարէր, անունդ լսողը կ'ողջենար, անգին զաւակս, հտակիդ մեռնիմ զաւակս, կրակովդ այրո՞զ զաւակս. անշունջներու հոգի տուր՞զ զաւակս։ Կրակեցէ՛ք զիս . . . այրեցէ՛ք . . . խաւարեցուցէ՛ք . . . աչքերս որ պայծառ օրը չի տեսնեմ։ Ա՛լ ի՞նչ է ինձ համար կեանքը, եթէ ոչ անկշուելի լիտրներու ծանրութեան տակ ճզմուող ու ճմլուող հրագունդ մը, ա՛լ ի՞նչ է ինձ համար կեանքը, եթէ ոչ անշէջ հնոցին մէջ ինկող կոթիլ մը ջուր . . . Աստուած իմ, հոգիս ա՛ռ որ լմնամ, հրամայէ՛ որ ոչնչանամ։ Հողանիւթ ու տկար մայր մը կարող չէ այս ամէնը քաշել, այս վշտին գիմադրել։ Ինն ամիս արգանդիս մէջ պահեցի . . . օ՞ֆ եավրում օ՞ֆ, անմոռանալի եավրում . . . երանի թէ ծնուած չըլլակիր . . . երեք տարի օրբանիդ սնարին քով անքուն անցուցի, գիշեր ցորեկ գրկէս գետինը չի դրի որ չի լոյ ձագուկս . . . մինչեւ քսան տարիքը քովըն ի վեր ման եկայ, ձեռքէն բռնեցի ժուռ ածեցի։ Բերնէս հանեցի բերանը դրի (լալով) ես չի հագայ, իրեն հագցուցի, ես աշխատեցայ, որ ինքը աղատ աղատ զուարձանայ։ Վախս կեանքիս թելլ զաւակս, վախս, ես դաշտ գը-

նացի ու ինքը տունը թողուցի որ չի յոդնի , ձեռքերն ու ոտքերը փուշ չի մտնեն , չի ցաւին : Այս , հիմա ո՞վ գիտէ ի՞նչ նեղութիւններ կուտան իրեն : Գիտեմ թէ որքան փուշեր պատռեցին իր ձիւնասպիտակ ձեռներն ու երեսները : Աչքէն կաթիլ մը արցունք չի վազած տեղը . գիտեմ հիմա որ արիւնէ գետակներ կը հոսին : Մեռնիմ , ձագուկս , մեռնիմ , որ կրած տանջանքներդ չի լսեմ , օֆ , օֆ , եավրում (իսենդի հովեր կառնէ) :

ԽԱԶ . — Աննա հերիք է , սիրոս կտոր կը տոր եղաւ , աչքերս կը մարին : Բայց ի՞նչպէս ալ երազը տեղն ու տեղովը կատարուեցաւ : Կարծես գլխուն գալիքը առաջուընէ իրեն իմացուցին . (այս պահում դրացիներ ներս կը մտնեն շապով ու զարմացմամբ) :

ՏԵՍԻԼ ፪ .

ՆՈՅՆՔ ԵՒ ԴՐԱՑԻՆԵՐ

Գրգօ . Աւտօ . Մարօ . Նահօ . — Ի՞նչ է այս , ի՞նչ եղաւ , ի՞նչու կուլաք , Թագուհին ու՞ր է :

ԽԱԶ . — (Յուսահատութեամբ ու հեծկլտալով) Զիկա՞յ Թագուհիս . փախցուց ... խլեց ձեռքէս ... տարա՞ւ ... : ԴՐԱՑԻՆԵՐ . — Բայց ո՞վ տարաւ Խաչիկ աղբար ... :

ԽԱԶ . — Քիւրտը ... քիւրտը ... զինուած քիւրտը . (ընկճուած) :

ՆԱՆՈ . — Վա՛խ (ձեռիք ձեռիք ին զարևելով) Թագուհիս , Տիրանիս պիտի առնեի քեզ , հարոս պիտի ըլլայիր դուն : Վա՛խ , (զարմացմամբ) :

ՄԱՐՈ , ԳՐԳՈ , ԱԻԾՈ . — Կայծակը գիտէ՞ . Խաչի՞կ աղբար ... :

ԽԱԶ . — Զէ՞ , չէ՞ , չգիտեր , կայծակն ալ առանց Թագուհիի մնաց :

ՄԱՐՈ , ԳՐԳՈ , ԱԻԾՈ . — Երթանք Կայծակին ըսենք որ օգնութեան համնի :

ԱՆ . — Գնացէ՞ք , Աստուծոյ սիրոյն թողը ըլլայ , շու'տ գնացէք , լու'ր տարէք Կայծակիս . . . Ա՞հ . այս ի՞նչ դժբաղդութիւն էր որ եկաւ իր գլխուն : Դեռ կեանքի երջանկութեան դուռը չի հասած , փակուեցաւ անիկա իր առջև իսպառ : Ա՞հ , մեռնիմ ես , որ Կայծակիս տիսուր գէմքը չի տեսնեմ : (Դրացիները դուրս կ'ելլեն , Աննա կը շարունակէ) Հիմա ես ի՞նչ պատասխան պիտի կարենամ տալ , երբ իր սիրեցեալ Թագուհին հարցնէ : (Այս պահում Կայծակ զինուած , կոռուկու կազմ ու պարաս վիճակի մէջ ներս կը մտնէ . Թագուհիին փախուստն լուր չունի) :

ՏԵՍԻԼ 5.



ՆՈՅՆՔ ԵՒ ԿԱՅԾԱԿ

ԿԱՅԾԱԿ.— Ի՞նչ կայ, ի՞նչ կայ, շու'տ ըրէք, ըսէք, ինչո՞ւ տրտում էք: Ո՞ւր է Թագուհիս (շիռքած) :

ԱՆՆԱ.— (Լալով) Թագուհիդ գուշակ մագուշիդ ... Թագուշիդ ... վաշխ ... աւաշղ ...

ԿԱՅԾ.— Կաղաչեմ Մայրիկ, զիս կը խեն. գեցնես հիմա. շիտակն ըսէ. մեռա՞ւ արդեօք Թագուհիս :

ԱՆ.— Թագուհիդ ... փախցուշգ ... օ՛ֆ, օ՛ֆ

ԿԱՅԾ.— Զեմ հասկնար ըսածդ, ո՞վ փախցուց, ո՞վ խլեց Թագուհիս, իմ աննման ան. գին գանձու . . . ո՞վ համարձակեցաւ ինծի մսասել :

ԽՈՉ.— Կայծակ որդիս, քաջս, Թագուհիդ հիմա Խանի տունն է, անոր կինը, անոր հարսընցուն . . . :

ԿԱՅԾ.— (Կայծակ կէս մը շմորած եւ կէս մը ապշած մնալէ յիտոյ կը հարցնէ.) Դուն քու կամքո՞վ տուիր որ տարաւ :

ԱՆ.— Զէ՛, հոգիս չէ՛, բռնութեամբ մեր գրկէն խլեց ու տարաւ :

ԿԱՅԾ.— Ո՞հ, կաղաչեմ Հայրիկ, Մայրիկ շաւ'տ ըրէք, վայրկեան մի՛ անցնէք: (Զայնը դողդալով) ըսէ՛ք ինծի ո՞ր Խանը . . . ի՞նք եկաւ տարաւ :

ԱՆ.— Ո՛չ արալանս, ո՛չ առջի օր Հասան Խանի ծառան կը պտտի եղեր այս կողմերը, (Լալով ու մղծկտալով) Թռնիր - տունը Թագուշիդ տեսած է առանց իրեն գիտքնելու, և լաւ մը գիտելէ վերջ անցեր գնացեր է :

ԿԱՅԾ.— Այսօր գարձեալ այն մա՞րդն էր եկողը :

ԽՈՉ.— Ոյո՛, այո՛, Հասան Խանի ծառայ-զինւարը՝ Ապտուլլահը.

ԿԱՅԾ.— Ինծի ինչո՞ւ չի կանչեցիք որ այդ շունը սատկրցնէի և Հասան Խանին զրկէի հոտած դիտկը . . . :

ԱՆ.— Ա՛ւ մեզի շունջ առնել չտուաւ. մեզ ծեծեց ու Թագուհինիս գրկերնուս խլելով շալկեց ու փախաւ :

ԿԱՅԾ.— Ա՛խ . . . անգութ անիրաւ գաղան. (ակուաները կճուտելով) տար ուղածիդ չափ հեռու, արագապէս ոլացիր, գուն չես կրնար Կայծակի գնդակէն ազատիլ : Եթէ թըռչիս ալ, գնդակս քեզ իրեն կը քաշէ, եթէ ծովն ալ սուզիս ու աներեռյթ ըլլալ կարծես, գարձեալ գնդակս քեզ վեր կը քաշէ ու կուրծ-

ՔԸԴ կը մխուի : (Խօսքը իրեններուն ուղիելով)
Բայց դուք չըսկ՞ք թէ Կայծակին է նա :

ԽԱՅ. — Ըսի՛, ըսի՛, հազար անգամ կրկ-
նեցի՛, բայց մտիկ չըրաւ ու քեզ անարգեց :
(Խայիկ դուրս կելլի՛) :

ԿԱՅԾ. — Ա՛լ մի լար, մի՛ ողբար Մայրի՛կ
ճան : Թագուհիս փախցուած չէ , այլ կը պը-
տըտի սարէ սար : Նէ չի լար , այլ կուրախա-
նայ , վասնզի քիչ յետոյ Կայծակի դրկացը մէջ
պիտի գտնէ ինքզինքը . . . թո՛ղ չի տրոմի ,
որովհետեւ Կայծակի ազատեալը պիտի ըլլայ :
Մայրի՛կ , մի՛ լար , Թագուհի՛դ կուզես , ես
պատոյս վրայ կ'երդնում որ մօտ օրէն նէ
դրկացդ մէջ պիտի դարձնեմ : Խօսքիս վստահ
եղիր :

ԱՆ. — Ա՛հ , արդեօք այդ օրն ալ պիտի
տեսնե՞մ դարձեալ . Աստուա՞ծ իմ . . . :

ԿԱՅԾ. — Ինչո՞ւ չէ : Որչափ որ ես ողջ եմ ,
ձեր և մեր տան վրայ սև հաւը չպիտի թառի ,
որչափ որ ես կ'ապրիմ , մեր տուներէն ներս
տիրութիւնը մուտ չպիտի գտնէ :

ԱՆ. — Ապրի՞ս զաւակս , ապրի՞ս . . . (ձայշ-
նը դոդդացնելով) Օրերդ հազար ըլլան . . .
Աստուած թշնամիներդ ձեռքդ յանձնէ . Թա-
գուհիս արտասունքը ուրախութիւնով սրբես :
Քեզ տեսնեմ հոգիս , ճան Կայծակս . . . :

ԿԱՅԾ. — Բնաւ հոգ մի ըներ : Ա՛լ աղի ար-
տասունք մի թափեր : Գնա՛ ու հանզչիր ներսը

որ վազը թագուհիդ գիմաւորելու կարող
ըլլաս :

ԱՆ. — Կերթա՛մ զաւակս , կերթա՛մ . Թա-
գուհիս մի՛ մոռնար : Տէրը քեզի օգնական և
Ս . կարապետ առաջնորդ կը մաղթեմ քեզի :
Գնա՛ ու պիտի յաջողիս . (մղձկալով ու ետին
նայելով դուրս կելլի՛) :

ԿԱՅԾ. — (առանձին) Վայ անգութ գա-
զաններ , վայ Ապտուլլա՞հ , Խան , Ահա օրեր
նիդ վերջ պիտի գտնեն : Ուրախացէ՛ք այսօր
ուզածնուդ չափ , վազը սև հողը պիտի դրկէք
յաւիտենապէս , Դաշոյն , զէն ու զրահ ձեզի
համար հագած եմ , այս պինդ բազուկս (ցոյց
տալով) սոսկ ձեր ու ձեզ նմաններուն համար
զօրացած է . այս մարդասապան ճիւաղ Հասան
Խան . մի խորհիր թէ բոլոր ըրածներդ , բոլոր
անգթութիւններդ անվճար պիտի մնան , բոլոր
անմեղ արիւններու հաշիւը վազը քեզմէ պի-
տի պահանջեմ . անթիւ բոնաբարումներուդ ,
կեղեքումներուդ , գործած անհամար ոճիրնե-
րուդ թիւին համաձայն արիւնոտ վարձքդ պի-
տի ընդունիս գուն , ո՛վ Խան : Պատրաստուէ՛ .
անիծեալ մարդակեր շուն . վազը այդ ամէնը
քու չար ու նենգաւոր հոգիէդ պիտի ուզեմ :
Մի կարծեր թէ՝ Հայր իր թշնամիին կը մերէ .
չէ՛ թէ տարիներ , այլ դարեր ալ անցնին՝ նա
չի մոռնար իր արիւնոտ անցեալը , իր արիւ-
նարբու թշնամիները : Հայր միշտ կը յիշէ ,

Թագուն կը պահէ իր սրտի խորը . նա փո .
բագրել կուտայ անմոռանալի ու անջնջելի տա .
ռերով իր քաջ զաւակաց սրտին տախտակին վը .
րայ . միշտ վրէժինդիր դլալ իր նախնեաց
թշնամիներուն հանդէպ . Եւ այդ խրատը . հը .
նաւանդ խօսքը կը տարածուի միշտ սերունդէ
սերունդ . . . Ես ալ անուշիկ ազգիս ջնջին մէկ
զաւակը , կարելի՞ է որ մօռնամ , Խա՞ն , գոր .
ծած ոճիրներդ , պատճառած աղէտներդ ան .
մեղ ազգիս գլխուն : Ո՞չ , ո՞չ , միթէ ես չու .
նի՞մ Մեծն Տիգրանի արիւնէն . Արամի ուժէն ,
Մեծն Վարդանի հոգիէն ու սրտէն մաս մը ,
միթէ ես ծծած չե՞մ Հայաստանի , Մայր Հա .
յաստանի կենսատու ու անուշ օդը , խմած
չե՞մ անոր հոգեշունչ , կարկաշահոս ու զով
առուակներու ջրէն . այո՞ , այս ամենը ընդու .
նած տեսած ու վայելած եմ : (Ոսքի զետինը
զարնելով) ա՞յ , կայրի հոգիս , եթէ ծովերու
ջուրերն ալ թափին վրաս դարձեալ կարող չեն
մարել ներսի հուրս : Ծարաւ է հոգիս , հըր .
դէ՞հ կայ ներսս , հրդէ՞հ . . . (Կոսնգ կառնէ վայր .
կնան մը եւ ապա կակսի խոսիլ) Ես գիտեմ ,
Խանի ու իր հետեւորդներու արիւնով միայն
կրնամ հոգիիս կրակը՝ ներսիս հուրը մարնլ ու
պապակս անցունել . անպատճառ վրէժս պի .
տի առնեմ , կա՞մ պիտի մեռնիմ քաջերու յա .
տուկ մահով ինձի հետ տանելով քանի մը բար .

բարոս թշնամիներ , կա՞մ պիտի ազատեմ թա .
գուհիս իր նմաններով այդ ծիւաղին , այդ մար .
դ ախովսով գազանին ծիրաններէն : (Հաստատ .
համոզումով) , այո՞ պիտի ազատեմ անպատճառ .
Այս մեղմ կեանքը (ձեռքի կուրծին զարնելով)
ինձի համար ուրիշ բան չէ , եթէ ոչ անարգանք .
ներէ , նողկանքներէ և պատույ բռնաբարում .
ներէ կազմուած շղթայ մը , կա՞մ պէտք է կըտ .
րեմ ու չարդ ու բուրդ ընեմ այդ շղթան և
կամ պէտք է հետո գժուխք իջեցնեմ . Ա՛լ ին .
չո՞ւ կեցեր եմ . չէ՞ որ ժամանակը կը սահե .
ու թագուհիս կը տանջուի . անշուշտ հրէշակերպ .
ներուն ծիրաններուն մէջ : (Ինին իր ներսէն)
Սլացի՞ր , Կայծա՞կ , սլացի՞ր ու թագուհիդ ա .
զատէ՞ . . . : Այո՞ , այո՞ (հաստամութեամբ)
պիտի սլանամ , պիտի թոշիմ երթամ թագու .
հիս օգնութեան , եթէ չերթամ ու չի շան .
թահարեմ Խանն իրեններով՝ ալ ինչո՞ւ անունս
կայծակ գրած են . Պիտի սուրամ իսկական կայ .
ծակի արագութեամբ՝ առիւծի ուժով թշնամիիս .
ետեէն : Պիտի ոչնչացնե՞մ տունն ու տեղը ,
ընտանիքն ու ցեղը : Ա՛լ վարանելու ատենը չէ
կայծակ (Ձեռքի կուրծին զարնելով) թագու .
հիդ հիմա կարմրած , ուռած , արիւնահոս աշ .
քերով քեզի կ'սպասէ' , աճապարէ' շու'տ : (Մէկ
երկու ժայլ կ'առնէ) Բայց կեցի՞ր (Եղբօրի կը .
կանչէ առանց գիտնալու թէ ո՞ր է) Սիսա՞կ .
Սիսա՞կ :

ՏԵՍԻԼ 6.

ԿԱՅԾԱԿ ԵՒ ՍԻՍԱԿ

ՍԻՍԱԿ. — (Որ եղբայրը փմտուելու եկած եր հոդ , արտորնօֆ ներս կը վազէ զինուած նոյնապէս) Հրամէ՛ եղբա՛յր , (Կայծակը կը գրկէ նախու յետոյ ետ ետ կը փախյի պիշ պիշ երեսը նայելով) Անունիդ մեռնիմ եղբա՛յր , Բ՞նչ կայ , ի՞նչու յուզուած ես , ի՞նչ պատահեց քեզի :

ԿԱՅԾԱԿ. — Խոսք երկարելու ժամանակ չկայ : Մի՛ վախնար . բան չկայ . շուտ գնա՛ Կարօյին ու Սերոբին կանչէ որ հոս գան :

ՍԻՍ. — Շատ աղէկ . հիմա կը բերեմ հետըս , անհոգ եզիր ճան եղբայրս : (Կը մեկնի):

ԿԱՅԾԱԿ. — (Առանձին) Թող գան քաջ ընկերներս , յայտնեմ գաղափարս , եթէ կուզեն թող ինձ ընկերանան , եթէ ո՛չ իրենք գիտեն : Սակայն եթէ մինակ ալ մնամ մինչև վերջին շունչու պիտի աշխատիմ սղգիս աղատութեան համար և անոր մսասողները պիտի վերցնեմ աշխարհի երեսէն . . . Այս նպատակիս իրադորածումն ալ ահա այսօր Թագուհիս առեանդոււ

մովը ծագում պիտի առնէ . եթէ մեռնիմ ալ նպատակիս կատարման ճամբուն վրայ , գոհ պիտի մեռնիմ , որովհետև ինծի ինկած պարտականութեան բաժնին կէսը կատարած պիտի ըլլամ : Բայց Աստուծով պիտի յաջողիմ , հոգիս այդպէս կը վկայէ :

ՏԵՍԻԼ 7.

ԿԱՅԾԱԿ , ՍԻՍԱԿ , ԿԱՐՈ ԵՒ ՍԵՐՈԲ

(Ընկերները զինուած ներս կը մտնեն Սիսակի առաջնորդութեամբ ու կը կենան Կայծակի առջեւ) :

ԿԱՅԾԱԿ. — Ընկերներ , այսօր ձեզ տեսնելու համար կանչած չեմ հոս , այլ ձեր հետ խորհուրդ մը ընելու (ձեռփերը մէջին դրած) :

ԿԱՐՈ. — Ի՞նչ խորհուրդ է այդ , անշուշդուն նորէն լաւ բաներ խորհած ես : Բայց ի՞նչ այլայլած գէմք է ատիկա :

ՍԵՐՈԲ. — Մեզի հարցնելու ի՞նչ պէտք կայ . . . քու բոլոր խորհուրդներդ ու որոշումներդ մեզի ընդունելի են . եթէ դուն մեզի մեռցնել ալ տանիս՝ մենք դարձեալ ետևէդ կուգանք :

ԿԱՅԾ. — Ապրիք աննման ընկերներս . անբաժան ընկերներս : Որչափ որ ես որոշած եմ , սակայն ձեր կամքն ալ կուզեմ հասկնալ :

ԿԱՐՈ ԵՒ ՍԵՐՈԲ. — Շատ լաւ . ըսէք , ևնք կը լսենք ձեզի :

ԿԱՅԾ. — Անշուշտ կը ճանչնաք հասան Խան ըսուած անպիտան մարդակեր գազանը . թէ որքա՞ն հայեր մեռցուցած , որքա՞ն հայաբնակ զիւղեր այրած , վառած է . ինչքա՞ն հայեր բռնի իսլամացուցած , ինչքա՞ն հայուհիներ բըռնաբարած ու անպատուած է : Ահա այդ հրէշը , այդ արիւնարբու ճիււազը , այդ չափէն դեռ դժգոհ , իմ սիրական Թագուհիս ալ այսօր փախցընել տուած է՝ ալ ո՞վ զիտէ ինչ ընելու : Թէ և որոշած էրնք հարուածել նա , բայց այսօր ահա ժամը հասած է Թշնամիէն վրէժը լուծելու : Ես որոշած եմ վերջնականապէս կամ մեռնիլ կամ մեռցնել : Կուզէք ինծի հետեկիլ . ազատ էք . բռնութիւն երբէք չկայ :

ՍԻՄ — Եզրա՞յր , քաջ եղբայր . կ'աղաչեմ զիս ալ հետդ տար , ե՞ս ալ կուզեմ Խանին արիւնը ծծել , ես ալ կուզեմ (դանակը մերկացընելով) սա սուր դանակս անոր սիրտը իօւթել : Աննային և Խաչիկ ազբօր արցունքը երբ տեսայ , ներսս կրակ լեցուեցաւ . կ'այրէ զիս . մարել անկարելի է . կուզեմ ես ալ Խանի զաւակները , կինն ու ազջիկը ատանկ լացնել : Երբ դուն սա դանակս մէջքս կապեցիր , սա ատըր-

ճանակը ինծի նուիրեցիր՝ չըսէ՞ր թէ և Սիսա՞կ Թշնամիիդ համար գործածէ , վրէժխնդիր եղիր : Ա՛լ ինչո՞ւ կ'ապասենք . շու՛տ երթա՞նք , սիրտս կ'եփի . արիւնս կ'եռայ . չէ՞ որ դա ալ մեծ Թշնամի մըն է մեզի , քանի որ Թագուհինիս խլած է մեզ ձեռքէն :

ԿԱՅԾ. — Սիսակ , մինակ Թագուհիդ չէ , դեռ քանինե՞ր , քանինե՞ր ալդ անիծեալ վադրի ճիրաններէն բռնուան հն . Դուն պատրաստուէ եղբայր , ճա՞ն եղբայր : Է՞հ . ընկերը . ի՞նչ կ'ըսէք , ի՞նչ կը պատասխանէք : Այսօր իմ սիրա . կանս փախցնել տուած է՝ վազն ալ ձերինը . այսօր իմ տունս աւրուեցաւ , վազն ալ ձերինը և միւս օր ո՞վ դիտէ ի՞նչ պիտի ըլւլայ , թերես ամբողջ քաղաքը պիտի սպայ , պիտի լայ . թերես շաբաթ մը ետքը մեր քաղաքի տեղը քանդ ու աւեր դառնայ այդ հայակեր վայրագ թշուառականին հրամանովը : Դուք հայ չէ՞ք . չունի՞ք հայի արիւն , հայի սիրտ : Կազդուրուեցէ՞ք . միացէ՞ք ինձ հետ , քալե՞նք առաջ , խորտակենք տուն տեղ : Ցուցնե՞նք Խանին թէ հայերը մեռած չեն , և դեռ հայուն ներսը հին քաջերու ոյժն ու կորովը մընացած է : Ցո՞յց տանք անոնց թէ վերջապէս հայը կորուսած չէ իր վեհանձնութիւնն ու քաջարտութիւնը՝ ու կարող է հասնիլ ամէն ժամանակ իր քաղձացած . նպատակին եթէ միաբանի :

ՍԵՐՈԲ. — Կայծակ ճան, քաջ ընկեր, խօսքը լսուած ու հրամանդ կատարուած է, Դուք քալէ և ես ետևէդ կուգամ, Մինչև վերջին շունչս պիտի կռուիմ քեզի ընկերացած՝ եթէ կռիւ կայ, Կրկին փորձելու պէտք չկայ ընկեր մը:

ԿԱՐՈ. — Ես ալ գաղափարակից եմ քեզի ընկեր, պիտի մեռնիմ քեզի հետ ազգիս համար, ու պիտի ապրիմ քեզի հետ գարձեալ ազգիս համար, Բայց ի՞նչ միջոց խորհած ես, պիտի կռուի՞նք դէմ առ դէմ, եթէ ոչ ուրիշ միջոց մը գտած ես:

ԿԱՅԾԾ. — Պարագային պիտի յարհարցնենք ինքինքնիս : Եթէ կռուիլ պէտք է, կը կըռւինք, իսկ եթէ յաջողեցանք՝ ես Խանին սենեակը կը մտնեմ, ներսիները սպաննելը ինձի, իսկ դուք դրսի դուռը կը պահպանէք, որ ծառաները օգնութեան չհասնին. իսկ եթէ ծառաները վրայ գան՝ կրակեցէք, երբէք մի վախնաք:

ՍԻԾ. — Երթա՞նք եղբայր, շուտ երթանք, ժամերը կը սահին, հիմա թագուհին ճամբագ կը նայի, քեզ օգնութեան կը կանչէ :

ԿԱՅԾԾ. — Եկէք, ճան ընկերներ, համբուրուինք կարօտնիս առնենք, մասք բարով ըսենք հայրենի օճախին, ու ապա մեկնինք, թերես ա'լ չի վերագառնանք (Իրար կը համբուրեն, իրարու կը պղուին եւ ապա դուրս կ'եղին Կայծակի ետևէն յաղեղով :

(Վարագոյր կ'իջնէ)



ԱՐԱՐՈՒԱԾ Պ.

ՏԵՍԻԼ 1.

ԽԱՆԻՆ ՏՈՒՆԸ

ԲԵՄԸ ԿԸ ՆԵՐԿԱՑԱՑՆԵ ԽԱՆԻ ԳՐԱՍԵՆԵԱԿԸ, ՎԵՐԻ ԱՆԿԻՒՆԸ ԿԱՅ ԲԱՐՁՐԱԴԻՐ ԱԹՈՌ ՄԸ (ՔԷԶՔ) ՄԸ ՈՐՈՒՆ ՔՈՎԵՐԸ ԿՎՆ ԱԹՈՌԱԿՆԵՐ, ԳԵՏԻՆԸ ԵՒ ՊԱՏԵՐԸ ՄԱՄԿՈՒՄԾ ԵՆ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԱՅ-ԳԵՐՈՎ, ՊԱՏՇՐԵՆ ԿԱԽՈՒԱԾ ԵՆ ՍԹԻՐԵՐ, ՀՐԱ- ՑԱՆՆԵՐ, ՀԱՅԵԼԻՆԵՐ, ԱՆԿԻՒՆԸ ԿԱՅ ՍԵՂԱՆ ՄԸ ՎՐԱՆ ԴՐԱՆ ԴՐՈՒՅԾ ԿՈՂԱՄԱՐ ՄԸ, ԳՐԻՉ- ԵՐ ԹՈՒՂԹԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ, ԽԱՆԸ ՄԻՆԱԿ Է ԻՐ ՍԵՆԵԱԿԻՆ ՄԷԶ ԻՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՒՆ ՀԵՏ :

ԽԱՆ — (Նստած բարձր Քէօշկին վրայ կը խօսի ինքնիրէն) Որչափ որ գրամը ձեռքս առնեմ ու գեղնորակ ոսկիներս համբել սկսիմ,

այնշափ գրաւապաշտութեան փափաքս կ'աւելնայ . կ'ուզեմ տուներով ոսկի ունենալ և ինչո՞ւ չունենամ : Թող կեավուրները ցանեն ես կը հնձեմ, թող անոնք աշխատին ես կուտեմ . թող անոնք տնկեն . ես կը քաղեմ : Ո՞վ է որ ձեռքս պիտի կապէ, ո՞վ է որ ինծի պիտի հա . կառակի : Վա՞յ անոր որ կամքիս հակառակ կը գործէ . վա՞յ այն գիւղին որ ինծի տուրք չը վճարել կը փորձէ : Ամբողջ կայրեմ ու մոխիր կը դարձնեմ : Ինծի ՀԱՅԱՆ ԽԱՆ կ'ըսեն . Պարսից Շահն ու Օսմանցոց Սուլթանն անդամ շատ լաւ կը ճանշնան զիս . բնաւ չեն համարձակիր ինծի հակառակ գործել : Եթէ մէյմը ոտքս գետինը զարնեմ ու հրաման արձակեմ, հաղարաւորներ կը հաւաքեմ շուրջս խօսքս առաջ տանելու , հրամանս ու պատգամներս լիովին կատարելու համար : Ո՞վ է այն որ կը համարձակի ինծի գիմադրել : Երկնքէն, հրէշտակ ալ իջնէ կարող չէ զիս նպատակիս ճամբայէն շեղեցնել : Բայց դա զիս շատ կը նեղացնէ . Հիւսէյինը , Ապտուլլահը դեռ չեկան . Ինչո՞ւ արդեօք : Այսքան ուշանալու պէտք չկար . լոկիմ անտւնս կը բաւէր գիւղերը դող հանել . քաղաքներ սարսափեցնել : Ա'լ ինչո՞ւ ուրեմն ուշացան : Մըստափան կանչեմ ու հասկնամ (կը պոռայ) Մըստափա' , Մըստափա' :

ՏԵՍԻԼ 2.

ԽԱՆ ԵՒ ՄԸՆՏԱՅԱ.

ՄԸՆ. — (Արտորնօֆ Անրս կը վազէ) Հրամեցէք Տէր իմ (մինչեւ զետիմ կը խոնարհի)
ԽԱՆ. — Լուր չկա՞յ, այդ անպիտանները
ու՞ր մացին :

ՄԸՆ. — Անոնցմէ լուր չունիմ, Տէ՛ր, բայց
հրամեցէք առէք սա նամակը Բէշիտը բերաւ :
Չոլուցինները զրկած են :

ԽԱՆ. — Տուր նայիմ այդ անիծեալ կեավուրները նորէն ի՞նչ գրած են . Սակայն ինչ որ ալ ըլլայ չպիտի ներեմ . (Կ'առնէ կը կարդայ եւ կարդալու ատեն երեսը կը գունատուի, դէմքը կը խոժոնի եւ ապա մեծ սրբեղութեամբ կը պատոէ ու կը նետէ . nsf կը կելլէ մեծաբայլ մեծաբայլ կը յառաջանայ սենեակին մէջ տեղը ու կ'ըսէ) Վա՞յ ձեզի, զիս կեավուրներ (կը պօռայ) : Ա'լ ձեր ըրածը կը բաւէ, Խանի մը խօսքը մերժէք, ինծի դէմ ապստամբիք, ափո՞ս ձեր կեանքին : Վաղը կը հասկնաք թէ ի՞նչ պատասխան պիտի ընդունիք : Ի՞նչ ըսել է Խա-

Նի մը թէ՝ «Մենք այդշափ տուրքը չենք կը բար-նար վճարել, կամ կը վերցնես մեր վրայէն բոլոր հարկերը կամ դուն գիտես, վերջի գալիքը դուն խորհէ»։ Աֆէրին, փինթի հայեր, զի՞ս կը վախցնէք այս սպառնագրով։ Տեսէք վաղը ձեր վարձքը ի՞նչ պիտի ըլլայ։ Մահ, մահ պիտի տարածել տամ։ ուրիշ ոչինչ։ Ամէն մէկդ ցիցերու վրայ հանել պիտի տամ, հնոցներու մէջ պիտի այրել տամ։ Ահա այս է ձեր կեանքը, ձեր վարձքը։ Ձեր ուզածը մէկ խօսքով, սպաննուիլ, ջարդուիլ, մոխիր դառնալ է . . . Բայց որչափ ալ անվախ են սա անպիտանները, չեմ գիտեր թէ իրենց ո՞ր մէկ բանին վրայ կը վստահին։ Ա՛լ ուրիշ ճար չկայ, որոշումս որոշում է։ Մըստափա՛ դա հարկերու տետրակն ու ինչքերու ցուցակը բեր ու կարդանայիմ քանի մարդէ, քանի ընտանիքէ կը բաղկանան և ինչեր ունին այս գիւղացիները։

ՄԸՍ. — Հիմա կը բերեմ Տէ՛ր։ պատրաստ է (դուրս կ'եղի)։

ԽԱՆ. — (Առանձին) Հասան Խանի հրամանը ոտքի տակ կ'առնէք հա՞, վայ ձեզի անխելք հայեր, վաղը ամէնքդ ալ սև հողի գիրկը կը զրկեմ, գացէք հոն՝ և ուզածնուդ չափ ապստամբեցէք ձեզ ուտող ու կրծող որդերուն դէմ։ Ահա հոն է ձեր տեղը։ Դուք չէք կը նար Հասան Խանի մարդասիրութիւնը վայելել։ Գնացէք հոն ու յաւիտենապէս հանգիստ հան-

գիստ քնացէք տուրքերէ հեռու։ Դուք արդէն, գերեզմանէն զատ ոչինչ ունիք այս աշխարհիս վրայ։ (Մըստափա ներս կը մտնէ)

ՄԸՍ. — Ահա Տէր իմ, պահանջած տետրակներդ, կուզէ՞ք լսել։ Կարդա՞մ։ (Խանը պտտիլ կ'սկսի մորովին հետ խաղաղով, մերք ուժով մերք կամաց կը բալէ։)

ԽԱՆ. — Կարդա՛ . . .

ՄԸՍ. — Չոլու ունի 500 էրիկ մարդ, 400 կին, 100 կտրիճ երիտասարդ ու 200 աղջիկ, որոնցմէ ամենէն գեղեցիկներն են Մուրատի աղջիկը՝ Մարիանէ և Մամասին աղջիկը՝ Արաքսի . . .

ԽԱՆ. — (Մտածումէն արքննալու պէս զլուխը վեր վերցնելով)։ Այդ երկու աղջկանց անունը թղթի վրայ նշանակէ։ Կարդա՛ հիմա արջառներու թիւը։

ՄԸՍ. — 500 հատ ձի, 300 հատ կով, եղ, գոմէշ 1000 հատ ոչխար, այծ ուլ ու գառնուկ . . .

ԽԱՆ. — Այդշափը հերիք է։ Խնձի 120 սակի չի վճարելու դժկամակողը վաղը ամբողջ ըստացուածքը պիտի տայ։ Խըթ ասանկ են անխելք կեավուրները։ Բայց հոգս է . . . Մըստափա՛. Ղարաղուզի վրայով ալ տեղեկութիւն մը տուր, ատոնք ալ չափը կ'անցնեն, կ'երեսի թէ իրարմէ գաս առած են . . .

ՄԸՍ. — Ղարաղուզ ունի 600 էրիկ մարդ,

400 կին, 200 կտրիճ, 100 աղջիկ, որոնցմէ միայն 5 հատը ամենէն գեղեցիկներն են : Կարօյին երկու աելիկները՝ Մարիցա և Անժառաւար, Մինասի աղջիկները՝ Զարուհի և Վարդանուշ և Պետոյի աղջիկը՝ Մանուշակ :

ԽԱՆ.— Ատոնք ալ թուղթի մը վրայ նշանակէ, որ Հասանն ու Ապտուլլահը եկածնուն պէս զրկեմ որ ատոնք ալ բերեն : Հայերը ո՞վ ատանկ գեղեցիկները վայեւողը ո՞վ, Մինակ ես, ե՞ս կարող եմ զանոնք վայելել . թող իրենք մեծցնեն ինծի համար : Մըստափա՛, այդ ալ հերիք է . գոցէ՛ տետրակները և գնա Ռէշիտին ըսէ որ շուտով 500 ի չափ զինակիր հաւաքէ վազը երթալ այդ գիւղերը թալթելու, աւերելու և հող ու մոխիր գարձնելու համար :

ՄԸՍ.— Բայց մեծափառ Տէր . կաղաչեմ, չի զայրանաք, ձեզի խոնարհ կարծիք մը ունիմ յայտնելիք :

ԽԱՆ.— Յայտնէ շուտ, ի՞նչու զայրանամ, եթէ աղէկ է կ'ընդունիմ ու կը գործադրեմ . . .

ՄԸՍ.— Դուք ինծի պատուիրեցիք որ հրամաննիդ հազորդեմ Ռէշիտի ըսելով թէ «Գնա 500 ի չափ պաշիպօղուի հաւաքէ վազը երթալ այդ գիւղերը հող ու փոշի գարձնելու համար : (Կասկածանին) .

ԽԱՆ.— Ե՛յ, երթալ չե՞ս ուզեր, այս խորհուրդիս դէմ կը կենաս . . . (կը պուայ) :

ՄԸՍ.— Ո՛չ Տէր իմ Խան, ես ո՞վ եմ որ

ձեր մեծափառութեան խօսքին դէմ կենամ, համբերեցէք որ ըսեմ (դողդղալ կ'սկսի) :

ԽԱՆ.— Դէ՛հ, շուտ ըսէ, ժամանակ կ'անցնի, ուշանալու չէ . հայերուն հետ դործ ունեցողը պէտք է որ անմիջապէս ժամ առաջ կատարէ : Իսկ եթէ ժամանակ անցնել տայ ու յետաձգէ գոնէ մի քանի օր, արդէն հայը կը պատրաստուի ու անկարելի կ'ըլլայ, այն ատեն անօր հետ պատերազմիլ :

ՄԸՍ.— Իմ ալ ըսելիքս սա է թէ Տէր իմ, 500 զօրքով ինչպէս կարելի է այդ երկու գիւղերուն գիմագրել, քանի որ գուք ըսիք թէ սապէս գրած, այսպէս պատասխանած են : Լաւ գիտցէք Խանս, թէ հայերը անպատրաստից ատանկ նամակ գրելու չեն համարձակիր : Գանք որ իրենց պատերազմիկներուն թիւը 1200 ի կը հասնի : Ինչպէս գուք 500 հոգիով կուզէք աւըշտկել ու քանդել գիւղերը . . . :

ԽԱՆ.— Ալէրին . Մըստափա՛, այդ լաւ խորհեցար, քիչ մը առաջուան կարդացածիդ համաձայն 1200 ի կը հասնի պատերազմիկներուն թիւը : Պէտք է որ ուրեմն մերիններուն թիւը անոնցինին կրկինը ըլլայ, և իրենց նամակներուն խմաստին նայելով՝ հոն նոր մէտայիներ մուտ գտած կը թուին, որովհետեւ եթէ այդպէս չըլլայ, այդ գիւղացիները երբէք այդ ճամբան, ապստամբութեան գործը՝ ձեռք պիտի կարենային առնել : (կը նաև տեղը) :

ՄԸԱ. — Թէւ ձեր դէմ Պարսից Շահն ան-
գամ չհամարձակիր զէնք բարձրացնել և վստահ
եմ թէ անպատճառ նպատակնուդ պիտի հաս-
նիք, սակայն սա ձան - մէտայիները կարծես
ոչ հրացանէ կը վախնան, ոչ թնդանօթէ, վագ-
րի նման ճիշդ գնդակին դէմ կը վաղեն. Ո՞չ
հուրը, ո՞չ սուրը զանոնք կրնայ կասեցնել. Հո-
գինին բերաննին առած կը պատին սարէ սար,
ո՞չ գիշերը յայտնի է ո՞չ ալ ցորեկը իրենց գա-
լըն ու գնալը. Մէյմալ յանկարծ կը նայիս որ
վրադ կարկուտի նման գնդակ կը տեղացնեն,
ալ ուր վախչիլդ չես գիտնար. Ուրեմն ուշա-
դրութիւն ըրէք, աննման խանս.

ԽԱՆ. — Էյ, աչքդ լաւ բաց Մըստափա,
ինծի հասան խան կ'ըսեն. հինգ տարիքէս ի վեր
ես այդ գործերուն մէջ եփած ու սնած եմ.
Ես գիտեմ թէ այդ հայերը ի՞նչ յանդուդն ու
անվախ են. Եթէ անոնց գիտցնեմ թէ կռուե-
լու կուգամ, ա'լ ես գործ չեմ կրնար ընել:
Բայց ես անոնց հոգիին երակէն բռնել գիտեմ.
Կուզե՞ս հայերուն յաղթել. անմիաբանեցուր զա-
նոնք, երկպառակութիւն ձգէ անոնց մէջ ու այն
ատեն շատ գիւրութեամբ կրնաս յաղթել:

ՄԸԱ. — Բայց այդ անմիաբանութեան ու
երկպառակութեան որոմը ցանողը ո՞վ պիտի ըլ-
լայ: Թուրքին, քիւրտին կամ պարսիկին խօս-
քին բնաւ հաւանութիւն չեն տար, եթէ ա-
տոնցմէ ընտրես գործիչ անդամներդ:

ԽԱՆ. — Զէ', չէ', կը տեսնե՞ս սա դրամը
(Քսակով լեցուն ուկի կը հանեէ ծոցէն ու սե-
ղանին վրայ կը դնէ). Եթէ այս ալ չի բաւէ
աւելի մեծ գումարներ այդ նպատակին համար
տրամադրած եմ...

ՄԸԱ. — Սակայն այդ դրամով ի՞նչ կ'ըլլայ
Տէ՛ր իմ. հայերն ալ դրամ ունին չէ՞...

ԽԱՆ. — Ուրեմն գուն չի հասկցար միտքս:
Հայերը շատ դրամապաշտ ու փառասէր են.
Կը կանչեմ գիւղէն հայ մը, որ դրամի կարօտ
է, դրամով աչքը կը շլացնեմ ու եթէ ատով
ալ գոհ չըլլայ. իրեն գիւղ մը տալ կը խոս-
տանամ և ինքն ալ քանի մը գիւղերու գիւ-
ղապետը ընելու յոյսը կը ներշնչեմ: Եւ այսպէս
կ'երթայ գիւղին մէջ անմիաբանութեան որոմը
կը ցանէ, և ի պահանջել հարկին ալ պատե-
րազմի պարագային անոնց գաղտնիքն ու ծրա-
գիրը կը յայտնէ ինձ:

ՄԸԱ. — Բայց ատանկ հայ մը պիտի կարե-
նա՞ք գտնել այդ գիւղերուն մէջ, որ գործիք
ըլլայ ձեզի, ու թէ՛ իր ազգն ու իր ազգական-
ները ձեռքերնիդ յանձնէ...:

ԽԱՆ. — Ինչպէ՞ս չէ: Ատանկները լեցուն են
հայոց մէջ: Սկիզբէն մինչեւ վերջը պակսած չեն
հայերուն մէջ մատնիչները. Եթէ այդպիսիները
չըլլային՝ լաւ գիւցյած եղիր թէ հիմա անկաս-
կած ու անպատճառ մեծ թագաւորութիւն մը
կունենային և այդ թագաւորութիւնը պիտի ըլ-

լար թերեւս այսօր ամենուն գլխուն մեծ հարուսած մը :

ՄԸՍ. — Թերեւս մինչև հիմա իրենց սխալը հասկցան ու այլեւս ուղղուեցան, չէ՞ որ անոնց մէջ ալ հիմա նոր գաղափարներ մուտ գտած են, հայրենասիրական գաղափարներ տարածողներ երեան ելած են : Լսածիս համաձայն առոնք մեզմէ ալ լաւ զարգացած են . . . :

ԽԱՆ. — Զէ՛, Մըսթափա, չէ՛, լաւ վատահեղիր թէ հայերը երբէք չեն շտկուիր : Եթէ անոնք ոսկիին մէջ ալ թաթիս, նորէն վրանին մաս մը չի կպչիր : Ի՞նչ որ ալ ըլլայ, անոնք չեն օրինակուիր ու չեն միանար իրարու հետ . զամնզի կը կարծեն ու այն կոյր հաւատքը ուշնին թէ « Միութիւնը փճայում է » իրենց համար. դա մի ժառանգական սովորութիւն, չըսեմ ախտ է մնահեր անոնց քով . և ուրախ եմ որ կրօնքնուն չափ կը սիրեն անմիաբանութիւնն ու անգաղտնապահութիւնը : Երբ երկու հայ իրարու հետ կռուին, լաւ գիտցիր թէ ի՞նչ գաղտնիք որ ունին դուրս կը թափեն :

ՄԸՍ. — Այդ շատ լաւ է մեզի համար, անանկ չէ՞ , Տէ՛ր . . . :

ԽԱՆ. — Այո՛, Մըստափա, այո՛, այդ պարագայէն է որ կ'օդտուինք մենք : Անոնց բուն գաղտնիքին տիրանալու համար ժողովուրդին մէկ մասին հետ բարեկամ կը լլանք, կը շոյենք, կը շողոմենք, իրենց փառասիրութեան

թելերը կը թրթուացնենք յաճախ ու կը խլինք այսպէսով իրենց ձեռքերէն ամէն տեսակ ծածուկ գաղտնիքները : Եթէ այսպէս գիւրահաւան ու թիզ մըն ալ փառասէր չըլլային . մեր գործր բուրդ էր Մըստափա՝ Ուրեմն մաղթենք « ր միշտ այդպէս մնան հայերը . բայց խօսքն բռնուելով գործերնիս մոռցանք :

ՄԸՍ. — Սակայն մոռնալու ի՞նչ կայ, չէ՞ որ գուք ըսիք թէ մարդ մը կը վարձեմ ու անով կ'որսամ թշնամիներս :

ԽԱՆ. — Որչափ որ այդպէս ըսի, սակայն նորէն պատրաստուելու ենք :

ՄԸՍ. — Շատ լաւ . Տէ՛ր իմ Խան . հիմա կը կատարեմ հրամանիդ (դուրս կ'ելլիէ ու նորէն ներս կը մտնէ) Տէ՛ր, Հիւսէյնը եկած է, հրամաննուրդ կ'սպասէ որ ներս գայ . . . :

ԽԱՆ. — Մող գայ . (Մըստափան դուրս կ'ելլիէ .)

ՏԵՍԻԼ Յ.

ԽԱՆ . ՄԸՍՏԱՓԱ ԵՒ ՀԻՒՍԻՆ

ՀԻՒՍԻՆ. — (Մըստափայի առաջնորդութեամբ ներս կը մտնէ ու մինչեւ գետին խոնարհելով :

կ' ըսէ) Տէ՛ր , բարձրագոտիւ Տէ՛ր . Հրաման
նիդ լիովին կատարուած է .

ԽԱՆ .— Ի՞նչ ըսին . պիտի զրկե՞ն թէ շէ :
(կտսկածանինվ) :

ՀԻՒՄ .— Այսո՛ , պիտի զրկե՞ն Տէ՛ր , բարդ . . .

ԽԱՆ .— Ա ու ի՞նչ բարդ է . չրսի՞ր թէ ամ
բողջ պիտի վճաբէ ր եթէ ոչ խանս կը բարիա-
նալ :

ՀԻՒՄ .— Բօփ Տէ՛ր իմ . ամէն բան ըսի .
բարդ . . .

ԽԱՆ .— (Բարկորեանիք) Ա ու բայզըդ ի՞նչ
պիտի ըլլայ . բսէ ու լմնցիր , ինչ առարկու-
թիւն որ ըւին : Եթէ արդ գիւղացիք ալ յան-
դրգնին կամրիս ու հրամանիս հակառակ գոր-
ծել , ճշմարիտ ճշմարիտ կ'ըսեմ . սաստիկ պի-
տի պատժեմ , այդ ստակելիք կեափուրները .
պիտի ջնջեմ , պիտի ոչնչացնեմ (Պօուալով) : Բ
ամէ՛ , շուշ ըսէ . մի կմկմար Հիւսէին . ինչո՞ւ
սայց կ'ըսես . . .

ՀԻՒՄ .— Ներոզութիւն կը խնդրեմ , թոյլ տը-
ւեր որ ըսեմ ամենը : Ասկէ գնալուս պէս մի
քանի ժամէն Խորան գիւղը հասայ . գիւղապետ
եղօյին քով գնացի ու հրամաններդ հաղորդեցի
անոր : Նա ալ իրենները հաւաքեց ու քիչ մը
խորհրդակցելէ յետոյ՝ չընդունեցին ըսածներս :
Ես գիմագրեցի . բայց զիս ծեծեցին . ըսելով
թէ գնա՛ և Խանիդ պատժէ ինչ որ տեսար , և
ըսէ թէ միայն 500ը կը վճարեն , իսկ անկէ ա-
ւելին բնաւ չեն ընդունիր . . .

ԽԱՆ .— Վայ , չուներ վայ . դեռ դասե-
րը չառին այդ գազանները , թող որ այս ան-
գամ լաւ դաս մր տամ ատոնց . . .

ՀԻՒՄ .— Այսո՛ , Տէ՛ր , այդ կեափուրներուն
տունն ու տեղը ամբողջ հող ու փոշի գարնե-
լու է : Հազար անգամ գանակը վիզերնուն տը-
ւած էք , գարձեալ չեն սովրած . ա'լ այս ան-
գամ այնչափ մեծ հարուած մը տալու էք այդ-
անհաւատ շուներուն . այնպէս մը ջարդել տա-
լու էք ատոնք՝ որ ալ չի յանդգնին ձեր վսե-
մութեան դէմ դաւեր կազմել ու հրամաննիդ
ոտքի տակ առնել . Դուք միայն հրամայեցէք .
մենք անոնց ամբողջ էութիւնը . գոյութիւնը
փոշի կը գարձենք . Թող' կորնչին այդ վատ
արարածները . . .

ԽԱՆ .— Ապրի՛ս , Հիւսէին , վազուընէ ըս-
կըսեալ նպատակս պիտի իրագործել տամ . Այլ
ես գաւաթը լեռուած է . ալ հերիք է այդ ան-
հաւատներուն ըրածը : Աւերաշկ . ամէն կողմ
աւերա՞կ պէտք է տիրէ : Բայց նայիմ քեզ Հիւ-
սէինս . բնաւ մի՛ խնայէք . ծեր , երիտասարդ
կին , մանչ ամէնքն ալ որէ անցուցէք . այդպէս
ըսէ քու ընկերներուգ : Միայն խնայեցէք աղ-
ւոր : գեղեցիկ հայուհիններուն ու անվնաս ինձի
բերէք : Անոնք ալ ես պիտի վայելեմ : Գիտե՞ս
տղա՞ս , մարդիկը սպաննելէ յետոյ , շատ գիւ-
րութեամբ պիտի տիրանաք անոնց բոլոր ինչ-
քերուն :

Հիմ. — Այդ լաւ խորհած էք Տէ՛ր Խան, պէտք է նախ թշնամիները ոչնչացնել և ապա թալանի ու աւարի սկսիլ . (այս միջոցին դուռը կը բաղիւեն) :

ՄԸՄ. — Ներողութիւն Տէ՛ր, դուռը կը զարնեն երթամ բանա՞մ :

ԽԱՆ. — Գնա՛, բայց հիւրը ներս բերելէ առաջ ինձի իմացուր :

ՄԸՄ. — Շատ լաւ Տէր իմ, հրաժանը ձերն է . (երկրպագելով դուրս կ'ելլէ) :

ԽԱՆ. — Կը տեսնես վազը Հիւսէին որ ամբողջ այդ անհաւատներուն տուներն ու տեղերը բուերու բոյնի պիտի վերածեմ : Դուն ալ անշուշտ քեզ ծեծողներուն արիւնը բու ձեռքովդ պիտի խ լես . ի՞նչպէս արդեօք ծարաւ կ'զդա՞ս հայու արիւնի :

Հիմ. — Օ՛չ, ինչպէս չէ, բուռով պիտի խմեմ : Դեռ զարկած տեղերնին կը ցաւի :

ՄԸՄ. — (Այս պահուն Մըստամա ներս կը մտնէ հապճեպով ու մինչեւ գետինը խոնարհելով կ'ըսէ) Տէ՛ր Խան, Ապտուլահն է եկողը . ձեզի գեղանի հայունի մը բերած է . . .

ԽԱՆ. — (Ուրախութենէն ոսի կելլէ պատուհանէն դուրս կը նայի ու ապա տեղը նսելով կ'ըսէ .) Բաէ՛ որ ներս բերէ :

ՄԸՄ. — Շատ աղեկ . Տէր իմ . (ձեւակերպութեամբ մը դուրս կ'ելլէ) :

ԽԱՆ. — (Ինքնիրեն) Ահա լաւ որս մըն ալ

ունեցայ . կամքս ու կիրքս մժող յագենայ . Լաւ գեղունի մը նորէն ձեռք ձգեցի . (նորեկ նիրը Մըստամայի առաջնորդութեամբ ներս կը մտնէն) :

ՏԵՍԻՐԸ

ՆՈՅՆԻ ԱՊՏՈՒԼԱՀ ԵՒ ԹԱԴՐԻՀԻ

ԱՊՏ. — (Թագուհիին թերէն յաշելով առաջ կերպայ Խանին առ ցեւ կը կանգնի ու կ'ըսէ) Առէ՛ք Տէ՛ր . ուրախ ու զուարժ օրեր անցուցէք այս աղւոր գեղունին հետ . (Թագուհին բարկացու այժերով կը յափէ երկուին աղ վերէն վար) :

ԽԱՆ. — (Քէօշկին մէջ տեղաւորուելով կ'ըսէ) Ապրի՛ս . քաջ Ապտուլահ . պաշտօնդ պիտի մեծցնեմ . վստահ եղիր (Ապտուլահ եւ ես կ'երբայ ու միւսներուն յով կը կենայ . Խանը ոսի կ'ելլէ որ աղջիկը գրկէ , իսկ նէ՛ եւ ես կերբայ :

ԹԱԴ. — (Մահր այժի առնող վագրի մը մւան , որ չի վախնար նոյնիսկ առիւծին վր-

րայ յարձակելէ , կ'ըսէ .) Ետ կորուլիր անամօ՛թ շուն : Մի՛ մօտենար հայուհիի մը , որուն պատիւր քուկինէդ շատ բարձր . շատ վերէ . Դու չես կարող զայն բռնաբարել . . . :

ԽԱՆ — Խեղճ աղջիկ , գեռ յոյս ունիս թէ անարա՞տ պիտի մնաս . պիտի ազատի՞ս : Վա՞յ քու խելքիդ հայ աղջիկ . ալ կրնա՞ս փախչիլ երկաթէ ճիրաններուս մէջէն : Դու իմ կիրրիս զոհը պիտի ըլլաս :

ԹԱԳ. — (Դարձեալ ես ես երբալով) Մեռնիլը լաւ է քան քեզի յանձնուիլը . քեզի պէս անհաւատ , լկտի լիրքին նպատակը չերականանանար :

ԱՊՏ. — Լուէ՛ , անպիտան քա՛ծ . չե՞ս ամըշնար որ Խանիս գէմ այդ տեսակ լեզու կը բանեցնես (ծուռ ծուռ Թագուհիին նայելով) : Եթէ հիմա իւձ հրամայէ Խանս , կը առվրեցնեմ քեզի թէ ինչպէ՞ս կը պատասխանեն Խանի մը : (Բարկորեամբ) :

ԹԱԳ. — Նա մարդ չէ՝ որ մարդու պէս խօսք ուզգեմ իրեն . եթէ ազատուիմ մէյմը առկէ , ես ալ քեզի կը ցուցնեմ թէ ինչպէ՞ս կը վարուին անդէն խեղճ ու տկար հայուհիի մը հետ :

ԽԱՆ. — Աղւոր աղջիկ . գեռ որո՞ւ վրայ յոյս ունիս թէ քեզ պիտի ազատէ . ա՛լ դու իմսես : Մոռցի՛ր հայրդ ու մայրդ , ալ անոնք չկանք Ո՞վ պիտի յանդդնի քեզ իմ ձեռքէս ազատել :

ԹԱԳ. — (Վասան կերպով մը .) Աստուած . Բարձեալն Աստուած պիտի ազատէ զիս քու անիծեալ ու լպիրշ էսութեանդ ձեռքէն :

ՄԸՍ. — Ճէր Խան , թողուցէք արդ հիմա կու հիմակ . նէ յոդնած րուլալուն համար չգիտեր թէ ինչ կը խօսի :

ԽԱՆ. — Այս , թողունը քիշ մը որ հանգչի գեղուհիս . յոդնած է թերես , բայց Ապտուլ լահ ու՞րկէ գտոր այս գեղեցիկ սեաշորի հայուհին :

ԱՊՏ. — Էսկէ քանի մը որ պռաջ ասոնց տեղը գնացի լրտեսելու համար թէ ի՞նչ կ'անց . նի կը գառնայ մեր վրայով : Յանկարծ խումբ մը կիներ ու աղջիկներ տեսայ որ հուաքուածէին տան մը մէջ ու հաց կ'եփէին , բաւական սպասեցի , ամէնքն ալ ուշի ուշով քննեցի , գիտեցի , բայց տեսայ որ այս աղջիկէն զատձեզի արժանի մէկը չկայ : Աւստի կամաց մը զուրս եւայ ու տուններուն մէկ անկիւնը պահ ւըտեցայ , հասկնալու համար թէ այս աղջիկը որո՞ւ տուն պիտի երթայ . իրենց տունը ո՞րն է . (Թագուհին կը ցնցուի ու խստութեամբ Ապտուլ լահին երևար կը նայի) : Բաւական սպասելէ յետոյ՝ տեսայ որ ո՞րիշ մեր կսկան մը հետ եկաւ ու տուն զնաց . Այսպէսով տունը ճանչցայ ու երբ գուք ինձի աղջիկ մը բերել հրամայեցիք , շուտով գնացի ու ասիկա բերի : Ի՞նչ պէս է , կը հանի՞ք Տէ՛ր Խան . լաւ գտած չե՞մ : (Թագուհին օ՛մ կը բաշե) :

ԽԱՆ. — Ապրիս, Ապտուլլահս, ապրիս, գուն պիտի վարձատրուիս վազը : Բայց շուտ ըրէք, երերդ ալ ձեզի յանձնուած գործը գը նացէք կատարելու վաղուան արշաւանքին պատրաստ ըլլալու համար : (Երեխն աղ յոննարհուրին դնելով կը մնկնին) :

ԽԱՆ. — (Առանձնութենէն օգուտ բաղեջով կ'ողէ Թագուհիին սիրտը գրաւել անուշուրեալը) Եկուր, գրկացս մէջ եկուր հանգչէ սիրուն հայուհի :

ԱՊՏ. — (Այս պահուն ներս կը մտնէ ու զարմացմամբ կը հարցնէ) Տէ՛ր Խան ներողութիւն ձեր խօսքը ընդհատելուս համար . Խնդրեմ, մի՛ զայրանաք, չնորհ բրէք, քիչ մը առաջ խօսք մը ըսիք չի հասկցայ : Ի՞նչ ըսել կուզէիք «վաղուան արշաւանքին պատրաստ եզիք» ըսելով . . .

ԽԱՆ. — Դեռ չես գիտեր տղա՛ս, վազը մեր զօրքերով հայ գիւղերու վրայ պիտի արշաւէք, ամբողջ քար ու քանդ պիտի ընէք այդ անհաւատներուն տուներն ու տեղերը : (Թագուհին կը սարսուայ ու կը դոդդոյայ) Հիմա հասկցա՞ր Ապտուլլահս, հաւատարիմ ծառաս . . .

ԱՊՏ. — Այո՛, Տէ՛ր, այո՛, ես Խանիս հրամանը կատարելու համար կեանքս ալ կը զոհեմ : Ես միշտ պատրաստ եմ հոգւով մարմնով : Դուք միայն հրամայեցէք . . .

ԽԱՆ. — Ապրիս, ուրեմն գնա՛ ու պատրաստուիր :

ԱՊՏ. — (Դարձեալ յոննարհնելով մինչեւ գետինը) Պատրաստ եմ. Տէ՛ր Խան . . . (դուրս կ'եղիէ) :

ԽԱՆ. — (Տեսնելով որ դեռ Թագուհին կը դոդդոյայ կ'ըսէ) Մի վախնար գեղուհիս . ա՛լ գուն ազատ ես : Քեզի մսասող, կեանքիդ ըսպասնացող չկայ հոս : Իմ թեհո տակ պիտի մեծնաս ու ինձի ծառայես : Ալ իմս ես . տանս վարդը պիտի ըլլաս . զիս ուրախացնողը պիտի ըլլաս : Մի գողդղար թիթեռնիկս . Եկուր . գրկացս մէջ եկուր որ համբուրեմ անդամ մը : (Թագուհիին կը մօտենայ որ գրկէ) :

ԹՈՒ. — (Նորէն սրախած՝ ուժով մը հեռու կը հրէ ու կ'ըսէ) Ե՛տ կորսուիր, հեռու գնա ինձէ, վատ արարած, սատանի՛ ձագ :

ԽԱՆ. — Մի սրդողիր թռչնիկս . (անուշուրեամբ) գրկացս մէջ եկուր, քեզի շատ բաներ պիտի տամ : (Կամաց կամաց կը մօտենայ Թագուհիին) :

ԹՈՒ. — Մի՛ մօտենար ինձի չա՛ր հրէշ : Անձեղ արիւնս մի մտներ : Ի՞նչ կուզես ինձէ : Չես ամնար որ անզէն հայուհիի մը . մօտենալ կը փորձես . Եթէ վատ չես, տուր ինձ զէնք մը և ապա մօտեցիր ինձ . . .

ԽԱՆ. — Ինչո՞ւ ամշնամ : քեզ գրկել, սիրել, համբուրել կուզեմ : Զիս մի՛ բարկացներ . . .

ԹԱՂԻ. — ՀԵռո՞ւ , հեռո՞ւ կեցիր ինձ իէ .
քեզի պէս մարդակեր գել , վատ գաղանը կա-
րող չէ՝ արդար ու անմեղ հայուհիի մը մօտե-
նալ . թո՛ղ որ ևս իմ անարատ պատովո մեռ .
նիմ

ԽԱՆ. — Ու՞ր մեռնիս աղջիկ (կըսէ յար-
կուրիւնը ծածկելով եւ զայն համոզելու շնչարով
անուշութեամբ) ազւոր հայուհի . Խանի տունը
եկողը չի մեռնիր . Ուրախ եղիր որ անհուտա-
հայի մը ձեռքը անցած չես : Հայերն ի՞նչ գի-
տեն քու յարդգ : Ե՞ս , ե՞ս միան դիտեմ ու
ես միայն պիտի վաեւեմ քեզ , Մարդ ինձի
համար ծներ է քեզ : Այդ ուռենիի հասակդ
միայն իմ գրկաբս մէջ պիտի հանգչի . . .

ԹԱՂԻ. — (Յուզուած) Ա՛խ , Աստուած իմ ,
ազատէ զիս այս վատ գաղանին ճիրաններէն :
Կայծակս օգնութեան հասի՞ր . (կոչայ) .

ԽԱՆ. — Ե՞յ , խեղճ աղջիկ . պարապ տեղը
մի՛ լար . աղի արտասուք մի թափեր : Կայծակ
չէ Աստուած ալ չի կրնար քեզ իմ ձեռքէս ա-
զատել . ժամանակ մի կորսնցներ . յանձնուէ՛
կամքիս

ԹԱՂԻ. — Ու՞յ , մարդասպան շո՞ր գաղան .
մի՛ դողացներ սիրտս , ազատէ զիս . ի՞ո՞չ կու-
զես անմեղ գառնուկէ մը , թո՛ղ որ երթամ
կայծակիս հասնիմ . (աղայելով) :

ԽԱՆ. — Ո՞վ է այդ կայծակ շունը , այդ
կեավուը . . . (արտնեղած) :

ԹԱՂԻ. — Ո՞հ , մի՛ վիրաւորեր սիրտս Խան .
Կայծակս անարդելով զիս անարդած կ'ըլլաս .
նա իմ սիրականս է . հոգւոյս , սրտիս միակ
տէրը :

ԽԱՆ. — (Կատած , ու ոսքը գետին զարնե-
լով) Ապուշ քա՛ծ , մոռցիր կ'ըսեմ ատոնք ,
այլիս դուն իմս ես . վաղը Կայծակդ ալ սպան-
նել պիտի տամ : Զի տեսա՞ր ծառաներուս
պատուիրեցի որ պատրաստ ըլլան վաղը ար
շաւելու

ԹԱՂԻ. — Ո՞խ . զի՛ս ալ սպաննէ , զի՛ս ալ
մեռցուը . ես առանց Կայծակի կեանք չու-
նիմ Գթա՛ իմ վրայ . . . թո՛ղ տուր որ
անոր հետ միասին մեռնիմ

ԽԱՆ. — Քեսաթի՛ր քած . տա անպիտան .
շան լաճ հայր կը սիրես ու զիս շես սիրեր .
սպանէ . հիմա քեզ կը խեզգեմ և շան սատակ
կը հանեմ . շուտ . յանձնուէ՛ (կը գոռայ ու աղ-
ջկան վրայ կը յարձակի) .

ԹԱՂԻ. — (կը մայափառի յաջաբար . կը յանայ
զայրացնել Խանը որ մէկ հարուածով սպաննէ
զինքի ; պատիր անարատ պահելու հա ևար , ու
կ'ըսէ) Քեզի պէս վատը , մարդասպան գաղա-
նը , հայահալածը կարող չէ թագուհին խարել .
կամ մէկ անգամով սպաննէ որ լմնամ . կամ
ազատ արձակէ զիս

ԽԱՆ. — Աղջի՛կ , ինձմէ չե՞ս վախնար : Քեզ

Կը կախեմ , կ'սպաննեմ , կտոր կտոր կ'ընեմ .
կ'այրեմ ողջ ողջ . . . :

ԹԱԳ. — (Յանդզնօրէն ու յաջաբսր կը պատասխանէ) Եատ մեծ յօժարութեամբ կ'ընդունիմ այդ ամենը : Այդ ամէնքին զոհուիլը ինձի համար փառք մըն է . Խոկ քու շան ու գըձուձ կիրքիդ յանձնուիլը ինձի համար մա՞հ , սատակում է : Լաւ է մեռնիլ քան յանձնուիլ , կը հասկնա՞ս անամօթ շուն : Գնա շան կիրքդ յագեցուր ձերիններուն վրայ : Հայ , անմեղ ու խեղճ աղջիկէ մը ի՞նչ կուզես : Օրերով ալ ազաշես ու պաղատիս , խոշտանգես ու գանակոծես , չարչրկես ու սպառնաս , նորէն չես կըր . Նար զիս վախցնեւ ու խաբել : Այդ չար նպատակդ անիրականալի պիտի մնայ յաւիտեան ինձի հանդէպ : Ես հայ եմ և հայի համար ծնած : (Այս պահուն կայծակ առանց տեսնուելու . Խանին տանիքի ծակէն կը դիտէ այդ տեսարանը) :

ԽԱՆ. — Ա'լ կը բաւէ քեաֆիր անզգամ , հերիք համբերութիւնս հատցնես (աղջկան վրայ կը վազէ կուզէ մէջիէն բռնել ու պառկեցնել . սակայն չի յացողիր առաջին անգամով . Երկրորդ անգամ վիորձելով՝ աղջիկը կը ձգէ երեսը վեր դարձած) Հիմա՞ ալ չես յանձնուիր : Սա՞ էր ուզածդ անամօթ քած , տե՛ս թէ հիմա ինչ պիտի ընեմ քեզ : (Խանի գրաննէն կապ մը կը հանէ ու կուզէ աղջկան ձեռքերը կապէլ) .

ԹԱԳ. — (Թագուհի կը յարցրկուի , Խանին

աչքը երեսը կը ճանկուտէ ու կը պոռայ) Սպաննէ՛ , սպաննէ՛ զիս անզգամ լիրը , մի՛ մօտենար ինձ , պատիւս մի՛ արատաւորեր (Խանը դեռ աղջկան ձեռքերը չկապած կայծակ՝ տանիքի պատուհանի բացուածքէն վար կը ցատկէ . Թագուհին կը նուաղի) :

ՏԵՍԻԼ 5.

ԽԱՆ . ԹԱԳՈՒՀԻ ԵՒ ԿԱՅԾԱԿ

ԿԱՅԾ. — (Որ տանիքի ծակէն կը դիտէր , վայրինանը յարմար դասնշով , յանկարծ վար կը ցատկէ սենեակին մէջտեղը , կը վազէ անմիջապէս եւ Խանին օձիքէն բռնելով անդին կը նետէ գոռալով) Զա՛ր գազան . կեցիր հոդ՝ չե՞ս գիտեր որ ատիկա հայ մըն է և հայի համար ստեղծուած , Քեզի պէս վատ , ցած , մարդասպան ու գձուձ կենդանիները չեն կարող մօտենալ անոր : Քանի գեռ ես կ'ապրիմ . ոչ ոք կարող է ձեռք երկնցնել անոր : Եռւտ վճարէ 1000 ոսկի (Դուրսը հրազաններու պայրման ձայներ կը լսուին) :

ԽԱՆԻ. — (Խանը կես մը զարհուրած, կես մը զայրացած կը զոյէ) Դու ՞՞վ ես. Փիս կեալուր կորուրէ ասկէ, հիմա քեզ ալ շահ սատակ հանել կուտամ ու մարմինդ թռչուններուն կը կերցնեմ։ Գիտե՞ս թէ ով ևմ ես։ ինձի Հասան Խան կ'րսեն. Հասան Խան (Կայ Ժակի՛ վրայ կը յարձակի պատէն սուր մը բաշել ջանալով)։

ԿԱՅԾԾ. — (Անմիջապէս Խանի օձիքէն կը բռնէ ու մանուկի մը նման կը ենցնէ առջեր) Գիտե՞մ թէ գուն ինչ ցած արարած ես. գիտե՞մ թէ գուն շատ գիւղեր ու աւաններ աւերած ես. որքա՞ն անմեղ արիւններ թափած, որքա՞ն խոշտանգումներ ու լրբուժիւններ գործած, որքա՞ն հայուճիններ լլկած ու բռնաբարած ես. Գիտե՞մ թէ գուն ի՞նչ աննման արիւնաբրու գաղան մ'ես. որքան անգթութիւններ գործած ես հայ ազգիս գէմ։ Խետնց ամէնքին փախարէն հիմա ես եմ որ վրէժո պետի լուծեմ քեզմէ. Առանց այլես խօսելու վըճարէ՝ ուրեմն 100,000 ոսկի, եթէ ոչ կեանքդ կը վերջացնեմ. տունդ ու տեղդ հող ու փոշի կը գարձնեմ. (առանց օձիքը բող տայու)։

ԽԱՆԻ. — Թո՞ղ տուր օձիքս. (Եղ բռուղուի) անպիտա՞ն շուն, գուն ՞վ ես որ կը համարձակիս Խանի մը տունը մտնել, հարիւր հազար ոսկի պահանջել իբր արեան գին գործած ոճիր.

ՆԵՐՈՒԾ ՀԱՄԱՐ. Խանի մը սպառնալ. կեցի՛ր որ քու մորթգ քերխել տամ. Մրստա . . . (կուզէ պուալ. բայց Կայծակ ուժով մը սեղմելով կոկուդը չի բողուր որ ձայն հանէ. Դետինը կը ձգէ, կուրծիմ վրայ կը նստի վիզեն բռնած, այս պահուն Թագուհին կ'ստափի եղած աղսուկէն ուժի կ'ելլէ, կը շտկուի. իր բով երկու մարդ կենաշուն համար նախ կը սարսափի, եւ յետոյ մեկ կողմ կը բաշուի):

ԿԱՅԾԾ. — Խանի Կայծակ կ'ըսեն, Մըխոյէնց Յունանին տղան, կը ճանչնա՞ս. շուտ վճարէ. 100,000 ոսկին. եթէ ոչ կը խեղդեմ քեզ հիմա։

ԹԱՅԳ. — (Կայծակի անունն ու ձայնը լլուելով կը ցնցուի, Կայծակին կը նայի շուարած. այժերը կը սրբէ լաւ տեսնելու համար ու ապա որեւէրը բացած Կայծակին կը վազէ բանելով) Ա՞խ. Կայծակս. Կայծակս. հոգիս. գու՞ն ես. ու՞րկէ եկար. ուրկէ հասար. Եկու՞ր գրկեմ քեզ անգամ մը. (կը գրկէ ձակասը կը համբուրէ) Ազատէ՞ զիս Կայծակս, ազատէ այս հոտած մթուղթուէն, այս բանտէն, զնդանէն (կուշայ)։

ԿԱՅԾԾ. — Հանդարտէ՛ Թագուհիս. ա՛լ մի լար. ազատուած ես, (Խանը ցուցելով) սա՞էր քեզ նեղուր, չարչրկողը. հոգիս։

ԹԱՅԳ. — Այո՛, այո՛, անուշիկս, քաջս, սպաննէ՛ զայն, որ հեռանանք այս անտանելի գժողքէն։

ԿԱՅԾ. — Սպաննեմ թէ չէ . . . (Խանին քերանը բաշկինակ մը կը յարէ , ձեռքերը կը կապէ . ոսքի կ'եղէ եւ ոսքը անոր կուրծքին վորայ դնելով , վեց - հարուածեանը կը հանէ մէջ - էն ու կը բռնէ Խանի արժին .)

ԽԱՆ. — (Եր կեանի վերջին վայրկեանը մօտադու ըլլալը տեսնելով . լեզովքը բաշկինակ դուրս կը հանէ ու կ'ըսէ պաղատագին կերպով) Աղատէ՛ զիս , խնդրեմ . խնայէ՛ կեանքիս . հայր մըն եմ . զաւակներ , կիներ ունիմ . անտէր կը ման . գթա՛ փրաս , թոյլ տուր որ վճարեմ ուղած գրամդ .

ԿԱՅԾ. — Միթէ քու ձեռքով կատարուած սպաննումներուդ . զոհերուդ էջ քեզի նման հայրեր , ալ չըսեմ մայրեր , քոյրեր ու եղաբայրներ չկային : Դու ինչո՞ւ չդժմացիր այն ատեն անոնց , ես իմ հայ ազգիս արիւնը դըրամով չեմ կրնար գնել : Արեան գէմ աշխըն կուզեմ , անհաւատ մարդակեր գազան .

ԽԱՆ. — (Աղայելով . պաղատելով) Խնայէ՛ . խնայէ՛ ինձի :

ԿՈՅԾ. — Քեզի պէս մարդասպան , հայատ եաց . աւերակասէր գաղանին ներեմ . Ահա այս է (Վեց - հարուածեանը կը պարպէ , բայց միայն մէկ գնդակը) քու բաժինդ . ա՛ռ ու հանգստացիր . սատկելիք հայասպան շուն :

ԽԱՆ. — Վա՛յ , օ՛ֆ , մեռայ (մէկ կողմէն միւսը դառնալ կ'փորձէ , կ'յար յրկուի , կ'շարժի . . .)

ԹԱԳ. — Կայծակ , դեռ կը շարժի շունը , վատ արարածը , տուր վեց - հարուածեանդ որ վեջրին հարուածն ալ ես տամ . (Շուտով Կայծակին ձեռքէն կը խէց զէնքը ու կը պարպէ ըսելով .) Ա՛ռ . Խան , այս ալ ես եմ , դրկէ՛ գնդակս . սեղմէ՛ կուրծքիդ վրայ ուղածիդ չափ սիրէ զայն :

ԽԱՆ. — (Կը ցնցուի) Վա՛յ , Վա՛յ . մեռա՛յ (այլեւս չի շարժիր) :

ԿԱՅԾ — Տեսա՞ր Թագուհիս , ահա ասանկ կ'ընեմ թշնամիդ ու թշնամիներս : (Այս պահուն Սիսակ . Սերոբ ; Կարո Աերս կ'մտնեն պայքինէի ձայնէն առաջնորդուելով) .

ՏԵՍԻԼ 6.

ՆՈՅՆՔ , ՍԻՍԱԿ , ՍԵՐՈԲ ԵՒ ԿՈՐՈ

ՍԻՍ. — Օ՛ եզրայր հո՞ս ես . Թագուհի դո՞ւն . ալ հոս ես . Դա ո՞վ է (մատով Խանը ցոյց տալով) :

ԿԱՅԾ. — Խանն է , Հասան Խան ըսուած մարդակեր բորենին

ՍԻՄ. — Ո՞վ սատկեցուց այդ վատ շունք . . . :

ԹԱԳ. — Կայծակս , ճան կայծակս . . . :

ԿԱՐՈ. — Դու ի՞նչպէս գտար մագու հիդ . . . կայծակ ճան . . . :

ԿԱՅԾ. — Ես արդէն Խանի տունը գիտէի , ձեզմէ բաժնուելէս յետոյ շխտակ հոս ուզզուեցայ եկալ : Է՞հ , դուք ու՞ր գնացիք . պատմեցէք նայիմ :

ՍԵՐՈԲ. — Քեզմէ բաժնուելնէս յետոյ այս տեղերը կը պատէինք . երբ յանկարծ 20 – 30 հատ քիւրտեր մեր վրայ յարձակեցան կտոր կը տոր ընելու գիտումով . բայց հաւատա՛ որ ամէնքն ալ գժոխք զրկեցինք առանց բաս – բորթի ու հարցուփորձի :

ԿԱՅԾ. — Ի՞նչպէս կրցաք ասոնց գիմադրել . . . :

ԿԱՐՈ. — Մենք երեքնիս ալ առաջուրնէ գիրքերը գրաւեցինք . երբ անոնց դալը տեսանք , սկսանք երեք տարբեր գիրքերէ անմիջապէս կրակել առանց միջոց տալու որ անոնք տեղերնուն շարժին ու զէնքի դիմեն : Իսկ այն որ խոյս տալով մի քիչ գիմադրեց նա ալ իր արժանի պատիժը գտաւ :

ԿԱՅԾ. — Ատոնք ո՞վ էին , կրցաք ճանչնալ . . . :

ԿԱՐՈ. — Ի՞նչպէս չէ , Խանի ծառաներն էնին , ես անոնցմէ հինգը լաւ կը ճանչնամ ,

Ապտուլլահը . Հիւսէյինը , Մըստաֆան , Բէշիտն և Ալին :

ԹԱԳ. — (Որ մինչեւ այդ պահում լուռ արտիկ կ'ընէքր՝ կ'ըսէ) Ապտուլլահն ալ սպաննեցիք :

ԿԱՐՈ. — Այո՛ . Թագու հի՛ ճան , այո՛ ան ալ սատկեցուցինք . բայց դու ուսկէ՞ կը ճանչնաս այդ վատ արարածը :

ԹԱԳ. — Ու՛յ , մի՛ հարցնէք այդ , անուշիկ ճան եղբայրներ . ատոր ձեռքը ինչե՞ր քաշցի :

ՍԵՐՈԲ. — Ի՞նչ ըրաւ որ քուրիկ ճա՞ն . . .

ԹԱԳ. — Անուշիկ ծնողքէս , սիրելի Կայծակէս բաժնողը այդ վայրենի , ցած ու կատղած գաղանն էր : Բայց ի՞նչ գաղան , մեր տեղէն մինչեւ հոս ծեծելով , քաշելով , քաշկոտելով ու հազար տեսակ չ'լսուած հայհոյանքներ թափելով գլխուս՝ բերաւ զիս . . . :

ՍԻՄ. — Եթէ ատանկ է՝ , իր արժանի պատիժը գտաւ . սա գանակովս (ցոյց տալով) կը տոր կտօր ըրի զինքը , փորոտիքները դուրս թափեցի որ երկնից թռչունները ուտելու ատեն նեղութիւն չկրեն . բայց գիտե՞ս թէ ինչու համար այդպէս ըրի . որովհետեւ ամենէն շատ գիմադրողը ինքն էր :

ԿԱՅԾ. — Ապրիք ամէնքդ ալ հայ քաջարի ընկերներս , անմոռանալի ու անբաժան ընկերներս , շնորհակալ եմ ձեզմէ որ ինծի հե-

տեեցաք քաջաբար ու ինծի օդնեցիք պահա-
պան հրեշտակի մը նման որ Թագուհիս գտնեմ։
Ապրիք, հազար ապրիք ընկերներս։ Ասիկա
մեզի դաս մը թող ըլլայ, որ միշտ միացած
գործենք։ Միութիւնը յաջողութիւն է միշտ։
Հայը զօրաւոր է, իրք միացած կը դորժէ։
Հայը զօրաւոր է, ահռելի է, արսափեցնող
է։ Եթէ իր մէջ չկան մատնիյներ, ազգուրաց-
ներ, երկպառակուրեան սեւ հունը ցանողներ
Հայուն սիրտն ուտող ու կրծող ցեցերը և տը-
կարացման բուն պատճառները ատոնք են, որ
ազգին արիւնը ծեւլով ու մարմինը կրծելով կը
հատցնեն։ Հեռու մնանք ատոնցմէ։ ատենք
զանոնք մեր հոգւոյ բոլոր զօրութեամբը, Փնտ-
ուենք, գտնենք ազգուրաց մատնիչները ու
վերջ տանք անոնց կեանքին։ Ահա այս է մեր
ազգին մեծ ու խոշոր վէրքին վերջնական դար-
մանը։ սպաննել, սպաննել և սպաննել մատ-
նիչ ազգուրացները։

ՍԵՐ. — Ճշմարիտ են ըսածներդ Կայծակ։
ճան Կայծակ, խօսքերդ շատ լաւ կը հնչեն ա-
կանջիս։ իրաւունք ունինք ատելու, սպաննե-
լու, արմատէն կտրելու ու անհետացնելու մատ-
նիչ, կեղծ ու քսու հայերը։

ԿԱՅՈ. — Բոլորովին արդարացի են ըսած-
նիդ ընկերներ։ մեր ամենամեծ պարտականու-
թիւնն է սիրել հայրենիքը, օգնել անոր հո-
գիի ու կորովի ամենաբարձր ուժովը։ Սէր ու

միութիւն կը պահանջէ հայուենիքը մեզմէ ու
կուզէ տեսնել մեզ միշտ հաւաքուած մի դրօ-
շակի տակ ձեռք ձեռքի, սիրտ սրտի, կուրծք
կոծքի տուած։

ԹԱՂ. — Ես ալ գաղափարակից եմ ձեզի ա-
մենուգ՝ սակայն պէտք չէ՞ որ մեկնինք ասկէ,
հիմա մեզի կ'սպասեն մեր ծնողքը։ Ասկէ զատ
կրնայ ըլլալ որ հիմա մեզի մեաս հասդնող ու-
րիշ աշխրէրներ ալ գան։ որովհետեւ երբ ես
Խանի քովն էի, Խանը հրաւեր զրկեց բոլոր ա-
շիրէթնեցուն որ հայ գիւղերը թալելու գան։

ՄԻՍ. — Թո՛ղ գան Թագուհի։ Թո՛ղ գան,
ահա դաշոյն սրտերը միսելու՝ եթէ մօտ են։
ահա հրացայտ զէնք ու գնդակ իրենք անդիի
աշխարհը զրկելու համար եթէ հեռու են։ Մի
վախնար ամենքս ալ զինուած ենք։

ԹԱՂ. — Բայց չէ՞ որ դուք քիչ էք։ Մէկ
ձեռքը քսանի գէմ ի՞նչ կրնայ ընել։

ԿԱՐՈ. — Հայաստանի քաջ որդիներուն հա-
մար անձի հաշիւ չկայ։ ատեն կ'ըլլայ որ մէկը
տասի գէմ կը գնէ, ատեն կ'ըլլայ որ մէկը
110 ի գէմ։

ՍԵՐ. — Ահա նոյնիսկ այս վիճակիս մէջ
կ'երդնում ձեր առջև ընկերներ ու քոյրիկ, որ
եթէ քսան հատ յանձնէք լոկ ինծի մէկը ողջ
չեմ թողուր։ Արիւնի ծարաւ է հոգիս, թըլ-
նամիի արիւնի

ԿԱՅԾ. — Ես ալ ձեզի պէտ եմ քաջ ընկեր-

ներ , բայց խոհեմութիւնը ձեռքէ ձգելու չենք : Երթանք միասին , ա՛լ ինչ ըստնք սա հոտած դիակին քով մնանք . . . : Բայց Սիսակ տուր քովէդ լուցկին , տունը այրենք ու ապա մեկ : Նինք (Կարօյին բով կախուած կազի լեցուն ամանը կ'առնէ , զետինը կը պարպէ ու լուցկին վառելով վրան կը ճգէ) . Ալ ասիկա ինքնիրեն կը փառի . մենք մեկնինք շուտով :

Չայներ . — Երթա՛նք , Երթա՛նք քա՛ջդ Կայծակ . . . : (Դուրս կ'եղեմ . Կայծակ Թազուհիին ձեռքէ ու բռնած . . .) :

(Վարագոյր կ'իցնէ)



ԵՐԵՄԱՆ ԵՐԵՄԱՆ ԵՐԵՄԱՆ ԵՐԵՄԱՆ ԵՐԵՄԱՆ

ԱՐԱՐՈՒԱԾ

ՏԵՍԻԼ 1.

ԱՆԱ ԵՒ ԽԱԶԻԿ

ԲԵՄԸ ԿԸ ԵԵՐԿԱՅԱՑՆԵ ՍԵՆԵԱԿ ՄԸ ԽԱՌՆԱԿ ՎԻՃՈՒ ԿԻ ՄԵԶ . ԱԹԱՌՆԵՐԵՆ ՄԵԿ ՔԱՆԻՆ ԳԵՏԻՆ ԻՆԿՈՄ . ԳԵՏՆԻ ԿԱՊԵՐՏՏՆԵՐԸ ԻՐԱՐ ԱՆՑՈՇ ԵՆ . ՓՈՇԻՆԵՐԸ ԿԸ ՄԻԱՆ ՄՐԱՆՑ ՏԵՂԸ ԻՐԱՐՈՒ ՎՐԱՅ ԴԻԶ .
ՈՒԱԾ : ԱՆԿԻՆԵ ԱՆՆԱՆ ԵՒ ԽԱԶԻԿ ԱՂ .
ԲԱՐԸ ՔՈՎՔ ՔՈՎ ՆԱՏԱԾ ԿԸ ԽՕՍԻՆ
ՀԵՄԿԼՏՈԼՎ ՈՒ ԼԱԼՈՎ .

ԱՆՆԱ . — Ա՛յ տունդ անցնի Խան . լիրք ու լպիրչ գազան : Աչքերդ կուրանան . Երկնքէն կրակ իջնէ ու ընտանիքդ և քեզ հող ու փոշի դարձնէ . որոի ելած ատենդ չար գազաններէ գիշատուիս , ոսկորներդ ցիրուցան ըլլան , ան-

գումար անիրաւ : Թագուհին ու ծեր հօրը արցունքները տունդ թափին : Օֆ՝, օֆ՝, Աստուած, դո՞ւ ալ անգում ես, դո՞ւ ալ նենգաւոր ես, ինչո՞ւ չես տեսներ մեր քաշածը, ինչո՞ւ չես լսեր մեր աղեկտուր հառաջանքները, եթէ չպիտի լսես Աստուածորդւոյդ Յիսուսի Քրիստոսի հետեւրդներուն աղաջանքը՝ ա՛լ ինչո՞ւ Քրիստոնեայ եղած ենք, եթէ ոչ . . .

ԽԱԶ. — Սուսո, Աննա սուսո, մեղք մի գործեր, թերեւս Աստուած մեղ կը փորձէ : Համբերենք, ատանկով Աստուածոյ հաւատարմութիւնը վրայէդ կը վերցնես, Մենք քրիստոնեայ ենք, յուսանք Բարձրեալէն, մեր Փըրկիչէն . . . :

ԱՆ. — Յուսա՛նք, համբերե՛նք, բայց ո՞րչափ : Եաբաթէն աւելի է որ Թագուհին շուներու ձեռք անցած է : Ո՞վ գիտէ հիմա ո՞ւ որչափ կուլայ . վա՛խ եավրում վա՛խ . հոգիիդ սև աչերուդ մեռնիմ : Հիմա արդեօք աչքերը այն սև աչքերը ի՞նչ եղան . մարեցան հիմա ա. նոնք արցունքի գառնութենէն : Ա՛խ, տունս աւրուեցաւ, օճախս փլաւ, պատիւս բռնաբարուեցաւ : Ա՛խ, մարդակեր գազան, դու ալ աղջիկին պէս սև օրեր տեսնես, դու ալ ինծի պէս սրտմաշունք ցաւի ու վշտի ենթարկուիս, բուերու նման ողբալով դու ալ քու սիրականդ փնտռես . . . սրտիս կրակը ծոցդ թափի . . . Ա՛խ, այս ի՞նչ ծանր վիշտ էր որ ինծի տուիր Աստ-

աւած : (Խաչիկ աղբօր դառնալով) Բայց Կայ ծակը ու՞ր է ալ չի տեսնուիր այն օրէն ասդին . . . :

ԽԱԶ. — Զեմ գիտեր : Նա ալ կորսուեր է կ'ըսեն իր եղբօր Յիսակի հետ :

ԱՆ. — Վա՛խ, եավրում վա՛խ, անոր ալ սիրու կ'այրի անշուշտ, զոլ տեղեր կը վինտուէ սրտին անշէջ հուրը մարելու համար, բայց . . .

ԽԱԶ. — Բայց կարելի՞ է դրսէն կրակը մարել, երբ ներսը հրդեհ կայ : Ո՛չ, ո՛չ, այդ կարելի չէ : Կայծակ թերեւս ուրիշ նպատակաւ հեռացած է տունէն . . . :

ԱՆ. — Արդեօք ի՞նչո՞ւ համար է գիտե՞ս, բնաւ բան մը լսած չե՞ս անոր վրայով :

ԽԱԶ. — Ամէն մարդ բան մը կը խօսի հիմա անշուշտ . բայց ի՞նչպէ՞ս լուր ունենամ երբ տանը դռնէն գուրս ելած չեմ : Կայծակը քեզի բնաւ բան մը չէ՞ ըսած . . . :

ԱՆ. — (Մասձելով) Հը՛, քիւրտը Թագուհին փախցուցած օրը Կայծակս ինծի ըսաւ թէ՛ և մի մտածեր ես զայն քեզի կը վերադարձնեմ անպատճառ : :

ԽԱԶ. — Ազէկ որ դուն կըսես Աննա, անշուշտ ատոր համար մեկնած է տունէն ու դեռ չէ վերադարցած : Դուն Կայծակի քաջութեան վրայ տակաւին գաղափար չունիս . նա երբէք թշնամուն օր տեսցնել չտար . թուչունը անոր արձակած գնդակէն չկրնար աղատիլ . մըջիւնը

անոր աչքէն չի վրիպիր . ԱՇ , անոր հոգիին
մատաղ ըլլամ . . . *

Ո.Ն. — Բայց չըսի՞ր թէ այդ մարդակեր դա-
շանը անթիւ զօրքեր ունի իր ձեռքին տակ . . .

ԽՈ.Զ. — Այո՛ , ունի դժբաղդաբար . . . *

ԱՆ. — Ուրեմն կայծակ ի՞նչ կրնայ ընել .
ինչպէ՞ս պիտի կրնայ ազատել իր սիրուհին միս
մինակ . Մէկը հարիւրի . հինգ հարիւրի դէմ
ի՞նչ կրնայ ընել . ԱՇ . դարձեալ յոյս կտրե-
ցաւ , նորէն սիրտո խոցուեցաւ , ի զուր ջա՞նք .
ի զուր աշխատանք է ատիկա , որ կը փորձէ
կայծակ , եթէ ստոյգ է : Վախնամ թէ իր
կեանքն ալ վրայ տայ , բայց ի՞նչ կ'արժէ կեան-
քը առանց ընկերի , մարմին առանց հոգիի : Թա-
գուհիս ամէնքիս կեանքն էր . հոգին էր . նէ
մարեցաւ մենք ալ պիտի մարինք : Իրսք աչ-
քերս կը մթագնին . . . *

ԽՈ.Զ. — Աննա՛ , յուսակտուր մի՛ ըլլար .
Բարձրեալն Աստուած մեզ կը խորհի անշուշտ :
Նա պիտի ազատէ Թագուհիս հրաշքով մը թե-
րես : Ո՞լ գիտէ թէ ի՞նչ կարդագրութիւններ
ըրած է նա՞ այս մասին : Ո՞վ գիտէ թէ ո՞ր
անզօր բազկին մէջ ուժ ու քաջութիւն պիտի
մտցնէ որ Թագուհիս ազատէ . . . *

ԱՆ. — Զէ՛ , չեմ հաւատա՞ր , ալես հրաշ-
քի դարը անցած է . հիմա ուժի ու զօրութեան
դարն է . Եթէ ունիս ուժ ու զօրութիւն կա-
զատե՞ս Թագուհիս , իսկ եթէ չունիս մեռաւ

նէ , ես ալ հետը . . . (կ'ըսէ ու կ'իշնայ մէկ
կողմին վրայ հեծկտալին . իիյ մը ինկած մը-
նալին յետոյ՝ կ'սկըսի զառանցել) Թագու-
հիս . . . հո . . . գի՞ս . . . հա . . . սի՞ր . . . ոգ-
նու . . . թեան . . . ես . . . կը . . . մեռ . . .
նիմ . . . ե . . կո՞ւր . . . ան . . . գամ . . . մըն
ալ . . . տես . . . նեմ . . . ան . . . գամ . . .
մըն . . . ալ . . . գը . . . կեմ . . . շո . . . ճի . . .
հա . . . ստ . . . կդ . . . եկուր . . . ան . . . գութ
. . . մը . . . հաս . . . բա . . . բով . . . ը . . . սեմ
. . . քե . . զի . . ի՞նչ . . . կեցեր . . . զիս . . . կը . .
նա . . . յիս . . . (Թեւերը կը բանայ) Ե . . կո՞ւր
գը . . . կա . . . ցս . . . մէ . . . ջը . . . թագու-
հիս (Խայիկ Աննան կը բողու ու կ'իրքայ շի-
շով դեղ ուր կը բերէ ու բին կը դնէ) Մի՛ . .
հե . . . ուռ փախ . . . չիր . . . ան . . . գութ . . .
մօ . . . ըրդ գո . . . կին . . . մէջն . . . եկուր . . կուգա՞-
. . . կու . . գա՞յ . . Թագուհիս . . . (Կը ցնցուի դե-
ղին ազդեցուրենէն եւ կ'ազդուրուի) Աւո՞ք է Թա-
գուհիս . ու՞ր փախաւ : Վա՞յ ինձ . Խաբուեցայ *

ԽՈ.Զ. — Ի՞նչու կը խաբուիս . . . ի՞նչ տե-
սար . ի՞նչ Թագուհի է .

ԱՆ. — Թագուհիս հոս էր քիւ առաջ . ու-
զե՞ի զայն գրկել , բայց աւա՞զ , փախաւ . խա-
բեց զիս . . . *

ԽՈ.Զ. — Երեակայութիւնն է սիրելիս , ուրիշ
ոչինչ : Կրնայ ըլլալ որ գայ Թագուհիս , ես կը
հաւատամ . երբէք յոյսս չեմ կտրեր Բարձըր-

եալէն, գիտեմ որ նա (ձեռփով երկինքը ցուց նելով) պիտի ազատէ Թագուհիս :

Ա. — Բայց որո՞ւ ձեռքով . . .

ԽԱԶ. — Աննշան մէկու մի ձեռքով թերես, Աստուած ուժ ու զօրութիւն կը ներշնչէ տկարին բազուկներուն՝ վախկոտին, սրտին ու հոգւոյն մէջ, Տիեզերքիս ստեղծողը անշուշտ մեր ծերութեան օրը մեզ վշտով ու տիսրութիւնով չի մեռցներ : Նա մեր ալեկոծ սրտին ցաւերը պիտի ամոքէ, մեզ պիտի ինդացնէ անպատճառ :

Ա. — Որչափ վատահութեամբ կը խօսիս խաչիկ աղբար . Աստուած ձայնդ լսէ . կամաց կամաց սրտիս հրդեհը կը մարի կարծես . ուրախութեան հետքեր կը նշմարուին հոն . Բայց դարձեալ կը վախնամ, դարձեալ կը կասկածիմ . ատոնք թերես ինքնաթելադրութեան նշաններ են . Ո՞հ, ո՞չ, մինչև որ աշքովս չի տեսնեմ Թագուհիս, չեմ հաւատար : Ո՞վ կարող է այդ գիշատիչ, վայրնի ու անգութ մարդասպանին ձեռքէն ազատել : Ո՞ր է արդեօք Թագուհիս, մուխ, խաւար, խոնաւ բանտերուն մէջ թէ օդասուն տաք սենեակներու մէջ . կապուած, շղթայուած թէ ազատ : Եթէ շղթայուած է, ա՞խ, ինչպէս պիտի գիմանայ, այդ փափուկ մարմինը ծանր շղթաներուն . . . : Հայու է թէ պարսիկ . քրիստոնեայ է թէ իսլամ . մեռած է թէ ողջ : Աւաշը, հովիր, թաշունները լուր մը

բերէք ինծի, ճան Թագուհիս իսապրիկ մը բերէք . կը մաշի մարինս, կը մարի՛ հոգիս : Դու գարնանային մեզ իիկ զեփիւռ, Թագուհիս շոյով զեփիւռ, ըսէ՛ ինծի, կ'աղաչեմ, դաշկացած են Թագուհիս վարդ այտերը . և դու արև, աստղաց Թագաւոր, ըսէ՛ ինծի, կուլա՞յ միմէ Թագուհիս : Զայն տուէ՛ք, ձայն, դուք անգութ էակնե՞ր, լեռնե՞ր, ձորե՞ր, ու՞ր է սրտիս հատուրը . կեանքիս արևը . (Կը հեծկըլ-սայ) օ՞ֆ, օ՞ֆ, օ՞ֆ :

ԽԱԶ. — Ալ բաւ է, Աննա . հերիք իմ ալ սրտիս կրակը արծարծես . հերիք զիս ալ լացնես (Լաղով կ'ըսէ այս ամենը .) Ա'լ լուէ քիչ մը . փառք տանք Բարերարին . թող իրեն կամքըն ըլլայ, եթէ իրեն հաճելի է տեսնել անմեղի մը տանջուիլը . քրիստոնեայի մը իսլամանալը, տան մը քանդուիլը, թող շարունակէ հարժածել մեզ . . . :

Ա. -- Ես ատոնք չեմ հասկնար, Աստուած չէ՞ր գիտեր որ այսքան տարի ախո՞վ ու վախո՞վ ապրեցանք . մազերնիս ճերմկցուցինք . տիսու՞ր միշտ տիսուր օրեր անցուցինք իր աչքին առջե . . . : Միայն մէկ օրուայ մը համար կ'ըսպասէինք և այդ օրը պիտի ըլլար ամբողջ մեր կեանքի ուրախ ու զուարթ գարունը : Թագուհինիս պիտի կարգէինք, փևսայ պիտի ունենայինք : Բայց աւաշը, մենք մեր ափին մէջ մեծցուցինք այդ թունիկը, մենք աշխատեցանք

իրեն համար, բայց ափսո՞ս . Աստուած զրկեց յեղ այդ բոլորէն ու այդ անմեղ ու հեղ թռչնիկը վայրագ Խանի ձեռքն անցուց, վերջի օրերո սեղվ ու սուզով անցնել պիտի տայ: Է՞հ, մի՛ լա՛ր կ'ըսես, սիրելի՛ս, ի՞նչպէս չի լամ ու չի լանք, երբ ամէն բանէ զրկունցանք . . .

ԽՍ. — Իրաւ ես Աննա, այդ ամենը ես գիտեմ, իմ ալ հոգիս կը տանջուի. իմ ալ ներսը մաշեցնող ցեցը բոյն դրած է, կրակ կայ ներսս, կ'այրի սիրտս, սակայն ի՞նչ ընեմ, ձեռքէն ի՞նչ կուգայ. ծերութիւնը արգելք կ'ըլլայ ճար մը, հնարք մը խորհելու, կուզեմ երիտասարդի նման թռչիլ սարէ սար, Թագուշիս փնտռել, բայց աւաշ՝ զիզերս թուլցան, մկանունքներս ջլատուած են, Զեռներս կը դողան, սրունքներս կը կոտրտին: (Ոսի կ'եղի ըսելով) Աննա մէյմը դուրս ելնեմ տեսնեմ լուր կրնա՞մ առնել: (Կուզէ դուռը երրալ ու դուրս եղել. բայց կը դողդոյայ ու կ'իյնայ գիտին): Այ, աղջիկ, այ, դու զիս ձեռքէ ու ոտքէ ալ զրկեցիր, առաջ գտնէ կրնայի քուլել. ափսո՞ս ինծի, Թագուշիս առևանդուելէն վերջ ուժ ալ շմաց վրաս: Հիմա այլես ինծի ուրիշ բան շմաց, եթէ ոչ երթա՞լ ու գերեզմա՞ն մանել: Աստուած իմ: (Ճեռիկը բանալով ու երկինք յառելով այլիրը.) տու՛ր ինձ ուժ ու զօրութիւն, կորով ու քաջարտութիւն: Զօրացուր բազուկներս, պնդացուր սրունքներս որ

երթամ Թագուշիս զտնեմ, շան ձեռքէ ազատեմ. իսուդը լսնայէ՛ ծառայիդ, մի՛ անտես տեղներ: Ո՞վ գու բարերար Տէր, գթա՛ մեր վրայ (դուռը կը զարնեն ու ներս կը մտնեն Յունան եւ Սառա):

ՏԵՍԻԼ 2.

ՆՈՅՆԻ, ՍԱՌԱ ԵՒ ՅՈՒՆԱՆ

ԽՍ. — (Անոնց կողմը նայելով կ'ըսէ). Հրամեցէ՛ք, եկէ՛ք միասին խառնենք արցունքնիս. Յունան աղբար, այս ի՞նչ ազէտ էր որ մեր ծերութեան մէջ գլխունուս եկաւ: Վայ ինծի, վայ, աղջիկս ձեռքէս ելաւ, աղաւնիկս բունէս խլեցին ու տարին անիծեա՞լ ձեռքեր: Պատիւս արատաւորեց ապերախտ գազանաբարոյ Խանը. ա՛լ ինծի համար ասիկա կեանք չէ, եթէ ոչ ծանը, շատ ծանը անպատուաբեր լուծ մըն է որ դրուեցաւ ծերութեանս ժամանակ վզիս վրայ:

ՅՈՒՆ. — Չէ՛, սիրելի բարեկամս չէ՛, այդքան մի՛ յուսահատիր, Աստուծոյ գէմ մի՛ մե-

զանչեր . թերեւս ծերութեանդ միջոցին քեզ
փորձել կուզէ . . . :

Ա.Ն.—Յունան աղբա՛ր , կը փորձեն ամա ,
ասա՞նկ կը փորձեն . ի՞նչ կ'արժէ այդ կեանքը
ինծի համար երբ այլես անպատռըուած է . . . :

ԱԱ.Ա.—Ատիկայ ալ մի ըսեր . Աննա խա-
թուն , առանց գիտնալու վճիռ չ'արձակենք :
Մինչև որ Կայծակս չգայ , ես երբէք յոյսո չեմ
կտրեր Թագուհիէս , և հոգիս ինծի եր վկայէ
թէ Թագուհիս անպատճառ պիտի վերադառ-
նայ :

Ա.Ն.-ԽՍ.Զ.—Ա՛խ , ու՞ր էր թէ ըսածիդ պէս
ըլլար Սառա խաթուն . . . :

ՑՈՒՆ.—Խաչիկ աղբար չե՞ս գիտեր որ Կայ-
ծակս ալ Թագուհիս հետ միւնոյն օրը կոր-
սուեցաւ ու անհետացաւ : Նա գնաց իր սրտա-
կիցին ետևէն ժամ առաջ զայն ազատելու հա-
մար վայրենի Խանին վատթար կիրքէն , Կայ-
ծակս երբէք թշնամիին վիզ ծռած չէ մինչե
այսօր և յոյսով եմ որ հիմա ալ անլրէժ չի
թողուր անիկա : Անոր արձակած գնդակներէն
ոչ մէկը կը շեղի իր նպատակակէտէն . ես ա-
տոր վստահ եմ և հաւատքիս պէս՝ ճշմարտա-
պէս գիտեմ որ Թագուհիս այլես թշնամիին
ձեռքը չէ . . . :

Ա.Ն.—Ա՛հ , ճա՞ն Յունան աղբարս , ինչ-
քա՞ն վստահօրէն կը խօսիս , քու ամէն մէկ
խօսքդ սրտի՞ս , այրած սրտիս վրայ զով զով

ջրի կաթիլներու նման կ'իյնան , խօսէ՛ , խօսէ ,
անուշիկ լեզուիդ մատաղ : Արև՛ , արև՛ , շուտ
փախիր , օրե՛ր . շո՛ւտ անհետացէք որ Թագուհիս
գալիք օրերը մօտենան . Ա՛խ ու վախ . քաշելէն
ա՛լ սրտիս արիւները ցամքեցան , մարմինս հա-
լեցաւ , մաշեցաւ , կմախք դարձաւ , աչքս ող-
կարացաւ , միակ շունչ մը մնացեր է վրաս .
լոկ հոգի՞ս , սև հոգի՞ս կը հեւայ անդադար ,
ան ալ թերեւս Թագուհիս տեսած օրս մարի ու
փճանամ ես :

ԱԱ.Ա.—Օ՛ֆ , Աննա խաթուն , դուն ալ
անանկ բաներ կ'ըսես որ մարդուն նստած տե-
ղը սիրտը կտոր կտոր կ'ընես : Դեռ ու՞ր մեռ-
նիս . մենք հազիւ իրար տեսանք ու ճանչցանք .
եթէ Տէրը կամի՛ դեռ նոր պիտի ապրինք մար-
դու կեանքը : Գիտե՞ս արդեօք թէ ինչքա՞ն ա-
նուչ է հարս ու փեսայ ունենալը : Մարդու մը
կեանքը կը կրկնապատկուի կարծես ասանկ պա-
րագաներու մէջ :

ԽՍ.Զ.—Այո՞ , այո՞ , իրաւունք կուտամ
խօսքիդ , Սառա խաթուն , բա՛յց . . .

ՑՈՒՆ.—Ա՛լ ի՞նչ բա՛յց է . Խաչիկ աղբար .
կարծեմ ձեզ քիչ մը պատրաստեցինք վերա-
հաս ուրախութենէն յանկարծակիթ չգալու հա-
մար . . . :

Ա.Ն.—Ույ , Յունան աղբար , այդ քաղց-
րիկ լեզուիդ տակ մեծ գաղտնիքներ մը պա-
հած ես : Շու՛տ ըրէ . գու՛րս հանէ . ըսէ՛ ա-

ռանց բան մը պահելու : Հոգիս տու այտանքի մէջ է, կը չարչրկուի իսկապէս, կ'աղաշեմ շուտ ըրէ՛, ըսէ՛, յայտնէ՛ գաղտնիքդ ու լմցուր . Կայս խօսքերը դած ատեն կ'երայ Յունանին ոնքերուն առջեւ կը ծնրադրէ ու ձեռիքերը անոր ծունկերուն վրայ դնելով կը խօսի) :

ՅՈՒՆ. — (Դեռ կը տատամսի լսելու վախ. Աաղով թէ սեկեն ի մեկ յայտնելով Աննա կը վնասուի) Համբերէ՛, քիչ մըն ալ համբերէ՛. Հանդարտի՛ր . ազատ ազատ շնչէ որ սրտիդ տենդոտ ելեէջները դադրին վայրկեան մը (Յունան կը նայի որ Աննայի բոփերը արտասովոր կերպով կ'եղեն ու կ'իջնեն, զայն ժիշ մըն ալ հանդարտեցնելու համար կ'դսէ) Աննա խաթուն, եթէ հիմա Թագուհիդ գայ, ի՞նչ պիտի ընես .

ԱՆ. — Ա՞հ, Թագուհիս մի՞ն, Թագուհիս տեսնեմ պիտի : Ո՞վ գիտէ ինչե՞ր պիտի ընեմ : Եթէ խելքս գլուխս մնայ շատ բաներ պիտի ընեմ : Այս թուլցած անդո՞ս բազուկներովով պիտի գրկեմ ու պիտի պտտիմ առւնէ տուն, գունէ դուռ աւետելով թէ՛ ա՛լ իմ հետ հաշտուեցէք . ուրախացէք . Թագուհիս, անդին ու աննման Թագուհիս գտայ : Ոտքն ու ձեռքը արցունքովս պիտի օծեմ . շուրթներս, այս դաշկացած ու չորցած շուրթներս չպիտի բաժնեմ, հեռացնեմ անոր քաղցրիկ այտերէն . այս տըկար բազուկներս անոր մէջքին գոտի պիտի ընեմ : Գիտե՞ս դեռ ի՞նչ պիտի ընեմ

ՅՈՒՆ. — Այո՛, այո՛, գիտեմ, կը կուահեմ թէ ալ Թագուհիս հանգիստ չի պիտի թողուս, հիմա ալ գուն պիտի չարչրկնս ու նեղես զայն :

ԱՆ. — Ան, մայր ըլլալու էիր Յունան աղբար, մա՞յր, որ տեսնէիր ու զգայիր թէ որքա՞ն գժուար է զաւակ կորսնցնելը . չե՞ս տեսներ Թագուհիս կորսուելէն ի վեր կարծես ճիւազ, ուրուական գարձեր եմ . վախնամ թէ այլևս Թագուհիս զիս չի ճանչնայ

ՍՈՒ. — Այդ ալ բա՞ն է որ հոգ կ'ընես Աննա խաթուն . Թագուհիդ տեսնելէդ երկու օր վերջ դարձեալ առջինը կ'ըլլաս . ատոր մասին երբէք մի՛ մտածեր

ԱՆ. — Զէ՛ Սառա խաթուն չէ՛, կարծածիդ պէս չէ այս ցաւը . հիւծախս մըն է, ուտիչ որդ մըն է կարծես որ ինկած է ներսս ու գիշեր ցորեկ կուտէ, կը կրծէ, կը մաշեցնէ . կը հալեցնէ զիս : Հաւատա՛ որ եթէ երկու օր ալ ուշանայ Թագուհիս ու չի գայ, ա՛լ ես անտես կլ մեռնիմ :

ՍՈՒ. — Օ՛ֆ . կտրէ՛ ձայնդ . ե՛ս ալ մայր եմ . ի՞մ ալ կայծակս ու Սիսակս կորսուեր ենքանի օրերէ ի վեր . Ես ինչո՞ւ այդչափ չեմ մտածեր . նայիր իմինս երկուք և Թագուհիովը երեք են

ԱՆ. — Այդ սիրտդ չէ ըսողը, Սառա խաթուն, լեզուդ է լոկ . լեզուդ . ի՞նչպէս չես մտածեր, ապա ի՞նչու դու ալ կմախացեր ես :

ԱԱՌ.—Եթէ այդպէս ալ է վերջապէս ես քեզի չափ չեմ մտածեր . ի՞նչ կայ օր մը գնացին . օր մըն ալ կուղան անշուշտ . . .

ԱՆ.—Եթէ այդ սրտէդ է որ կ'ըսես , իրաւ որ անհասկնալի զօրութիւն մը ունիս ներառդ . Կի՞ն , մայր ըլլալու չէիր . այլ հուժկու անձնուէր զի՞ւոր մը ազգիդ համար կոռւելու , անսր փրկութեան համար զոհուելու . . .

ԽԱԶ.—Թէկ ինքը չէ . բայց հասցուզած է ճիշդ ըսածիդ նման , անկէ ալ բան մը աւելի արժող անձնուէր զի՞ւոր մը՝ օգնելու համար բոլոր իյնողներուն , ազատելու համար իր գերի հայրենակիցները , ազատելու համար իր նըմաններու հաւաքական ուժով՝ ազգը , իր պաշտելի հայրենիքը . . .

ԱՆ.—Հասկցայ թէ որու համար կ'ուղղես այդ խօսքերը , սակայն , աւա՞լ , ու՞ր է . նաև չեկաւ (կ'ուղայ հեծծկշալով) .

ՅՈՒՆ.—Մի՛ լար Աննա խաթուն , հիմա նա ալ կուղայ :

ԱՆ.—Իրա՞ւ կ'ըսես Յունան աղբար (ուրախութեան Յունանի ձեռփերը կը պազմէ) ու՞յ , բերանդ սիրեմ , լեզուդ պագնեմ Յունան աղբարս . արդեօք երա՞զ կը պատմես թէ իրօք բան մը լսած ես :

ՅՈՒՆ.—Լսած եմ , լսա՞ծ . . .

ԱՆ.—Ի՞նչ , ի՞նչ լսած ես . շու՛տ ըսէ , կ'աղաչեմ , ոտքդ ձեռքդ պազնեմ , գերիդ

ԸԼԱՄ , շուտ պատմէ . ի՞նչ լսած ես . Թագուհիս ո՞ղջ է . Կայծակս ճան Կայծակս պիտի տեսնե՞մ . արդեօք գարձեալ պսակնին պիտի տեսնե՞նք միասին :

ԱԱՌ.—Անշու՛շտ , անշու՛շտ . թերես վազը . թերես այսօր քիչ մը վերջը :

ԽԱԶ.—ԱՆ.—ԱՆ , ի՞նչ կ'ըսես Սառա խաթուն . միթէ դու՞ն ալ կ'երեակայես . երա՞զ կը պատմես , միթէ իրականութի՞ն է ըսածներդ . . .

ԱԱՌ.—Այս՛ , այս՛ : բոլորը իրականութիւն է . ըսածիս մէջ սուտ երբէք չկայ : (Այս պահուն ոսֆի բիրտոց մը կը լսուի դուրսը - բույիսին մէջ - Խաչիկ աղմուկին կողմը դառնալով կ'ըսէ :)

ԽԱԶ.—Սուս լոեցէք վայրկեան մը , սուքի թփրտոց մը կը լսուի և կարծեմ թէ ճիշդ մեր դրան առջեն է . Կեցէք , նայինք ո՞վ էր այդ . անշուշտ աղէկ լուրեր կը բերէ մեզ (ոսֆի կ'եղիէ որ պատուհանէն վար նայի) .

ՏԵՍԻՐԸ 6.

ՆՈՅՆՔ ԵՒ ՍԻՍԱԿ

ՄԻԱՅ.— (Յանկարծ դուռը կը բանայ , շրջանած մերս կը մտնէ ու կը պուայ) Աւետիս

ձեզի այենուդ, Թագուհին ազատեցին թ շմնը ձեռքէն. (Խաչիկ ու Աննա ձեռքերը բացած Սիսակի վրայ կը վաղեն. կը գրկեն. կը համբուրեն, nsfը, ձեռքը երկնից իջած հրեշտակի մը նման)։

ԱՆ. — Շուշ ըսէ, Սիսակ ճան, ի՞նչպէս եղաւ, ստո՞յդ կ'ըսես թէ Թագուհինիս ազատեցիք. Ո՛չ, չեն ք հաւատար, այդ վայրագնիւաղէն. վագրորդի Խանի սուր ճիրաններէն ազատելը գժուար է. Դուք երկուքդ ի՞նչ կարող էք ընել 100 - 1000 ի գէմ, անոր լաճերը շատ են, լսածիս համաձայն խիստ շատ են։

ՍԻՄ. — Ի՞նչ կ'արժէ 100 - 1000 պաշի պօգուրը չորս ման - մէտայիններուն համար. Անոնք կողմապտող. Խալանող գազաններ են միայն, ո՛չ թէ կռուող. Եթէ տկար ես. վայքեզիդ, վզիդ կը հեծնեն, մորթդ կը քերթեն. Եթէ ուժով ես. զօրաւոր ես. ձայնէդ կ'փախչին. իսկ եթէ լսեն թէ ման մէտայի մըն ես ուխտեալ. կոխած տեղդ անդամ չեն կոխեր. Ատանկ կը կարծես դու սա հոտած շուները. «Սատկած էշ կը փնտուեն որ պայտը քաշեն» . ինչպէս կ'ըսէ առածը. Եղբայրս, ես ու երկու անձնուէր ընկերներով Խանի տունն ու տեղը հող ու փոշի դարձուցինք. ինքն ալ սատկեցուցինք. Թագուհին վրէմը շատ լաւ լուծեցինք. Ա՛լ հանդստացիր Աննա խաթուն, այլեւ

աղի արտասունք մի թափեր, սթափուի՛ր, բախդը նորէն մեզի ժպտեցաւ. . . .

ԱՆ. — Ա՛հ, երտնի թէ ըսածներդ ստոյգը ըլլային. Սիսակ ճան։

ՍԻՄ. — Ի՞նչու, դեռ կը կասկածի՞ս. միթէ խօսքերուս չե՞ս հաւատար։

ԱՆ. — Ի՞նչու չէ կը հաւատամ, բայց դեռ ո՛չ ամբողջապէս. վասնզի դեռ կասկածներկան. . . .

ՍԻՄ. — Ա՛լ ի՞նչ կուզես որ ըսհնք Աննախաթուն, Սիսակն ալ եկաւ չե՞ս տեսներ. թերենս հիմա անոնք ալ դան. . . .

ԱՆ. — Ո՛չ, ո՛չ, մինչև որ Թագուհիս ու կայծակս քով քովի չի տեսնեմ չեմ հաւատար. Թովմաս առաքեալի հաւատքը կայ իմ քով։ Ի՞նչքան գիւրին է չորս հոգւով 100 - 1000 գազաններու, կատղած վագրնելու գիմադրել, յաղթել, տուն տեղ հող ու փոշի դարձնել, և Թագուհին ազատել։ Միթէ ասոր կը հաւատացուի. մանուկ կը խարէք։

ՍԻՄ. — Զի մոռնանք մեր Հայաստանեայց Սոխակի՝ Գամառ - Քաթիպայի՝ սա՛ խօսքերը. «Հայեր ա՛լ չըսենք թէ ի՞նչ անենք, եթէ հայը ուզէ շատ բան կանէ» . Ուրեմն այս խօսքերէն կը հասկցուի որ հայը եթէ մինակ ու զէ. կամք ունենայ ու Միութին կազմէ իրեղբայրներուն հետ, ոչ մէկ ազգ պիտի կարողանայ այն ատեն իրեն դիմադրել։ Բայց դըժ-

բաղդաբար վաղուց անմիաբանութեան այդ ու
թոյնը խառնուած է մեր արեան կաթիլներուն
հետ նախանձի ժանգով մը , այնպէս որ ուր ալ
երթանք՝ նրանք՝ անմիութիւնն ու նախանձը մեր
ետեէն կը հասնին որարշաւ . Ահա մեր նկա-
րագիրը , ահա մեր վիճակը : Որքան ատեն որ
կան այդ գէջ ու անմոռաց սովորութիւնները
մեր մէջ , պիտի մնանք ու մնանք միշտ գերի ,
միշտ հալածուող , ի՞նչ . միթէ ասկէ առաջ բո-
լոր այս շրջակայ գիւղերուն ու քաղաքներուն
մէջ չկա՞ր կայծակիս նման կտրին մը . անոր
պէս քաջ մը . . .

ԽԱԶ.— Ինչպէս չկար (զլուիր շարժելով) :

ՍԻՄ.— Անշուշտ կային անոր նման քաջեր .
բայց չկայ եղեր անոր պէս գաղափարական մը
որ միացնէր . ի մի ձուլէր իր համախոհները .
քալէր ու քալեցներ պարտականութեան , ազ-
գի սիրոյ ճամբայէն կրտրելու , չախջախելու իր
թշնամին գլուխը ու ի գերև հանէր անոնց բո-
լոր ծրագրած նպատակները : Եւ ահա այդ ե-
ղաւ մեր կայծակը՝ անկեալներու և հալածուող .
ներու պաշտպանը :

ԽԱԶ.— Ապրին կայծակիս ու իր հա-
մախոհ և գաղափարակից քաջամարտիկ ընկեր-
ները . . . :

ԽՈԶ.— Ամբողջ ժողովուրդը զոհ թող ըլ-
լայ այդպէս քաջերուն : Բարձրեալն Աստուած
թող օրերը հազար ընէ . ջղապինդ բազուկնե-

րուն ու սրունքներուն անընկճելի ուժ ու զօ-
րութիւն թող պարգևէ : Ա՛խ , իմ կեանքէս
թող փրցնէ ու անոր և անոր նմաններուն
կեանքին վրայ թող աւելցնէ : Ի՞նչ կ'արժէ մեր
կեանքը , մեզի պէս ցնդած , արիւնաքամ մար-
դերու համար ապրիլը (ձայնը դողդացնելով)
մեզք է մինչև իսկ . քանի որ կենդանիի նման
գերի գարձած ենք սա անիրաւ , վատ , ցած
Խաններուն ձեռքքը , ու երբէք չենք մտաբերած
անգամ մը գլուխ բարձրացնել ու բողոքել ան-
գութ բռնակալին . մարդակեր հրէշին դէմ ,
այլ միշտ գլուխ ծռած ենք : Մեր կինը , մեր
աղջիկը , մեր քոյրը և վերջապէս մեր քոյրը
ունեցածները մեզի չէին : Մենք կ'աշխատէինք ,
մենք կը վաստիկինք բոլորը Խանին համար ,
մեր իգական սեռը անոր հարեմին , ապակա-
նած , անբարոյացած հարէմին զարդը կը կազ-
մէր ու մեր աշխատանքի պտուղը անոր սեղան-
ները կը ճոխացնէր , կը զարդարէր : Ստրուկ
ծնանք , ստրուկ մեծցանք , բայց ասկէ վերջ
նորաբոյս , ազատածին երիտասարդներուս շնոր-
հիւ ազատ պիտի ապրինք : Ապրին ուրեմն մեր
աղատիչները : (Մասնիկի վրայ զայով) Սիսակ ,
ճա՞ն Սիսակ . . . արդեօք գեռ ու՞շ կուգան . . .
Աննա ձեռքէս բռնէ , վեր վերցուր , գաւա-
զանս բեր որ զանոնք դիմաւորել երթամ , եր-
թամ որ մեր ազատիչին ճակատը համբուրեմ :
Կեանքիս մէջ առաջին օրն է այսօր որ ազատ

շունչ պիտի առնեմ . Մեր վաղեմի ոխերիմ
թշնամին սատկած է այլ ևս . երթամ կայծակիս
եկած ճամբաները համբուրեմ . . . պադնեմ . . .
Ավասը . . .

Սիթ . — Մի' աճապարեր . Խաչիկ աղբար .
քիչ մը հանգստացիր . եղբայրս ուր որ է հիմա
կուգայ . Դու ծեր ես . կը յոդնիս , դուրս մի
ելեր . կայծակը ինքնագովութենէ ու փառա-
բանութենէ կը խրտչի . նա չուզեր ինքինքը
պաշարուած տեսնել դուրսը աղմուկներով ու
պոռչտուքներով : Հիմա եթէ դուք դուրս ել-
լէք , թերեւ ձեր ետեն շատեր գան զայն
դիւաւորելու , ինչ որ անոր ամենէն ատած
բանն է :

ԽԱՉ . — Եթէ այդպէս է՝ , եմ երթար սի-
րելիս , իր ուզածին պէս թող ընէ այսչափ ա-
տեն համբերեցինք , մի քանի վայրկեան ալ
կը համբերենք . չէ՞ որ համբերատար ժողո-
վուրդ մը եղած ենք զուլումներու անվերջա-
նալի սպառնալիքներու տակ . « համբերե՛նք և
յուսանք » ահա մեր միակ միթմարութիւնը :
(Այս պահուն ձիու սրարշաւ բայերու տրուիլ-
նը կը լուրի . մօտառ անտառին մէջէն մար-
դու մը ձայնին եւս մէկտեղ լսելի կ'ըլլայ վիշ ,
հիշ , վիշ . հիշ աղաղակը . ձին կանգ կ'առնէ
տունէն իիլ մը հեռու) :

ՏԵՍԻԼ

ՆՈՅՆՔ ԵՒ ՍԵՐՈԲ

ՍԵՐՈԲ . — Զիէն վար կ'իջնէ , Խաչիկ աղ-
բոր տունը կը վազէ հետ ի հետ ու ներս կը մտնէ
արիւն յրտիմքի մէջ) . Ուրախացէ՛ք . աւետի՛ս
ձեզի : (Ներկաները նորեկին կը նային) Կայ-
ծակն ու Թագուհին կուգան :

ԱՆ . — (Թագուհիին անունը շներուն պէս
ոտքի կ'եղլէ .) Բերանդ պագնեմ եավրում , ը-
սէ՛ անգամ մըն ալ կրկնէ ինչ որ կըսէիր . շի-
տա՞կ ես . . .

ՍԵՐՈԲ . — Ինչո՞ւ ձեզ պիտի խաբեմ . զիս
կայծակն ու Թագուհին զրկեցին որ ձեզի լուր
տամ :

ԽԱՉ . — Օրհնեա՞լ ես Աստուած . . .

ԱՆ . — Օ՛յ , Թագուհին , Թագուհին պի-
տի տեսնեմ քեզ վերջապէս . բայց աւա՞զ .
այլ ևս մայրդ չպիտի ճանչնաս . անոր սկ մա-
զերուն տեղ ճերմա՞կ՝ պայծառ աչքերուն տեղ
մարա՞ծ՝ կարմիր ու գերուկ դէմքին տեղ տըժ-

գոյն ու նիհար դէմք՝ դէր մօրդ տեղ կմախացած պառաւ մը պիտի գտնես . Թա՛գուհիս . . .

ՅՈՒՆ. — Յյլես անցածին վրայ մտածելու չէ Աննա խաթուն . «Մեր անցեալը միշտ տրխուր է , իսկ ներկան ալ անոր շարունակութիւնը » ըսուած է : Ահա այսպէս որքան ատեն որ մեր կեանքին մէջ ուրախ ժամեր ու օրեր անցնենք՝ անով երջանիկ ու դոհ ըլլալու ենք :

ՍԵՐՈԲ. — Սուրին սուրով եթէ պատասխանենք , երբէք թխուր օրեք չենք տեսներ Յունան աղբար . եթէ հացս Խլսղին հացը խլեմ . (ձեռինվ նշան դնելով) մէկ աչքս հանողին երկու աչքն ալ հանեմ ալ ի՞նչպէս պիտի համարձակի իմ անուշ քունս վրդովել : Հիմակուայ դարուն այդպէս ըլլալու ենք աղատ ապրելու ու այսպէս տխուր ու յուսաբեկ օրեր շտեսնելու համար :

ԽԱԶ. — (Յունանին) Յունան աղբար . մենք ալ կը կարծենք թէ մարդ ենք ու կ'ապրինք աշխարհի վրայ . մեզի պէս հարիւրը ասոնց նըման մէկին զոհ թող ըլլայ :

ՈՒՍ. — Զէ՛ , ատանկ մի՛ ըսեր . Խաչիկ աղբար . դարձեալ ձեր շնորհիւ էր որ մենք կը ցանք այս գործը գլուխ հանել : Տեսէ՛ք թէ ի՞նչպէս . եթէ գուք ալ միշտ ասկէ առաջ թըշնամանքին՝ թշնամանքով , մահին՝ մահոյ , ծեծին՝ ծեծով պատասխանէիք . հիմա մենք չորս հոգւով այսքան դիւրութեամբ շպիտի կարենա-

յինք այդ գաղան Խանին ձեռքէն ազատել Թագուհին , որովհետեւ նա միշտ պատրաստ պիտի ըլլար , եթէ գիտնար թէ իր բռնաբարումը՝ բըռնաբարումով պիտի փոխարինուէր : Սակայն հիմա անվրդով ու հանգիստ կուզէր խլածը սեփականացնել :

ՅՈՒՆ. — Ատիկա շիտակ է Սիսակ . եթէ նագիտնար առաջուընէ թէ Թագուհին կամ կին փախցնելովը ընդդիմութեան պիտի հանդիպի , անշուշտ պիտի պատրաստուէր ինքն ալ . որով անոր պինդ ճանկերէն որս ազատելը հեշտ չէր չորս հոգւով :

ՍԵՐՈԲ. — Դա անուրանալի է որ մենք իր անգիտութենէն օգտուեցանք . բայց գիտէ՞ք թէ որչափ քաջութիւն է դարձեալ չորս հոգւով Խանի հողը մտնել , տունը քար ու քանդընել , ու ինքն ալ իրեններով այրել :

ԽԱԶ. — Այս՝ դարձեալ ձեր ըրած քաջագործութիւններն ալ անուրանալի ու անմոռանալի են . Յունա՝ ն աղբար , չե՞ս լիշեր քիչ առաջ Սիսակը կը պատմէր թէ 20 – 30 հատի գիմադրած ու ամէնքն ալ ոչնչացուցած են : Ատկէ զատ ամենամեծ յանդնութիւնն ու կը տըրճութիւնը Կայծակինն է . որ մինակը Խանին սենեակը մտեր է առանց վախնալու թէ ի՞նչ արգելքներու կը հանդիպի :

Ա.Ն. — Այս , անունին մեռնիմ . հոգիին մատաղ ըլլամ : Գիտէ՞ք ինչ էր որ ինքը դէ-

պի հոն քաշած տարած է . — Սէրն է , սէրը , « այն ոսկիէ շղթան՝ որ երկու անմեղ ու անկեղծ սրտեր իրարու . կը կապէ » . եթէ անգամ մը որ ամրապնդուի ու հաստատուի այդ կապը , ա՛լ ոչ ոք կարող է զայն քակել . Այսպէտ հայծակիս ու Թագուհիիս սրտերն ալ անշուշտ կսպուած են եզեր իրարու անքակտելի կերպով մը որ մէկը քաշած տարած է միւսն ալ իր եսևէն՝ կա՛մ իսպառ անջատուելու և կա՛մ յափտենապէտ իրարու միացած մնալու համար . Ահա վերջինն է որ պիտի տեսնեմ վերջապէտ ուշ թէ կանուխ :

ՍիԾ . — Ա՛լ ուշ մի ըսեր , Աննա խաթուն , թերևս հիմա պիտի տեսնես աղջիկդ ու փեսադ կողք կողքի կեցած :

Ան . — Աւա՛զ , երանի՛ թէ շուտ իրականացին բաղձանքներս :

ՍիԾ . — (Որ միշտ պատուհանէն դուրս կը նայեր , յանկարծ կը պոռայ ու մատովը ցոյց կուտայ այն ճամբան՝ ուրիշ կուգան կայծակն ու Թագուհին եւ Կարօն .) Ահա կուգան , նայեցէ՛ք . նայեցէ՛ք (հոն զսնուղմէները պատուհանը կը վազեն) կը տեսնէ՞ք Խաչի՛կ ազգար , Աննա խաթուն , տեսէք ինչպէս ալ կը քշեն ձիերնին

ԽԱՉ . — Ո՛չ , ո՛չ , չեմ տեսներ . ինծի ամպի պէս սև բան մը միայն կը նշարուի (կույայ ու ոսքերը կրուած ուրախութենէն անկիւն մը կ'իյնայ) :

Ան . — Ես ալ չեմ տեսներ , վա՛յ ինծի , վա՛յ , կուրացայ , ալ աչքս հեռուն չի տեսներ (Աէ ալ կույայ ու կը մղմղայ) օ՛ֆ , օ՛ֆ :

ՍիԾ . — Մի՛ լոր Աննա՛ խաթուն . մէյմը աչքդ սրբէ ու աղէկ մը նայէ . սև նժոյգները հեծած կը քշեն . . . տե՛ս , տե՛ս , հովի նման կը ոլանան դէպի մեզ :

ՍԵՐՈԲ . — Նայեցէ՛ք , նայեցէ՛ք ճամբուն եզրը գտնուող մեծ թթենիին քով եկաւ :

Ան . — (Այժը կը շիէ , ակնոցը այժը կ'անցընէ , ու կը դիսէ .) Աւա՛զ , ալ ծերացած եմ , աչքս բնաւ չի զանազաներ եկողները . ակնոցս ալ օգուտ մը չունի ինծի . Թագուհիիս շաբթուայ մը բացակայութիւնը զիս շատ բանէ զրկեց . Ու՞ր է առջի լուսաւոր աչքս :

ՍԱՌ . — Աննա խաթուն . ա՛լ մի՛ նայերք անի որ չես տեսներ . Այլևս աչքդ մի՛ յոդնեցներ որ քիչ վերջը երբ քովդ գան այն տեսն լաւ մը դիտես :

Ան . — Զեմ կրնար սպասել . կուզեմ անոնց ուրախ ու զուարթ քալուածքը , արշաւանքը դիտել .

ՅՈՒՆ . — Իրաւ որ կ'արժէ զտնոնք դիտել . սակայն ես ալ քեզի նման չեմ տեսներ ինամի խաթուն . Եատ մօտս պէտք է ըլլայ որ տեսնեմ մէկը , եթէ ոչ ինծի ալ մշուշապատ կը տեսնուի ամէն ինչ :

ՍԻԾ . — Ահա եկա՞ն (կ'ըսէ ու դուրս կ'վագէ) .

ՏԵՍԻԼ 5.

ՆՈՅՆԻ, ԿԱՅԾԱԿ. ԹԱԳՈՒՀԻ ԵՒ ԿԱՐՈ

(Կայծակ Թագուհիին մեկ թերեւն Սիսակ աղ միւս թերեւն բռնած ներս կը մտնեմ. Կարո աղ առցերեն կը յալէ) :

ԿԱՐՈ. — Ա. Ա. Ք. ալ ուրախացէ՛ք. Թագուհին բերինք :

ԿԱՅԾ. — Ա. Ա. ազջիկդ մայրիկ, զրկէ ու զածիդ չափ զայն. սիրէ մինչև յաւիտեան. . .

ԱՆ. — (Թերեւրը բացած դէմ կը վազէ) Եկու՛ր, գու ալ գրկացս մէջ եկուր. մի՛ փախչիր. եկուր համբուրեմ զքեզ. (Կը համբուրէ ճակատը, երեսները, ձեռքերը, Թագուհին աղ կը գրկէ միասին ու կը համբուրէ. իրար գրկած կը խօսին) :

ԿԱՅԾ. — Մայրիկ, մինչև հիմակուայ լացածդ հերիք է. ա՛լ հիմա արտասունք մի՛ թափեր. Ուրախացիը որ ազջիկդ անվաս քեզի կը յանձնեմ . . .

ԱՆ. — Ասոնք ուրախութեան արցունքներ

են զաւակս. թող որ թափին ուղխօրէն. աշքերս կը զովանան, կը լուսաւորուին, իւրաքանչիւր արցունքի կաթիլ վշտի խաւ մը կը վերցնէ վրայէս, իւրաքանչիւր կաթիլ զօրութիւն կօւ. տայ տեսողութեանս ջիզերուն. թո՛ղ հոգիս. թո՛ղ որ ուրախութեանս չափանիշը գտնեմ :

ԽԱԶ. — Կայծակս, ճան Կայծակս, Թագուհիս, եկէ՛ք ես ալ համբուրեմ ձեզ. Ձեր գընալէն ասդին բոլորոին զօրութենէ ինկայ. ուաքերս ա՛լ զիս չեն վերցներ, ձեռքերս ինձի չեն ծառայլը. եկէ՛ք. քովս. եկէք. գթացէ՛ք ինձի ալ. (թերեւրը կը բանայ ու կը կանչէ. անոնք թերեւրուն մէց կ'առնէ ու կը հաւառութ օրհնելով.) Սատուած իմ թափէ՛ բոլոր օրհնութիւններդ զոյդ մը զաւակներուս վրոյ ։ Երկար ու երջանկարեր կեանք յնորհէ երկու քին ալ. խնայէ՛ անոնց մատազ կեանքին. Մի թողուր ասոնք անտէր, թշուառ, անջատ, այլ միշտ միասին, միշտ ուրախ, միշտ զուարթպահէ. . . ։ Դուք պաշտելի անձե՞ր. անձնազո՞ն քաջե՞ր, անմոռաց մարտիկներ. (իսօսի Սիսակի. Սերորի եւ Կարօյի ուղղելով. . .) ապրի՛ք հազար ու բիւր զօրանա՞ք. բազմանա՞ք. Հայկի, Արամի, Տիգրանի զաւակներ. քաջն Վարդանի և Վահանի եղբայրներ, ապ մի՛ք բիւր. (Քիչ մը հանգելիէ վերջ առեն կ'ակսի. . .) Կայծակս, կեանքիս արեր՝ Կայծակս. ահա ասկէ ետք Թագուհին քուկդ է. գու միայն կոնաս

անոր սէրը վայելել, անոր սրտին ու հոգւոյն տիրել, անոր վրայ իշխել։ Ապրեցէ՛ք միասին մեռէ՛ք միասին։ Ահա իմ վերջին խրատու ու խօսքու։ (Կայծակ ու Թագուհի Խաչիկին զրկեն կ'եղեն ձեռքերը համբուրելել վերց)։

ԿԱՅԾԱԿ. — Ապրի՛ք։ քաջարի ընկերներս, (խօսքը իր ընկերներուն ուղղելով) որ նպատակներու իրականացման մեծ սատարն եղաք ինծի։ Ապրեցէ՛ք միասին միաբանօրէն, միութիւնն է որ կը շահի միշտ, կը յաղթէ միշտ։ Երբէք մի՛ յուսահատիք վտանգին առջև։ Միշտ կուրծք տուէք յանդգնօրէն, մաքառեցէ՛ք առիւծի նման ձեր թշնամիներուն հետ վատահաբար։ Վատահութիւնը կէս մը յաջողութիւն ըսել է։ Եատ խիստ եղիք ձեր որոշութերուն մէջ և շատ կտրուկ ձեր վճիռներուն մէջ։ Ես սասիրութիւն, նախանձ րնաւ մի՛ ունենաք։ ասոնք ցեցեր են որ կը տապալեն նոյն խիկ յաղթանդամ ու դարաւոր կաղնիներու նման ազդութիւններն ալ։ պարտաճանաչ եղիք միշտ ու ալէն տեղ։ Միթէ չէ՞ք հաւատար թէ առկէ առաջ, ընկերնե՛ր։ Ճեր շրջականերուն մէջ մեզմէ շատ աւելի զօրա որ երիտասարդներ ապրած ըլլան։

ՍԻԾ. — ՍԵՐ. — ԿԱՅԾԱԿ. — Յտոր կասկած չկա,

· · · բա՞յց

ԿԱՅԾԱԿ. — Բայց կը ք. այս, որովհետեւ միշտ անմիաբանօրէն ապրած են։ Մարդ ձնած,

անասնաբար մեռած են։ Երբէք չեն գիտցած հայի չարքաշ կեանքով ապրիլ ու իրենց զօրու իրենը գործածել։ Եւ ահա իրենց թուլութենէն օդ տուած է սա անպիտան վատթար ցած խանը։

ԽԱՅՁ. — (Խօսքը ընդմիջելով) Այս՝ օդ տուած էր Խանը իրեններով մեր թուլութենէն մեր վախկոտութենէն։ Ստոյգ էր թէ հայը ու չինչ ունէր դեռ մինչեւ հիմա, ամէն ինչ Խանին էր։ Մենք իբր հիւր իբր գերի կ'ապրէինք այս հողին վրայ, առկայն ասկէ ետք, Խանին սատկելէն վերջ, ձեր շնորհիւ մարդ պիտի ապրինք։

ԿԱՅԾԱԿ. — Մեր չործիւ չէ հայորի։ այլ լոկ Միուրեան շնորհիւ է, եթէ անիկա ըըլլար, գարձեալ ոչինչ կարող էինք ընել։

ԱՆ. — Ապրի՛ Միութիւնը ուրեմն . . .
ԿԱՅԾՈ. — ՍԵՐ. — ՍԻԾ. — Ապրի՛ Միութեան կազմակերպիչը։

ԱՐԲՈՂՋԸ — Ապրի՛ Կայծակը . . .
ԹԱՅԳ. — Կայծակս, ճան Կայծակս Խանը պաննելէդ վերջ մի՛ կարծեր թէ վտանգը բոլորովին անհետացած է։ Խանը ունէր թերես իր գաշնակիցները։ Միւնոյն արիւնարբու գայլերու վահմակները երբ լսեն իրենց ընկերոջ ըստ պանումը, վրէժինդրո. թիւնով լի պիտի յարձակին հայ անմեղ, անզօր գիւղերու վրայ ու ալէն տեսակ վայրագութիւններ պիտի գործ են կատաղօրէն։ անգթաբար . . .

ԿԱՅՑՈՎ. — Ատոր կասկած չկայ սիրելիս ,
(նայելով դեմքն ի վեր) :

ԹԱՂ. — Ա' ինչո՞ւ ուրեմն ժամափաճառութիւն կ'ընեն.ք . երթա՛նք . հասնի՛նք օգնութեան , մտնեն.ք ռայիկ ժողովուրդին մէջ . քարոզե՛նք , խրախուսե՛նք . խումբեր կազմե՛նք . պատրաստուի՛նք զոհուելու մեր ազգին համար , մեր ժողովուրդին համար : Մեռնի՛նք մեն.ք , ազգը ապրեցնելու համար : Ես զինուրուհիներ կը համսխմբեմ , դուք զինուր . ներ ձեր շուրջը : Թո՞ղ առաջին զոհն ըլլան.ք սզատութեան և դադափարի մարտիրոսներ մեն.ք համակ : Ազգը այն ատեն պիտի հասկնայ . պիտի ճանչնոյ իր խաղալիք գերը : Երթա՛նք . շուտ երթան.ք թանկազին սիրականներ .

Ա'ն — (Իր աղջկան առաջին ժարողին ազդուելով կ'ըսէ .) Գնա՛ աղջիկս կայծակիս հետ խնդաշնելու ինծի պէս շատ մայրեր . . . * Քեզ կրկին ողջ առողջ տեսնելէս յետոյ մահը ինծի համար շատ քաղցր պիտի ըլլայ այլես : Գնա՛ . քանի որ կայծակս հետդ է . զնա՛ օրհնութիւն ներովս լեցուած ժամ առաջ անտէրներուն օգնելու : Գնա՛ . գնա՛ . մօրմէդ առողջ Մայր Հայոստանի . Հայրենիք սրտին տրոփի.նք կըտրելու . դադրեցնելու

ԽԱՂ. — Գնացէ՛.ք . հայի զաւակներ . ազատութեան հոգեպարգև շունչը սփուելու տան . ջուած ժողովուրդին մէջ :

ՍԵՐ. — Ապրի՛ն գաղափարակից հայրն ու մայրը :

ՅՈՒՆ. — Գնացէ՛.ք անդին զաւակներս . ա'լ ձեր ձեռքերը կաշկանդող , կապող , կապկառող լարերը՝ հօրն ու մօրը , քրօջն ու սիրելիներու արցունքները չկան : Գնացէ՛.ք արձակ համարձակ առանց վայրկեան մը անցնելու . այլևս յաղթութիւնը ձերն է միշտ :

ԿԱՅՑ. — Փառ.ք մեծ բարձրեալին : Ա'լ յոյժո՞վ եմ որ ազգս , տանջուած ու դարերէ իվեր մարտիրոսացած , խաչուած . գերուած ազգս ա . զատուած պիտի ըլլայ զին.քը հալածողներէն , քանզի մայրն իր աղջիկը՝ հայրն իր զաւակը՝ կը զրկէ ազգին համար զոհուելու , Երթա՛նք . ուրեմն , միասին ընկե՛ր.ք . ճա՞ն տղեր.ք , հայրենիքի տառապեալ ժողովուրդին օգնութեա՛ն հասնին.ք :

ԹԱՂ. — Երթա՛նք Միութեան սերմը յանեն.ք . ատելութիւնը , թշնամութիւնն ու երկ պառակութիւնը արմատախիլ ընեն.ք . Երթա՛նք ազատութեան լոյսն ու գաղափարը տարածեն.ք . ճա՞ն ընկերներ :

ԿԱՅՑԱԿ , ՍԻՍՈԲ ԵՒ ԿԱՐՕ . — Երթա՛նք . դէպի պարտականութիւն . Երթա՛նք դէպի ազատագրում : (Դուրս կ'ելլեն կարգով կայծակին ետեւին) :

(Վարագոյր)

ՎԵՐՁ

ԿԵՆՈՎԱԴՐԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ
ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Մ Ի Ս Ա Ք Ս Ո Ւ Ր Ե Ա Ն
(Դըլլամեան)

Ծնած է 1890 Յունիուս 6 ին (Հ. 8.) Արարկիրի Շահրող քաղին մեջ .

Նախնական դաստիարակութիւնը առած է նոյն քաղը Ազգաւաշուց Պողոս էմենանի Կարապետանի հաստատած քաղաքին վարժարանին մեջ և յետոյ մեծ յաջողութեամբ առարտած է 1910 ին Մամուռեք - Խոյ - Ազիզի (Քարենի) Քարոչիններու Գոլեմը :

Երկու տարի իր ծննդավայր քաղի Կարտապես Պողոսեան վարժարանին մեջ իրեւ առաջ ուսուցիչ պաշտօնավարելէ յետոյ, Արարկիրը բողլով Գահիրէ պանդիսած է :

Եր ուսուցյուրեան միջոցին, պարապոյ ժամաները յատկացուցած է գրելու «ՄԻԱԻԹԵԱՆ ՕԳՈՒՏԸ» , եւ «ՆԱԽԱՆՉՈՍ ՄԱՐԴԸ» , քատերախաղերը, եւ «ԱՐԱԲԿԻՐԻ ՊԱՏ» , ՄՈՒԹԻՒՆԸ» , որուն մեջ մեծ տեղ տրուած է 1896 ի Թրօ - քարբարոսական Աախմահրներուն .

ՀՐԱՏԱՐԱԿԻՉԸ


Գահիրէ 26 Յուլիս 1913

ԵՂԻՇԵ ԹՈՐՈՍԵԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ԳԱԶԴԻՐԵ (Եղիպտոս) 1900 - 1913

1. ՍՍ.ՍՈՒՆ ԵԼ ԶԵՅԹՈՒՆ (Սիմոն Ֆելիկեան) էջ 160, Գահիրէ 1900. Գին 10 դրշ.
2. Ա.ԶԴԱՅԹԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ (Արտասլպում) Գահիրէ 1901. Գին 12 դրշ.
3. ՎԵՐՋԱԼՈՅՑԻ ԶԱՅՆԵՐ (Խրիստեան Հայրիկ) Գահիրէ 1901. Գին 10 դրշ.
4. ՑԱԻԵՐԴՐ ՀԱՅՐԵՆԵՍԸ (Հայորդի - Տէր Ղետնադ եպիսկոպոս Շիշմանեան) Գահիրէ 1902. Սեփականուրիւն «Արշալոյս» բերքին . Գին 10 դրշ.
5. ՑԻՇԱՏԿՈՐԱՆ ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱՅԻ պատկերազարդ (Եղիշէ Թորոսեան) Գահիրէ 1903. Առաջին տպագրութեան հասույր Գահիրէի Աղաքախման Ընկերութեան նույրուած է Հեղինակին կողմէ :
6. ԻՄ Ա.ՔՍՈՐԻ ԿԵԱՆՔԸ (Տէր Ղետնադ եպիսկոպոս Շիշմանեան) վեց պրակ միայն հրատարակուելով 917 էջ ձեռագրեկն, ընդհատուած է սպազրութիւնը 1906 ին թշնամուրեանց հետեւանօֆ :
7. ՊԱՏԱՍԽԱՆԱԳԻՐ (Եղիշէ Թորոսեան) ընդհատուած 1906 ին .
8. ՍՈՒԼԹԱՆ ՀԱՄԻԾ (Ա. Պալեան) Գահիրէ 1908
9. ՏԵՌՈՒՐ ԺՊԻԾ (Եղիշիկ - Գեղրդ Մ. Պետքեան) պատկերազարդ : Հատոյքը Թուրքիոյ Գաւառաց սովետական նույրուած . Գահիրէ 1908 .
10. Ա.ԶՈ.ՏՈՒԹԵԱՆ ՇԱՀԻԴԸ (Ազատորդի) Գահիրէ 1909 .
11. ՀՈ.Յ Ա.ԶԴԱՅԹԻՆ ՄՐԱՀ, Տեղեկագիր Գահիրէ 1903. եւլն . եւլն :

ՀԵՅՎԱԿԱՆ ԳՐԱԴՐԱՄԱ
ԳՈՅ. ԲԻBLIOGRAPHY





Ջ Ա Յ Ո Ւ Տ Ա Ր Ե Վ

Սոյն գրքոյիկեն ունենալու համար պէտք է
դիմել հետեւալ հասցէներուն .

Գահիրէ .

Mr . Missak A . Sourian
Chez Mr . Sarkis Yéramian
Bab - El - Halk Le Caire

Կ . Պօլիս .

Mr . Léon Khatchikian
Nouri - Osmanieh djadessi No. 68
Constantinople

Մամուռէթժ - Իւլ - Ազիզ .

Mr . Mélecon Ghévontian
Collège Français
(Turquie) Mamouret - Ul - Aziz

Մալաթիա .

Mr . Dieran Vichabazoun
Ecole Arménienne
(Turquie) Malatia

Արաբկիր .

Mr . Mihran Zouriguian
(Turquie) Arabkir

Գին 5 զրշ ողջ , կամ մէկ ֆր . 25 սանդ :

17723

2013

